

ՄԵՐ ԱՆԿԻՒՆԵՆ

Քլինթոն-Թրամփ Բանավեճի Դասերը

Երկուշաբթի երեկոյեան կայացաւ Ամերիկայի նախագահական ընտրութիւններու այնքան սպասուած առաջին բանավեճը՝ Դեմոկրատ Իլլինոյսի քաղաքացիական Տոնալտ Թրամփի միջեւ: Նախնական տուեալներով աւելի քան 84 միլիոն ամերիկացիներ հեռատեսիլի միջոցաւ հետեւած են բանավեճին, որ մեծ հետաքրքրութիւն յառաջացուցած էր նոյնիսկ Ամերիկայի սահմաններէն դուրս:

Մէկ ու կէս ժամ տեւած բանավեճին յաջորդած քննարկումներու ընթացքին քաղաքական մեկնարկները համակարծիք էին, որ Իլլինոյսի քաղաքացիական դուրս եկաւ եւ յաջորդ օրերը պիտի քանցուի տալու, եթէ համարային կարծիքը եւս զգալի տեղաշարժերու պիտի ենթարկուի, ամբողջովին համար քլինթոնի ունեցած չնչին առաւելութիւնը՝ իր մրցակիցին նկատմամբ:

Ամբողջ երեկոյի ընթացքին, Իլլինոյսի քաղաքացիական դուրս եկաւ եւ յաջորդ օրերը պիտի քանցուի տալու, եթէ համարային կարծիքը եւս զգալի տեղաշարժերու պիտի ենթարկուի, ամբողջովին համար քլինթոնի ունեցած չնչին առաւելութիւնը՝ իր մրցակիցին նկատմամբ:

Գալով Տոնալտ Թրամփին, ան անգամ մը եւս եկաւ ցոյց տալու թէ, ինք արժանի չէ նախագահական բանավեճի ամպիոնին վրայ իսկ գտնուելու: Ան հանդէս եկաւ անհավասարակշիռ պատասխաններով, անկապ մտքերով, անպատշաճ միջամտութիւններով, ծիծաղելի շարժումներով եւ ընդհանրապէս, ոչ նախագահական պահուածքով:

Այս երկրի մտածող զանգուածը սարսափով կը հետեւի Թրամփի վերջին շաբաթներու արձանագրած որոշ յառաջխաղացքին: Անոր անձին նկատմամբ գոյություն ունեցող մտավախութիւնները անգամ մը եւս շեշտուեցան բանավեճի ընթացքին:

Ժամանակն է որ, ժողովուրդի լայն զանգուածը եւս դասեր քաղէ բանավեճի ընթացքին պարզուած պատկերէն: Պետք է անդրադառնալ, որ Տոնալտ Թրամփը չէ պատասխանը շատերու ունեցած դառնութեան եւ ան չէ որ պիտի կարողանայ բարելաւել իրավիճակը: Ընդհակառակը, Թրամփի նախագահութիւնը վտանգ կը ներկայացնէ ոչ միայն Ամերիկայի, այլ նաեւ ամբողջ աշխարհի համար:

Պատմութեան ընթացքին բազմաթիւ են օրինակները, երբ անհավասարակշիռ մարդիկ յայտնուելով իշխանութեան վրայ, երկիրներ առաջնորդած են անկումի:

Ամերիկան եւս կը գտնուի նման վճռական պահի մը առջեւ:

«ՄԱՍԻՍ»

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» Նոր Զեկոյցը Հայաստանի Պետական Գնումներու 70 Տոկոսը Կը Կատարուի Առանց Մրցոյթի՝ Նոյն Անձերէն

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» Հակառուսացիոն կենտրոնի նոր գեկոյցը կրկին կու գայ փաստելու, որ Հայաստանի մէջ պետական գնումները ճիշդ ձեւով չեն տնօրինուիր, առիթ տալով չարաշահումներու:

Պետական պիւլտնէի մօտ 30 տոկոսը կը ծախսուի գնումներու վրայ, իսկ այդ գնումներու 70 տոկոսը կ'իրականացուի մէկ անձի միջոցաւ՝ առանց բաց մրցոյթի:

«Չնայած մեր օրէնքն ասուծ է, որ պատուիրատուների համար նախընտրելի ձեւը դա բաց մրցակցային ընթացակարգն է, կեանքն ասուծ է՝ չէ, օրէնք, կը ներէք, դուք սխալ էք, մեր պատուիրատուների համար նախընտրելի ձեւը մէկ անձից ձեռքբերումն է, ինչը հասկանալի է: Որովհետեւ մէկ անձով ես կ'ուզենամ՝ իմ հօրեղբոր տղու հետ պայմանագիր կը կնքեմ, ում հետ կ'ուզենամ պայմանագիր կը կնքեմ», - ըստ ձեռք բերած է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» հակառուսացիոն կենտրոնի գնումներու

փորձագէտ Արտակ Մանուկեան:

Ըստ գեկոյցի, օրինակ, Հայաստանի ֆինանսներու նախարարութիւնը վերակառուցման աշխատանքները կը պատուիրէ գրեթէ միշտ նոյն ընկերութեան՝ «Սահակեան Նոյն» ՓԲԸ-ի միջոցաւ, Քննչական կոմիտէն՝ «Ազատ 777» ՍՊԸ-ի, որու հիմնադիրը Ադուան Կարապետեանն է, որ նաեւ Քննչական կոմիտէի ղեկավար Ադուան Յովսէփեանի ղեկավարած «Նիգ-Ապարան» հայրենակցական միութեան նախագահութեան անդամ է:

«Մեր ուսումնասիրութիւնները հենց էդ են փաստում, որ շուկան մեծ հաշուով մասնատուած է, այսինքն՝ կան մօտաւորապէս թիւով, եթէ չեմ սխալուած, 168 ընկերութիւններ, որոնք մեծ հաշուով պետական գնումների շուկայի 90 տոկոսը իրենք են: Եւ եթէ նոր խաղացողներ յայտնուած են, դրանք կարող են յայտնուել մինչեւ 10 հազար դրամանոց գրիչի կամ ինչ-որ մի ոչ հսկան իրի ձեռք-

բերման համար», - յայտնեց մասնագէտը:

Հայաստանի մէջ կոռուպցիոն ուսկերու մասին բարձրաձայնող «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» գնումներու մէջ շահերու բախման առնչուող բաժինին մէջ կը նշուի որ, ԴԱՀԿ-ն մէկ անձի հիմքով ինքնաշարժերու վերանորոգման պայմանագիր կնքած է «Քեթրին Կրոկ» ՍՊԸ-ի հետ, որ, ըստ մամուլի, փոխկապակցուած է տարիներ շարունակ ԴԱՀԿ-ն ղեկավարած Միհրան Պողոսեանի ընտանիքի հետ: Իսկ օրինակ Ազգային Անվտանգութեան Խորհուրդը օդանաւի տոմսեր կը գնէ անշարժ գոյքի չափազանց զբաղուող մէկ ընկերութենէ:

Զեկոյցի հեղինակներու ուշադրութիւնը գրաւած է նաեւ այն, որ տասնեակ պետական մարմիններ գնումներ յայտարարելու ընթացքին այնպէս կը ձեւակերպեն, որ այն յարմարի իրենց նախընտ-

Շար.ը էջ 4

Թուրքիոյ Խորհրդարանի Հայ Անդամ Կարօ Փայլան Այցելեց Լոս Անձելըս



Կարօ Փայլան (կենտրոն) Մոնթեպելլոյի Ս. Խաչ եկեղեցի այցելութեան ընթացքին. կողքին Ընկերներ Գաբրիէ Մուրյեան եւ Ալեքս Քեօշկերեան

Անցնող շաբաթավերջին, Թուրքիոյ Խորհրդարանի հայ երեսփոխան՝ Կարօ Փայլան այցելեց Լոս Անձելըս, ուր ան ունեցաւ հրապարակային շարք մը հանդիպումներ:

Իր երկօրեայ այցելութեան առթիւ կազմակերպուած առաջին միջոցառումը Սեմինար մըն էր, որ տեղի ունեցաւ Պըրպէնքի «Ուուտպըրի» համալսարանի հանդիսարանին մէջ: Ժողովրդային լսարանի բնոյթ ստացած այս հանդիսութեան ելոյթներ ունեցան փրոֆ. Ասլի Պալի (UCLA համալսարանէն), իրաւաբան Էտիլին Մինասեան եւ Թուրքիոյ Խորհրդարանի հայ անդամ Կարօ Փայլան: Անոնք գլխա-

ւորաբար անդրադարձան «Աշխարհաքաղաքականութիւնն ու փոքրամասնութիւնները՝ Իրավիճակը Թուրքիոյ մէջ» շահեկան նիւթին շուրջ: Այնուհետեւ օրուան համակարգիչ՝ Ֆրեզնոյի համալսարանի հայագիտական ուսումնասիրութիւններու դասախօս՝ փրոֆ. Խաչիկ Մուրատեան բեմ հրաւիրեց Թուրքիոյ Խորհրդարանի երեսփոխան՝ Կարօ Փայլանը, որպէսզի հարցազրոյցի ձեւով պատասխանէ ներկայներուն հարցումներուն: Կարօ Փայլան անգլերէն լեզուով արտայայտուելով, լուսարձակի տակ

Շար.ը էջ 5

Ասուլիս՝ «Թուրք Յառաջադէմ Մտաւորականութիւնը Եւ Հնչակեան Կուսակցութիւնը» Նիւթին Շուրջ

Ս.Գ. Հնչակեան Կուսակցութեան Արևմտեան Ամերիկայի Քաղաքական գիւտի կազմակերպութեամբ տեղի պիտի ունենայ հրապարակային ասուլիս մը, որուն նիւթն է՝ «Թուրք յառաջադէմ մտաւորականութիւնը եւ Հնչակեան Կուսակցութիւնը»:

Այս առթիւ ելոյթ պիտի ունենայ ՄԴՀԿ Հայ-Թուրք յարաբերութիւններու Յանձնախումբի անդամ եւ Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմնի նախկին ատենապետ, ծանօթ հասարակական գործիչ՝ Ալեքս Քէօշկերեանը:

Ընկ. Քէօշկերեան վերջին տարիներուն բազմաթիւ այցելութիւններ տուած է Թուրքիա, ուր հանդիպումներ ունեցած է հայազգի թուրք մտաւորականներու հետ, ինչպէս նաեւ հանդէս եկած է հրապարակային ելոյթներով՝ թուրք հասարակութեան ներկայացնելով հայկական տեսակէտները:

Դասախօսութիւն-ասուլիսը Տեղի պիտի ունենայ Կիրակի 2 Հոկտեմբեր 2016 Փասատինայի Հ.Կ.Մ.ի սրահին մէջ, 1060 N. Allen Avenue, Pasadena կ. ե. Ժամը 5ին:

Սիրով կը հրաւիրուի հայ հասարակութիւնը:

Մուտքը ազատ է:

Կարէն Կարապետեանի Հակասակաճուրիւնը

ԳԱՌՆԻԿ ԳԵՈՐԳԵԱՆ

Ակնյայտ է, որ նորանշանակ վարչապետ Կարէն Կարապետեանն իսկապէս ցանկանում է փոփոխութիւններ իրականացնել ու յաջողութիւններ արձանագրել: Վստահաբար, դա ցանկացել են նաեւ նրա նախորդներն ու ցանկանալու են յաջողութիւններ: Խնդիրը ցանկանալու ու ցանկութիւնն իրականացնելու կարողութիւնների միջեւ խզումն է, որը՝ առնուազն մինչեւ այս պահը տեսանելի ու լսելի ուղերձներ չի դատելով՝ շատ մեծ է:

Խօսքը ոչ թէ այս կամ այն նախարարի անուան ու ազգանունան, կիսաքրէականին կիսագիտնականով փոխարինելու դրական, ու գողականին ոչ գողականով չփոխարինելու՝ առաջիմ չարձանագրուած բացասական փաստերի, այլ աւելի հայեցակարգային, ինչպէս ասում են, համակարգային խնդիրների մասին է: Կարէն Կարապետեանը ներկայացել է ու ամէն օրուայ հետ աւելի շատ ներկայանում է՝ որպէս ապաքաղաքական վարչապետ՝ ինքզինքը եւ իր նշանակած ոչ քաղաքական նախարարներով:

Հնարաւոր է՝ դա նրա նշանակման պայմաններից մէկն է, գուցէ՝ գլխաւորը: Բայց, անկախ պատճառներից, նրա ապաքաղաքականութիւնը, որ կարծես ներկայացուած է՝ որպէս յաջողութեան գրաւական, իրականում նրա՝ անյաջողութեան մատնուելու ամենալուրջ պատճառը կարող է դառնալ:

Հայաստանում տնտեսական կեանքում յաջողութիւններ, ոչ թէ կոսմետիկ ու քարոզչական յաջողութիւններ արձանագրելու համար անհրաժեշտ են, առաջին հերթին, բացառապէս ու խորապէս քաղաքական որոշումներ: Ոչ միայն դասագրքային այն թեզի պահանջով, որ տնտեսութիւնը քաղաքականութեան հայելային արտապատկերն է ու հակառակը, այլ՝ որովհետեւ Հայաստանում տնտեսական ու քաղաքական համակարգերը, ոչ թէ համակարգերը, այլ որպէս այդպիսիք ներկայացող մուտացուած գոյացութիւններն այնքան են սերտաճած ու այնքան են փոխադրմանաւորուող, որ առանց քաղաքական որոշումների, ընդ որում, համարձակ, ցաւոտ ու իշխանական շահեր սպասարկող անձնական շահերի դիպչող որոշումները, ոչնչի հնարաւոր չէ հասնել:

Այսպիսով, ապաքաղաքական ամպլուան, որի մէջ ամէն օր մտնում է Կարէն Կարապետեանը, կամ որով ամէն օրուայ հետ աւելի խորութեամբ են նրան ներկայացնում սեփական տեխնոլոգիաները, իրականում նրան անդառնալիորէն հեռացնում են իր իսկ ցանկութիւնների իրականացումից: Որովհետեւ վարչապետի պաշտօնում յաջողութեան բանաձեւը, որն այդքան բարդ է թւում՝ առաջին հայեցացից, ու այդքան որպէս բարդ է ներկայացուած անյաջողութիւնների պատասխանատուները կողմից, իրականում պարզ է ու

պարզունակ այնքան, որ քան գողութիւնները, որոնք դադարեցնելու մասին յայտարարում է Կարէն Կարապետեանը. ցանկանում էս արմատական փոփոխութիւններ տնտեսութեան մէջ՝ վերացրու արատները, որոնք ծնուել են քաղաքականութեան պատճառով:

Այլ կերպ ասած, Կարէն Կարապետեանը տնտեսական յաջողութիւնների հասնելու համար պէտք է առաջին հերթին՝ պայքարի ոչ միայն ու ոչ այնքան տնտեսական արտայայտութիւն ունեցող խնդիրների, որքան՝ դրանք ծնած քաղաքական պատճառների դէմ: Ստուերային տնտեսութիւնը, որը ներկայացուած է՝ որպէս Հայաստանի զարգացման թիւ մէկ թշնամին, իրականում ոչ թէ չմոծուած հարկերի հաւաքականութիւնն է, այլ առաջին հերթին՝ տնտեսական լծակների միջոցով ստուերային քաղաքական ազդեցութիւնը, որի ինդուլգենցիան իշխանութիւնը սուղ է բոլորին՝ ինքնապահպանման ու ինքնավերարտադրութեան նպատակով: Կը կարողանա՞յ Կարէն Կարապետեանն այդքան խորշելով քաղաքականութիւնից ու քաղաքական ընկալուելուց՝ պայքարել այդ չարիքի դէմ:

Ամենամեծ ցանկութեան դէպքում անգամ, հաւատալը չափազանց դժուար է, որովհետեւ հաւատալ՝ նշանակում է՝ չմտածել, որ իշխանութիւնը չի կարող ինքնավերացման քայլեր անել:

Կարէն Կարապետեանի հակա-

սականութեան միւս ասպեկտն արտաքին քաղաքականութիւնն է, որից նա խուսափում է նոյնքան, իսկ գուցէ աւելի, քան ներքին քաղաքականութեան հետ իդենտիֆիկացիայից:

Հայաստանի տնտեսութեան, իր իսկ խօսքերով, այսչափ ծանր վիճակի պատճառները զգալիորէն արտաքին քաղաքական են, արտաքին քաղաքական ընտրութեամբ պայմանաւորուած տնտեսական սահմանափակումների տեսքով, ընդհանուր առմամբ: Վերացնել այդ պատճառները, նշանակում է՝ առնուազն փորձել փոխել այն արտաքին քաղաքականութիւնը, որի պատճառով Հայաստանի տնտեսութիւնը յայտնուել է այս վիճակում:

Կը կարողանա՞յ Կարէն Կարապետեանը գոնէ փորձել նման քայլեր կատարել: Ամենամեծ ցանկութեան դէպքում՝ հաւատալը չափազանց դժուար է, որովհետեւ հաւատալ նշանակում է՝ համակերպուել սեփական ամենեզիվի հետ, չիշելով, թէ որտեղից է եկել Կարէն Կարապետեանը:

Ակնյայտ է, որ նորանշանակ վարչապետ Կարէն Կարապետեանն իսկապէս ցանկանում է փոփոխութիւններ իրականացնել ու յաջողութիւններ արձանագրել: Խնդիրը ցանկանալու ու ցանկութիւնն իրականացնելու կարողութիւնների միջեւ խզումն է, որը՝ դատելով նրա անձնական ու համակարգային հակասականութիւնից, սարսափելիորէն մեծ է:

Դրանք յաղթահարելու համար Կարէն Կարապետեանը պէտք է անի, ըստ էութեան, անհնարինը, որի համար ոչ թէ կախարդական փաշտիկ է պէտք, այլ քրիստոնէական կամք՝ ցանկութիւնն իրագործելու ու հալածուելուց չփախենալու համար: Հայաստանում ու Հայաստանից դուրս:

« 168 ԺԱՄ »

ՀՀԿ-ում Խուճապ Է. Պրիմիտիւ Գողերի Վերջը

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՅՐԻԵԱՆ

Նոյեմբերի վերջերին նախատեսուած է ՀՀԿ 16-րդ համագումարը: Մինչ այդ, տեղի ունեցան եւ շարունակուած են կտրուկ զարգացումները. ցրուել է Յովիկ Աբրահամեանի կառավարութիւնը, տեղի են ունենում կադրային ու կառուցուածքային փոփոխութիւններ: Համագումարում թերեւս ամփոփուելու են այս փոփոխութիւնները եւ յստակեցուելու են յետագայ զարգացումների ուղղութիւններն ու տրամաբանութիւնը:

Սերժ Սարգսեանն ասել է, որ Հայաստանը մտնում է արագացուած փոփոխութիւնների փուլ, տեղի են ունենալու համակարգային փոփոխութիւններ: Նա ասել է, որ նոր վարչապետի հետ քննարկել են իրավիճակը, եւ նա պէտք է նոր ոգի տայ նաեւ ՀՀԿ-ին:

Նոր վարչապետ՝ Կարէն Կարապետեանը նոյնպէս խօսել է համակարգային փոփոխութիւնների մասին, ասելով, որ Հայաստանի տնտեսութեան խնդիրը ստուերն է եւ պրիմիտիւ գողութիւնը, որին պէտք է վերջ տալ:

Տեղի է ունենում քրէա-օլիգարխիկ համակարգի ապամոնտաժումը եւ համակարգային նոր ստատուս-քուոյի ձեւաւորումը, իշխանութիւնից հեռացում են այդ համակարգի խորհրդանիշները: Մասնաւորապէս, Յովիկ Աբրահամեանն ու Գագիկ Բեգլարեանը, որոնք հնարաւոր է տեղ չունենան նաեւ ՀՀԿ ղեկավար նոր մարմիններում, որոնք ընտրուելու են ՀՀԿ համագումարում:

ՀՀԿ-ում խուճապ ու անորոշ վիճակ է, քանի որ այստեղ հասկա-

ցել են, որ այս փոփոխութիւնների գլխաւոր խնդիրը եւ թիրախը ՀՀԿ-ն է: Այս կուսակցութիւնը, որը տարիների ընթացքում եղել է նախ ռազմա-ֆէոդալական համակարգի, ապա քրէա-օլիգարխիայի քաղաքական ցուցանակը, ենթարկուելու է էական տրանսֆորմացիայի՝ արդէն նոր համակարգի ցուցանակի վերածուելու համար:

Կուսակցութեանը «Նոր ոգի» է տրուելու, ինչպէս ասել է Սերժ Սարգսեանը, եւ հեռացուելու են նրանք, ովքեր համարժէք չեն այն չափանիշներին, որոնք Սարգսեանը նշել էր նոր վարչապետին նշանակելու կապակցութեամբ իր ելույթում: Իսկ աւելի վաղ նա սահմանել էր Հայաստանի քաղաքական դաշտի կառուցուածքն ու չափանիշները, որի դէպքում միայն կուսակցութիւնները կարող են կուսակնել իշխանութեան մէջ տեղ ունենալուն:

Մասնաւորապէս, նա խօսել էր հասարակական-քաղաքական կեանքում առաւել բարդ ու բազմազան սխեմաների կիրառման անհրաժեշտութեան ու մտադրու-

թեան մասին, որի շնորհիւ ձեւաւորուելու է քաղաքական նոր մշակույթը: Դժուար է ասել, թէ ինչ նկատի ունէր Սերժ Սարգսեանը դրա տակ, բայց ակնյայտ է, որ միայն բարդ համակարգերն են ընդունակ դիմակայել ներքին ու արտաքին մարտահրաւէրներին:

Իր հերթին, ինչպէս ասել է նոր վարչապետը, ստեղծուելու են բարդ մեխանիզմներ, որոնք կիրառմամբ վերացուելու է «պրիմիտիւ գողութիւնը», այսինքն՝ յետագայում ու պարզունակ քրէա-օլիգարխիայի համակարգը, որտեղ ոչ խելք էր պէտք, ոչ էլ մըրցունակութիւն:

Ինչի՞ն են ծառայելու այս փոփոխութիւնները՝ գոտ համակարգային տրանսֆորմացիաների՞ն, թէ հանրային-պետական խնդիրներին: Կարող է հանրութիւնն այս գործընթացները ծառայեցնել հանրային-պետական խնդիրներին, անշրջելի դարձնել փոփոխութիւնները, թէ՞ հերթական անգամ այն տեղի է ունենալու իշխանութեան շրջանակում եւ տրամաբանութեամբ:

« ԼՐԱԳԻՐ »

ՎԱՐՁՈՒ ՄՐԱՇ
ՓԱՍՏԻՆԱՅԻ ՄԷՋ (200 ՀՈԳԻ ԸԱՍԱՐ)
ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ԱՌԹՆԵՐՈՒ ԸԱՍԱՐ
1060 N. ALLEN AVE. PASADENA CA 91104
ԸՆՈԱԶԱՅՆԵԼ (626) 797-7680

ՄԱՍԻՍ
 ՇԱՐԱԹԱԹԵՐԹ
ՄԱՍԻՍ ՇԱՐԱԹԱԹԵՐԹ
 ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝
 ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՁԱԿԵԱՆ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
 Արեւմտեան Ամերիկայի Շրջանի
 ՎԱՐԻՉ ՏՆՕՐԵՆ
 ՎԱՅԵԱԶԱՊԱՅԵԱՆ
MASSIS Weekly
 Organ of the Armenian Social
 Democratic Hunchakian Party
 of Western USA
 1060 N. Allen Ave.
 Pasadena, CA 91104
 Phone: (626) 797-7680
 Fax: (626) 797-6863
 E-Mail: massis2@earthlink.net
 http://www.massisweekly.com
 (USPS 667-310) (ISSN 0744-334X)
 Published Weekly
 Except Two Weeks in August
ANNUAL SUBSCRIPTION RATES:
 USA \$50.00, \$100.00 (First Class)
 Canada \$125.00 (Air Mail)
 Overseas \$250.00 (Air Mail).
 All payments must be made in
 US funds & Drawn on US banks.
 Periodicals Postage Paid
 at Pasadena CA.
 Please Send Address Change To
MASSIS WEEKLY

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Նոր Կառավարությունը Արդեն Ունի 17 Նախարար, 8-ը՝ Նորանշանակ

Հայաստանի եւս 5 նախարարութիւններ այսուհետ կը գլխավորեն նոր նախարարներ: Նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրերով նշանակուել են նախարարութիւնների ղեկավարները՝ բացի պաշտպանութեան ու արտաքին գերատեսչութիւններից:

Տասը տարի պաշտօնավարելուց յետոյ մշակույթի նախարարի պաշտօնը կը թողնի Յասմիրկ Պօղոսեանը, նրան կը փոխարինի Հանրային Հեռուստառադիոընկերութեան խորհրդի արդէն նախկին անդամ Արմէն Ամիրեանը: Սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութիւնը Գաբրիէլ Ղազարեանի փոխարէն կը գլխավորի Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտէի գլխավոր քարտուղար Հրաչեայ Ռոստոմեանը: Էկոնոմիկայի նախկին նախարար Արծուիկ Մինասեանը, ինչպէս եւ սպասուում էր, նշանակուել է բնապահպանութեան նախարար, իսկ էկոնոմիկայի նախարարութիւնը կը ղեկավարի Սուրէն Կարաեանը: Նոր ղեկավար կ'ունենայ նաեւ առողջապահութեան գերատեսչութիւնը՝ Արմէն Մուրադեանի փոխարէն առողջապահութիւն նախարար է նշանակուել Լեւոն Ալթունեանը: Այսպիսով, կառավարութիւնն արդէն ունի 17 նախարար, որոնցից 8-ը՝ նորանշանակ:

Իրենց նախկին պաշտօններում կը մնան կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դաւիթ Լուսինյանը, սփիւռքի նախարար Հրանտշ Թադեւոսեանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմէն Երիցեանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրեանը եւ արդարադատութեան նախարար Արփիմէ Յովհաննիսեանը:

Վերանշանակուած Յովհաննիսեանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրոյցում վստահեցրեց, թէ նախարարութեան առաջնահերթութիւններից է լինելու կոռուպցիայի դէմ պայքարը: «Անչափ կարեւորում եմ հակոռուպցիոն մարմնի՝ որտեղ էլ լինի, կենտրոնացուած թէ ապակենտրոնացուած համակարգով, հիմա չեմ խորանայ էդ մանրամասների մէջ, որովհետեւ շատ անգամ եմ խօսել, որ մարմինն էլ կը լինի, ինչ տեսքով էլ կը գործի, էդ մարմինը պիտի ունենայ լծակներ, մարմինը պիտի ունենայ գործիքակազմ, մարմնի ղեկավարից նաեւ շատ բան է կախուած լինելու», - ասաց նախարարը՝ շարունակելով՝ - «Էս ամբողջը, ուզում եմ ասել էլի, բոլոր պայմանները անհրաժեշտ են, բոլորը միասին՝ բաւարար, հատուածային լուծումներով վերջնական կամ լուծումներով վերջնական կամ չենք հասնի»:

Կազմակերպչական փոփոխութիւններից բացի՝ առաջիկայ օրերին կը փոփոխուի նաեւ կառավարութեան կառուցուածքը՝ կը վերանայ քաղաքաշինութեան նախարարութիւնը, կ'անուանափոխուեն էկոնոմիկայի, էներգետիկայի եւ տրանսպորտի նախարարութիւնները:

200 Միլիոնի Սպառազինութեան Մատակարարումը Հայաստան Սկսած է

«Ռուսական 200 միլիոն տոլար վարկի սահմաններով սպառազինութեան մատակարարումները Հայաստան սկսած են», յայտնեց Հայաստանի մէջ Ռուսիոյ դեսպան Իվան Վոլինկինը:

Դեսպանը նաեւ արձագանքեց Հայաստանին՝ ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրներով վաճառքին, ընդգծելով որ, «այդ փաստը կը վկայէ, որ հայ-ռուսական յարաբերութիւնները ունին դաշնակցային բնոյթ»:

«Իսկանդեր»-ի վաճառքը կը նշանակէ, որ ձեռք բերուած է համապատասխան պայմանաւորուածութիւն: Այս կը նշանակէ նաեւ, որ մեր երկիրներու յարաբերութիւնները դաշնակցային են ու եղբայրական: Ինչ կը վերաբերի 200 միլիոն տոլար վարկին, վարկային համաձայնագիրը իրականացման փուլին մէջ է եւ այն կ'իրականացուի ըստ ծրագրի, ստորագրուած են պայմանագրային պարտաւորութիւնները: Մատակարարումները արդէն իսկ սկսած են, ամէն ինչ ըստ ծրագրի կ'ընթանայ», - ըսաւ Վոլինկինը:

Ռուսական սպառազինութիւն ձեռք բերելու նպատակով 200 միլիոն տոլար վարկի համաձայնագիրը Երեւանն ու Մոսկուան կնքեցին անցեալ տարի Յունիսին: Այս տարուան Փետրուարին, «Ինտերֆաքսը» հրապարակեց սպառազինութեան ցանկը: Վարկի սահմաններուն մէջ Հայաստան պիտի գնէ համազարկային կրակի



Հայաստանի մէջ Ռուսիոյ դեսպան Իվան Վոլինկին

հակադրեցիկ՝ «Սմերչ» համակարգեր, SOU-1Ա ծանր հրետանային համակարգեր, կառավարուող հրթիռներ եւ այլն:

Մատակարարումները, սակայն, կը ձգձգուէին: Ապրիլեան պատերազմէն օրեր անց, երբ Երեւանի մէջ հիւրընկալուած էր Ռուսիոյ վարչապետ Տիմիթրի Մետվետեւը, Հայաստանի նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեան չթաքցուց իր դժգոհութիւնը:

«Համաձայնագրի դրոյթներու իրականացման գործընթացը որոշակիօրէն դանդաղած է, ուստի կը ցանկամ խնդրել Ձեզ, հրահանգել հնարաւորինս արագացնել պայմանագրերու կնքումը», - ըսած էր Աբրահամեանը:

Սարի Թաղի Բնակիչներու Բողոքի Ցոյց Աժ-ի Դիմաց



Անցեալ Յունիսին Սարի Թաղի մէջ հրահրուած դեպքերուն

«Թող լինի չի տանք, որ քար նետելու համար 5-էն 10 տարի դատապարտուին մեր հարազատները», - յայտնեցին Սարի Թաղի բնակիչները, որոնք հաւաքուած էին Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել իրենց հարազատները:

Խօսքը Յուլիսի 19-ին, Սարի Թաղի քաղաքացիներու եւ ոստիկանութեան միջեւ տեղի ունեցած բախումներ ու մասին է, որմէ յետոյ բերման ենթարկուած էին, ապա կալանաւորուած՝ Սարի Թաղի շուրջ տասը բնակիչներ:

Հարազատները կը պնդեն, որ Սարի Թաղը երեք օր շարունակ հոսանքազրկուած էր, չկար նոյնիսկ խմելու ջուր ու հասարակական փոխադրամիջոցները չէին աշխատէր, տղաները ընկերային խնդիր բարձրացուցած են, անոնք «Սասնայ ծուր» զինուած խումբի հետ որեւէ առնչութիւն չեն ունեցած:

Սարի Թաղի բնակիչները նամակ հասցեագրեցին Աժ նախագահ

Գալուստ Սահակեանին, այնուհետեւ պատահաբար իջան դէպի կառավարութեան շէնք՝ հանդիպում պահանջելով նորանշանակ վարչապետ Կարէն Կարապետեանի հետ:

Յիշեցնենք, յուլիս 19-ին, Սարի Թաղի մէջ, ոստիկանները փակած էին ոստիկանութեան ՊՊԾ գունդ տանող ճանապարհը: Մի քանի ժամ բանակցութիւններէ յետոյ ոստիկաններու ու բնակիչներու միջեւ տեղի ունեցած էին բախումներ:

Բնակիչները կը պնդեն՝ այդ օրը վէճը հրահրած են ոստիկանները:

Հարազատները կը պնդեն՝ կալանաւորուած 10 սարիթաղցիներուն Քրէական օրէնսգրքի 316 յօդուածի 2-րդ մասով առաջադրուած է մեղադրանք՝ իշխանութեան ներկայացուցչի կեանքի, կամ առողջութեան համար վտանգաւոր բռնութիւնը՝ կապուած անոնց կողմէն իրենց ծառայողական պարտականութիւնները կատարելու հետ, որ կը պատժուի ազատազրկմամբ՝ 5-է 10-ը տարի ժամկետով:

Սերժ Սարգսեանը Սեյրան Օհանեանին Կանչել է Նախագահական

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սօտ մէկ շաբաթից կը լրանայ 20-օրեայ ժամկետը, որի ընթացքում պէտք է Կարեն Կարապետեանի գլխավորած կառավարութեան կաբինետն ամբողջութեամբ ձեւաւորվի: Նոր կառավարութեան շուրջ ծաւալուած քննարկումներում կարեւորագոյն թեման ՀՀ պաշտպանութեան նախարարի հարցն է:

Յիշեցնենք՝ կառավարութեան արձակուելուց անմիջապէս յետոյ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկութիւն հրատարակեց այն մասին, որ ՀՀ պաշտպանութեան նախարարի պաշտօնակատար Սեյրան Օհանեանը չի վերանշանակուել իր պաշտօնում: Այնուհետեւ լուրեր տարածուեցին այն մասին, որ Օհանեանը նշանակուելու է ՀԱՊԿ քարտուղար:

Սակայն հետագայում ինքը՝ Օհանեանը, հերքեց ՀԱՊԿ քարտուղար նշանակուելու տարբերակը, ինչը շատ գործիչների մօտ տպաւորութիւն ստեղծեց, թէ նա մնալու է իր պաշտօնում:

Սակայն, Սերժ Սարգսեանը ՀՀ նախագահի նստավայր է հրաւիրել Սեյրան Օհանեանին՝ ապագայի մասին զրուցելու: «Ժողովուրդ» օրաթերթի լաւատեղեակ աղբիւրների փոխանցմամբ՝ երկու պաշտօնեաների մօտ երկխոսութեան հանդիպման արդիւնքում որոշուած է կայացուել, որ Սեյրան Օհանեանն այլեւս չի վերանշանակուել ՀՀ պաշտպանութեան նախարարի պաշտօնում:

Թէ ինչով կը զբաղուի Սեյրան Օհանեանը, «Ժողովուրդին» դեռեւս պարզել չչաջողուեց:

Մեկնարկած է Գեորգ Սաֆարեանի Գործով Դատը

«Սասնայ ծուր» կողմէ ոստիկանութեան պարեկապահակային ծառայութեան տարածքը գրաւելին յետոյ առաջին անգամ շարունակուեցաւ խումբի համախոհ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեորգ Սաֆարեանի՝ երկու ամիս ընդմիջուած դատական նիստը:

Սաֆարեան հանդէս եկաւ յայտարարութեամբ մը. «Քրէական գործը յետաձգուած է եւ դատական նիստերու օրերը յետաձգուած են այն պատճառով, որ «Սասնայ ծուր» գրաւած են ՊՊԾ գունդը: Այս անգամ մը եւս կ'ապացուցէ, որ տուեալ քրէական գործը զուտ քաղաքական հիմք ունի», - ըսաւ Սաֆարեան:

Դատաւոր Մնացական Մարտիրոսեան Սաֆարեանի հարցին ի պատասխան նշեց միացն, որ իրաւասու մարմինները անոր դատարան չէին ներկայացուցած: Բայց ինչու, չմանրամասնեց:

Ոստիկանին հարուածելու համար մեղադրուող Գեորգ Սաֆարեանը մօտ 9 ամիս է գրկուած է ազատութենէ: Անոր կալանելու որոշումը կայացուած է բացառապէս ոստիկաններու ցուցմունքներու հիման վրայ:

ԼՈՒՐԵՐ

Համանախագահները քննարկած են Վիեննայի եւ Սան Փեթրսպուրկի Որոշումներու Իրականացումը

Նիւ Եորքի մէջ ՄԱԿ-ի Գլխաւոր ժողովի ընթացքին Հայաստանի եւ Ատրպէյջանի արտ. գործ. նախարարներու հետ ԵԱՀԿ Մինսքի խումբի համանախագահներու հանդիպումներուն առանձնապատուկ ուշադրութիւն յատկացուած է Վիեննայի եւ Սան Փեթրսպուրկի գագաթնաժողովներու ժամանակ ընդունուած որոշումներու իրականացմանը:

Յատկապէս, ինչպէս ըսուած է Հինգշաբթի օր, Նիւ Եորքի մէջ համանախագահներու հրապարակած յայտարարութեան մէջ, քննարկուած են հետագայ քայլերը, որոնք կրնան միջնորդող ստեղծել ըստ հուստեան բանակցութիւններու յառաջխաղացման համար, որոնք ալ, իրենց կարգին, կրնան յանգեցնել կարգաւորման:

«Մենք նաեւ տեսակէտներ փոխանակեցինք առաջարկներու շուրջ,

որոնք կրնան քննարկուիլ կողմերու միջեւ», - կը փոխանցեն միջնորդները՝ շարունակելով՝ «Մեր կառավարութիւնները պատրաստ են պատշաճ ժամանակ հիւրընկալել նախագահներու կամ արտ. գործ. նախարարներու եւս մէկ հանդիպում»:

Համանախագահներ ձէյմս Ուորլիքը, Իկոր Պոպովը եւ Բիէն Անտրիոն կը յայտնեն նաեւ, որ կը ծրագրեն մօտ ապագային այցելել տարածաշրջան:

Մինսկի խումբի ամերիկացի համանախագահ ձէյմս Ուորլիքը, իր հերթին, Թուրքիոյ էջին կատարած գրառմամբ կը հաղորդէ Նիւ Եորքի մէջ հրապարակուած Նախագահներու եւ Էլմար Մամետեարովի հետ հանդիպումներու մասին ամփոփելով՝ «Կ'ակնկալենք յառաջընթաց առանցքային հարցերու մէջ»:

Պաքուի Մէջ Կը Կարծեն, Որ Հայաստանի Յուցադրած «Իսկանդերը» Կը Պատկանի Ռուսիոյ

Հայաստանի ձեռք բերած «Իսկանդերը» հզօր զէնք է, սակայն կողմերէն ոնէ մէկը չ'երթար նման զինատեսակի կիրառման, յայտնած են Ատրպէյջանի ռազմական փորձագէտները՝ մեկնաբանելով Երեւանի մէջ, Սեպտեմբեր 21-ին կատարուած զօրահանդէսը:

«Մենք պէտք է պաշտպանենք Պաքուի, Գիւնան, Մինգեչաուրը, վտանգը առկայ է», - ըսած է փորձագէտ Ազատ Իսազատէն՝ միաժամանակ ընդգծելով՝ «Եթէ Լեռնային Ղարաբաղին Պաքու 300 քմ է, ապա Նախիջեւանին՝ Երեւան ընդամենը 40 քմ է: Այսինքն՝ մինչեւ «Իսկանդերը» հասնի Պաքու, Նախիջեւանին երեք հրթիռ կը հասնի Հայաստանի մարտաքաղաք: Անոր չեն երթար ո՛չ հայերը, ո՛չ ատրպէյջանցիները», - ըսած է Ազատ Իսազատէն:

Իրականութեան մէջ անկախութեան 25-ամեակի շքերթով Հայաստանը կ'ուզէր բռնուցքները ցոյց տալ, ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ Ատրպէյջանի արձանագրած առաւելութեան հակազդելու համար, կարծիք յայտնած է փորձագէտ Թեյմուր Էրիւրովը, որուն համոզմամբ հիմա Պաքուն պէտք է մտածէ բանակն ու սպառազինութիւնները ա'լ աւելի արդիականացնելու մասին:

«Իսկանդերը» ամենավտանգաւոր հրթիռային համալիրն է, որ ունի մինչեւ 500 քմ հեռաւորութեամբ թիրախները խոցելու հնարաւորութիւն: Ատրպէյջանի մէջ կ'ըսեն՝ մենք ունինք S-300 հակաօդային պաշտպանութեան համակարգ, սակայն, նոյնիսկ ամենարդիական ամերիկեան հակաօդային

համակարգերը չեն կրնար «Իսկանդերը» յայտնաբերել: Այդ հրթիռը կը հետեւի թիրախին՝ փոխելով իր յետագիծը, եւ այդ ամենավտանգաւորն է», - կ'ըսէ ատրպէյջանցի ռազմական փորձագէտը:

«Ազատութեան» ատրպէյջանական ծառայութեան հաղորդմամբ, Պաքուի մէջ հակասական են կարծիքները, թէ ի վերջոյ որուն կը պատկանին Երեւան ցուցադրուած զինատեսակները, յատկապէս՝ «Իսկանդերը» համալիրը: Փորձագէտ Ուզէիր Ճաֆարլին կը յիշեցնէ Ռուսիոյ ու Հայաստանի միջեւ վերջերս ստորագրուած հակաօդային պաշտպանութեան միաւորուած համակարգ ստեղծելու համաձայնագիրը, կարծիք յայտնելով, թէ «Իսկանդերը» իրականութեան մէջ Ռուսիոյ կը պատկանի եւ այդ համաձայնագրի շրջանակներուն մէջ ցուցադրուած է Երեւանի մէջ:

Միւս կողմէ, Թրքական իշխանամէտ «Dunyabulteni» լրատուական կայքը անդրադարձած է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-րդ տարեդարձին նուիրուած զօրահանդէսի ժամանակ ցուցադրուած ռուսական արտադրութեան «Իսքանտար-Մ» մարտավարական հրթիռային համակարգին:

Կը նշուի, որ «Իսքանտար-Մ»-ի կրակի արձակման առաւելագոյն հեռահարութիւնը կը հասնի 500 քմ-ի, ինչը վտանգ կը ներկայացնէ տարածաշրջանի շարք մը երկիրներու եւ յատկապէս Թուրքիոյ Արեւելեան Անատոլիոյ կողմը տարածքի համար, որ կ'ընդգրկէ Արեւմտեան Հայաստանի տարածքը:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» Նոր Զեկոյցը

Շարունակուած էջ 1-էն
րած ընկերութեան:

Տարիներէ ի վեր Հայաստանի մէջ կողմնակալ վերաբերեալ ուսումնասիրութիւններ պատրաստող կենտրոնի ղեկավար վարուժան Հոկտանեանի համաձայն, գնումներու ոլորտին ներս մեծ գումարներ կը ծախսուին եւ մեծ

են նաեւ կողմնակալ ռիսկերը:
«Մօտ 30 տոկոսը պիւտճէի գնումներ են: Դե դուք պատկերացրէք՝ այնտեղ այդ կողմնակալներն ինչի կարող են բերել: Դժբախտաբար, քաղաքացիական թիւնն այդքան չի խորանում այդ շարահանգումները վերահանելու մէջ», - ըսաւ Հոկտանեան:

Հրեայ Ծայրայեղականներ Յարձակած են Երուսաղէմի «Ժառանգաւորաց» Երգչախումբի Անդամներուն Վրայ



Հրեայ Ծայրայեղականներ Յարձակած են Երուսաղէմի «Ժառանգաւորաց» Երգչախումբի Անդամներուն Վրայ

Երուսաղէմի քաղաքապետարանին կողմէ կազմակերպուած համերգի ընթացքին Հրէական ծայրայեղ «Լեհավա» կազմակերպութեան անդամներ յարձակած են Սրբոց Յակոբեանց վանքի «Ժառանգաւորաց» երգչախումբի անդամներուն վրայ եւ անոնց առաջնորդ Պենցի Կոփշիցին կալանաւորուած է: Դէպքը տեղի ունեցած է անցեալ Հինգշաբթի երեկոյեան եւ հայ սաները այդ դատապարտելի դէպքէն ետք հեռացած են վայրէջ:

«Կազմակերպիչները շատ խնդրեցին, որ մեր սաները մնան եւ մասնակցին քաղաքապետարանի կազմակերպած համերգին», - «Արեւելք» լրատու կայքէջին ըսած Երուսաղէմի է Պատրիարքարանի դիւանապետ Տ. Կորիւն Վրդ. Պաղտասարեան: Վարդապետը մեկնաբանելով Երուսաղէմի քաղաքապետարանին կողմէ կազմակերպուած համերգի մը ընթացքին եղած պատահարը դիտել տուած է, թէ «եղածը անսպասելի էր ու ոստիկանութիւնը դէպքի վայր հասնելով ձեռքաւարած է այդ տահմիջադէպին մասնակցած երկու ծայրայեղականներ»:

Տ. Կորիւն Վրդ. Նշեց, որ Երուսաղէմի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառման Սրբոց Յակոբեանց վանքի «Ժառանգաւորաց» երգչախումբը քաղաքի քրիստոնեաները ներկայացնող միակ խումբն էր, որ մասնակցութիւն կը բերէր այդ համերգին: Ան նաեւ նշեց, որ կազմակերպիչները, որոնք շատ խիստ ոճով դատապարտած են եղածը նաեւ յայտնած են, թէ իրենք մտադիր են նոյն վայրին մէջ կրկնել այդ համերգը ու այս առումով յայտնեցին, «մեզի հրաւեր ուղղեցին, սակայն մինչեւ այս պահը որոշում մը չենք կայացուցած անգամ մը եւս համերգին մասնակցելու վերաբերեալ»:

Ըստ «Haaretz»-ի Երուսաղէմի մէջ հայկական երգչախումբի ելոյթի ժամանակ անոնք սկսած են պրոպա՛ «Հրեաներուն սպանողներ» եւ «Վերադարձէք Սուրիա»:

Նշենք, որ «Լեհավա» կազմակերպութիւնը հանդէս կու գայ ցեղամոլական արարքներով եւ անոնք մասնաւորապէս կ'ընդիմանան այլազգիներու հրեաներու հետ ամուսնութեան դէմ եւ դէմ են քրիստոնեաներու իսրայէլի մէջ ներկայութեան:

«Արդարութիւն Հայաստանի մէջ» Ստորագրահաւաքին Միացած են 2300 Յայտնի Դէմքեր

Սփիւռքի շարք մը գործիչներ, որոնց կարգին են յայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկեանը, դերասանուհի Արսինէ Խանճեանը, կինոռեժիսոր Ատոմ Էկոյեանը նախաձեռնած են «Արդարութիւն Հայաստանի մէջ» վերնագրով ստորագրահաւաք change.org կայքին վրայ, կոչ ընելով Հայաստանի իշխանութիւններուն փոփոխութիւններ ձեռնարկել արդարադատութեան եւ մարդու իրաւունքներու ոլորտներուն մէջ:

«Մենք ոչ կ'ըսենք կաշառակերութեան, մենիշխանութեան, դատական անհաւասարութեան, ոստիկանութեան դատաւարութիւններուն, կուսակցութիւններուն կառչած քաղաքական գործիչներուն, անհաւասար իրաւունքներուն, ազգային բնակչութեան կրճատման, կեղծուած ընտրութիւններուն, որոնցմէ իւրաքանչիւրը կը յանգեցնէ շարունակական անհնազանդութիւններու», - ըսուած է ստորագրահաւաքի բնագրին մէջ, որուն տակ արդէն ստորագրած է շուրջ 2 հազար 300 մարդ:
Ստորագրահաւաքի նախաձեռ-

նողները կոչ կ'ընեն իշխանութիւններուն՝ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններուն ապահովել թափանցիկութիւն, օրինականութիւն եւ կը յայտարարեն, որ մտադիր են ապրիլին ժամանել Հայաստան եւ տեղոյն վրայ հետեւիլ ընտրութիւններու ընթացքին:

«Այս քաղաքական նախաձեռնութիւնն է, եւ որեւէ կուսակցութեան անդամ չեմ, նախաձեռնողներէն ոչ մէկը կուսակցական չէ, մենք ընդամենը կ'ուզենք, որ Հայաստանի մէջ հաստատուի ժողովրդավարութիւն: Միայն Հայաստանցիներն են ընտրողները, մենք ընդամենը կ'ըսենք, որ հայաստանցի ընտրողներու իրաւունքները պահպանուին: Միակ բանը, որ մենք Սփիւռքի ներկայացուցիչներու կրնանք ընել՝ հետեւիլ, որ այդ ընտրութիւնները արդար անցնին եւ մարդիկ Հայաստանի մէջ ընդունին այդ ընտրութիւններու արդիւնքները», - ըսաւ գանատահայ յայտնի կինոռեժիսոր Ատոմ Էկոյեանը:

Հայաստանեան շարք մը քաղաքական գործիչներ արդէն միացած են այս ստորագրահաւաքին:

ԳԱԱ-ն և Պէյրուֆի Հայկազեան Համալսարանը Համագործակցութեան Յուշագիր Կնքած են



ԳԱԱ-ի և Պէյրուֆի Հայկազեան Համալսարանի միջև կը ստորագրուի յուշագիր

Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիան և Պէյրուֆի Հայկազեան Համալսարանը Համագործակցութեան Յուշագիր Կնքած են Սեպտեմբեր 26-ին: ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ, ՀՀ ԳԱԱ հայագիտութեան և հասարակական գիտութիւններու բաժանմունքը՝ ի դէմս ակադեմիկոս-քարտուղար Եուրի Սուվարեանի՝ մէկ կողմէ, և Պէյրուֆի Հայկազեան Համալսարանը՝ ի դէմս նախագահ Վերապատուելի Դոկտոր Փոլ Հայտոսեանի՝ միւս կողմէ, կնքեցին համագործակցութեան յուշագիրը:

Կարեւորելով այն հանգամանքը, որ յուշագրի կնքումը նոր և մեծ լիցք կը հաղորդէ եղած գործակցութեան ու տարուող աշխատանքներուն, կողմերը պայմանաւորուեցան իրականացնել համատեղ հետազոտութիւններ և ուսումնասիրութիւններ, կազմակերպել համատեղ գիտաժողովներ և սեմինարներ, առցանց կլոր սեղաններ, մշակել և իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, մասնագէտներու փոխանակում եւ այլն:

Շնորհաւորելով կողմերուն համագործակցութեան նոր ձեւաչափով հայագիտութեան պահպանութեան ուղղուած աշխատանքներու մեկնարկի առթիւ՝ ՀՀ սփիւռքի նախարարի Հրանուշ Յակոբեան վստահութիւն յայտնեց, որ յուշագրի կնքումը պիտի նպաստէ Հայաստան-Սփիւռք գիտական և կրթական կապերու ամրապնդման, ժամանակակից հայկական Սփիւռքի խնդիրներու գիտական ուսումնասիրութեան, սփիւռքագիտութեան ոլորտին մէջ երիտասարդ շրջանակներու պատրաստման, վերապատրաստման, մասնագիտական կատարելագործման, փորձի փոխանակման:

Նախարարի պաշտօնակատար

Հրանուշ Յակոբեան ՀՀ սփիւռքի նախարարութեան Ոսկէ մետալով պարգևատրեց Փոլ Հայտոսեանին՝ համոզմունք յայտնելով, որ Հայկազեան Համալսարանի նախագահը, իր ձկուն և հեռաձայն քաղաքականութեամբ կը շարունակէ Մերձաւոր Արեւելքի մշակոյթներու խառնարան համարուող Լիբանանի մէջ բարձր պահել հայ գիտութեան, կրթութեան և մշակոյթի մտքի համբաւը:

Շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Փոլ Հայտոսեան: «Ինձի համար միշտ ոգեւորիչ է տեսնել Սփիւռքի նախարարութեան աշխուժ գործունէութիւնը, որուն արդիւնքներէն մէկն ալ այս յուշագրի ստորագրումն է, . նշեց ան՝ աւելցնելով, . շնորհակալ եմ նախարարութեան բարձրագոյն պարգևին արժանացնելու համար: Հայկազեան Համալսարանի առաքելութիւնները բազմաթիւ են, բայց անոնցմէ գլխաւորը կը համարեմ հայպահպանութիւնը: Արդէն իսկ ծրագրեր ունինք ՀՀ ԳԱԱ հայագիտական հիմնարկներու հետ համագործակցութեան զարգացման խթանող գիտաժողովներ, կ'ընդլայնենք փորձի փոխանակման և շրջանակներու պատրաստման, վերապատրաստման նոր հնարաւորութիւնները»:

Ելոյթ ունեցան ՀՀ ԳԱԱ Գրականութեան, Արուեստի և Արեւելագիտութեան հիմնարկներու տնօրէններ Վարդան Տեւրիկեանը, Արարատ Աղասեանը և Ռուբէն Սաֆրաստեանը և Պէյրուֆի Հայկազեան Համալսարանի Հայկական Սփիւռքի ուսումնասիրութիւններու կեդրոնի տնօրէն Անդրանիկ Տաքսեանը՝ ընդգծելով նման նախաձեռնութիւններու կարեւորութիւնը հայագիտութեան զարգացման գործին մէջ:

Թուրքիոյ Խորհրդարանի Հայ Անդամ

Շարունակուած էջ 1-էն

առաւ Թուրքիոյ քաղաքական անցողարձեքը վերջին իրադրութեան լոյսին տակ: Ան իր խոր մտահոգութիւնը յայտնեց եղած անտեղի կաշկանդումներուն և ժողովրդավար սկզբունքներու ոտնահարման նկատմամբ: Իսկ ինչ կը վերաբերի երկրի քաղաքական այժմու իրավիճակին, յատկապէս յեղաշրջումի վաղորդացին եղած բռնատիրական միջոցառումներուն, բուն կերպով դատապարտեց գանտնք:

ԿԱՐՕ ՓԱՅԼԱՆԻ ԱՅՅԸ Ս. ՂԵՒՆՂԵԱՆՅ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ

Կիրակի, Սեպտեմբերի 25-ին, Պրայնքի Ս. Ղեւոնդեանց մալք տաճարին մէջ տեղի ունեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագ և արարողակարգ նուիրուած Հայաստանի Հանրապետութեան 25-րդ տարեդարձին: Օրուան պատարագին էր Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեան: Պաշտօնական հիւրերու շարքին ներկայ էին ԱՄՆի Հայաստանի դեսպան՝ Գրիգոր Յովհաննիսեան, Լոս Անճելոսի Հայաստանի հիւպատոս՝ Վալերի Մկրտումեան, Թուրքիոյ խորհրդարանի հայ անդամ՝ Կարօ Փայլան, նախկին առաջնորդ՝

«Մեծն Մուրատ» Հատորը Ներկայացուեցաւ Ընթերցողներուն



Պատմաբան և հասարակական գործիչ Եղիկ ձէրէճեան Սեպտեմբեր 22-ին հայ ընթերցողներու դատին ներկայացուց «Մեծն Մուրատ» ստեղծագործութիւնը: Գիրքը կը պատմէ հայ ազգային-ազատագրական պայքարի գործիչ, օսմանեան խորհրդարանի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ, Մեծ Եղեռնի նահատակ Համբարձում Պոյաճեանի (Մեծն Մուրատի) կեանքն ու գործունէութիւնը:


ՄԳՀԿ կենտրոնական վարչութեան անդամ, լիբանանահայ քաղաքական գործիչ, պատմաբան, Լիբանանի խորհրդարանի նախկին անդամ Եղիկ ձէրէճեանի «Մեծն Մուրատ» իր եօթերորդ գործն է:

Ազգային Գրադարանէն ներս տեղի ունեցած շնորհանդէսի ընթացքին հեղինակը յայտնեց, որ Մեծն Մուրատը մեծ գործիչ է, որու կեանքը բաղկացած է մի քանի հանգրուանների: Մեծն Մուրատը իր կեանքի երիտասարդ շրջանին զբաղած է յեղափոխական գործունէութեամբ, իսկ աւելի ուշ տարիքին, քաղաքական և դիւաւնագիտական գործունէութիւն ծաւալած է՝ կապուած Հայաստանի բարեկարգման ծրագիրներուն հետ: «Մեծն Մուրատ եղել է Հնչակեան կուսակցութեան գերագոյն անդամ: Գրքում ներկայացուած է նրա կեանքի պատմութիւնը, նրա ծաւալած գործունէութիւնը, 12 տարուայ աքսորումն ու ձերբակալութիւնները, ինչպէս նաեւ վերջում ներկայացուած է, թէ ինչպէս է Մեծ Եղեռնի ժամանակ կեսար-

Գերշ. Վահէ Արք. Յովսէփեան, ինչպէս նաեւ հայկական աւանդական կուսակցութիւններու և Բարեգործականի կեդրոնական և շրջանային վարչութեանց ղեկավարներ և այլ հիւրեր:

Պատարագի ընթացքին բացառիկ ընդմիջում մը տեղի ունեցաւ, որով յատուկ արարողակարգով Հայաստանի Հանրապետութեան դրօշակի օրհնութիւնը կատարուեցաւ՝ հանդիսապետութեամբ Յովնան Սրբազանի: Այս առթիւ Մայր Հայրենիքի բարօրութեան, անվտանգութեան և անասանութեան աղօթք արտասանուեցաւ: Յովնան Սրբազան ողջունեց ներկայութիւնը Թուրքիոյ խորհրդարանի հայ անդամ՝ Կարօ Փայլանի: Ան դրուատեց անոր բարեմասնութիւններն ու իրագործումները, մաղթելով քաջառողջութիւն և յարատեւութիւն:

Պատարագէն ետք եկեղեցուց բակին մէջ տեղի ունեցաւ տնօրհնէք և մատաղի ճաշկերոյթ ու զեղարուեստական յայտագիր, նուիրուած



իայում կախաղան հանուել: Իմ նպատակն է այս գրքի ձեւաչափում հայ ընթերցողին ներկայացնել, հրապարակ բերել այն մարդկանց, ովքեր արժանի են յիշատակման ու մեծարման: Ցաւալի է, բայց այդպիսի մարդիկ իրենց յարգանքը դեռ չեն գտել Հայաստանում: Այս ձեւով ես ուզում եմ ազատել նրանց այդ մոռացութեան փոշուց, վերակենդանացնել նրանց և ներկայացնել հայ ընթերցողի գնահատականին» - իր խօսքին մէջ բնաւ ընկ. ձէրէճեան:

Գրքի հեղինակը նաեւ յայտնեց, որ «Մեծն Մուրատ» գիրքը մատենաշարի առաջինն է: Յետագային պիտի ներկայացուին այլ հերոսներ:

Գրքի շնորհանդէսի ժամանակ Եղիկ ձէրէճեանին անակնկալ մատուցուեցաւ. ազգային-հասարակական կեանքին ներս իր ունեցած մեծ աւանդի համար ան պարգևատրուեցաւ «Յակոբ Մեղապարտ» յուշամետալով:

Հայաստանի հանրապետութեան հիմնադրութեան 25 ամեակին:

Նոյն օրը յետ միջօրէի Մոնթպելլիոյ Ս. Խաչ եկեղեցուց Թումանեան սրահին մէջ տեղի ունեցաւ մտերմիկ ճաշկերոյթ մը, որ կազմակերպուած էր Հայ Մշակութային Հաստատութեան կողմէ: Այստեղ կարօ Փայլան առիթն ունեցաւ մօտէն ծանօթանալու Արեւմտեան Ամերիկայի կազմակերպութիւններու ղեկավարութեանց հետ:

Ճաշէն ետք, Կարօ Փայլան ընկերակցութեամբ Հ.Յ.Դ.Ի Ռ.Ա.Կ.Ի և Ս.Դ.Հ.Կ.Ի ղեկավարութեանց ծաղկեպսակ գետեղեց Մոնթպելլիոյ Հայ Նահատակներու յուշարձանին առջեւ: Արարողութիւնը աւարտեցաւ «Կիլիկիա» միաբերան երգեցողութեամբ:

Կարօ Փայլան ժողովրդային այլ հանդիպումներու և մասնակցեցաւ Կլենտէյլի և Նորթ Հոլիվուտի մէջ, ամենուրեք արժանանալով ջերմ և ոգեւորիչ ընդունելութիւններու:

«Հայոց ցեղասպանութեան 100-րդ Տարելից» Յուշադրամը «Տարուայ Յուշադրամը» Ընտրուած է



Մոսկուայի մէջ տեղի ունեցած «Դրամներու համաստեղութիւն-2016» միջազգային տասնեւորորդ յօբելենական մրցոյթին Հայաստանի կեդրոնական դրամատան կողմէ 2015 թուականին թողարկուած «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելից» արծաթէ յուշադրամը «Տարուայ յուշադրամը» անուանակարգին մէջ առաջին տեղը գրաւած է: Այս մասին «Արմենփրես»-ին կը տեղեկացնէ ԿԴ հասարակայնութեան հետ կապերու ծառայութիւնը:

Մրցոյթին ներկայացուած էր աւելի քան 240 յուշադրամ եւ 21 հաւաքածոյ: Մրցոյթի յաղթողները որոշած է դատակազմը, որուն մէջ էին փորձագէտներ համաշխարհային չափսի թանգարաններէ եւ աճուրդի տուներէ, կեդրոնական դրամատուներէ, յուշադրամներ մատակարարող ընկերութիւններէ, դրամագիտական ընկերութիւններէ եւ մասնագիտացուած հրատարակչութիւններէ:

«Դրամներու համաստեղութիւն» յուշադրամներու միջազգային մրցոյթը կ'իրականացուի 2007 թուականէն: 2016-ին մրցոյթին մասնակցած են 44 կազմակերպութիւն 29 երկիր (կեդրոնական դրամատուներ, դրամահատարաններ, մատակարար ընկերութիւններ եւ այլն):

«Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելից» արծաթէ յուշադրամի արուեստագիտական չափանիշները

Անուանական արժէքը՝ 100 դրամ

Մետաղը եւ յարգը՝ արծաթ 9250

Տրամագիծը՝ 50,0 մմ

Ծանրութիւնը՝ 67,2 կգ

Որակը՝ սովորական (հնածեւ)

Դրամաշուրթը՝ հարթ

Տպաքանակը՝ 1000 հատ

Յուշադրամի էսքիզներու հեղինակներն են Սուրէն Սիմոնեանը եւ Արամ Ուռուտեանը: Հատուած է Լիթուանիոյ դրամահատարանին մէջ:

Դիմերես՝ Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակը յաւերժացնող յուշակոթողներ (աջէն ձախ).

սգաւոր մօր յուշարձան (Իժեւսկ, ՌԴ, 2010 թ., հեղինակ՝ Թ. Աբրամիձէ), երգահան Կոմիտասին նուիրուած յուշարձան (Փարիզ, Ֆրանսա, 2003 թ., հեղինակ՝ Դ. Երեւանցի), խաչքար «յուշարձան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստան, 1965 թ., հեղինակ՝ Ռ. Իսրայէլեան), յուշասիւն», խաչքար (Կլենտէյլ, ԱՄՆ, 2000 թ., հեղինակ՝ Ք. Քարիբեան):

Ներքեւը՝ Ծիծեռնակաբերդի յուշահամալիր (Երեւան, Հայաստան, 1967 թ., հեղինակներ՝ Ա. Թարխանեան, Ս. Քալաշեան):

Դարձերես՝ Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակը յաւերժացնող յուշակոթողներ (աջէն ձախ). յուշարձան՝ հայ հայդուկներուն (Ուշան, Հայաստան, 1989 թ., հեղինակ՝ Ի. Մինասեան), յուշակոթողի մէկ հատուած արծիւի տեսքով (Հալէպ, Սուրիա, 1990 թ., հեղինակներ՝ Վ. Պերթիգեան, Գ. Երամեան), յուշատախտակի մէկ հատուած՝ կնոջ քանդակ (Սաօ Փաուլօ, Պրագիլ, 1966 թ., հեղինակ՝ Խոսէ Հերեզ Ռեկալտէ), խաչքար (Ատուերպլեն, Պելճիքա, 2003 թ., հեղինակ՝ Հ. Սոֆոյեան): Ներքեւը՝ Ծիծեռնակաբերդի յուշահամալիր:

Թրքական Լրատուամիջոցը Անհանգստացած է Հայաստանի Սպառազինութեան Մէջ «Iskander-M»-ի Առկայութենէն



Թրքական իշխանամէտ «DunyaBulteni» լրատուական կայքը անդրադարձած է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-րդ տարեդարձին նուիրուած զօրահանդէսի ժամանակ ցուցադրուած ռուսական արտադրութեան «Իսքանտար-Մ» մարտավարական հրթիռային համակարգին: Կը նշուի, որ «Իսքանտար-Մ»-ի կրակի արձակման առաւելա-

գոյն հեռահարութիւնը կը հասնի 500 քմ-ի, ինչը վտանգ կը ներկայացնէ տարածաշրջանի շարք մը երկիրներու եւ յատկապէս Թուրքիոյ Արեւելեան Անատոլու կոչուող տարածքի համար, որ կ'ընդգրկէ Արեւմտեան Հայաստանի տարածքը: Կից ներկայացուած քարտէզը ցոյց կու տայ Իսքանտարի հարուածի հեռահարութեան տակ յայտնուող ռիսքային գօտիները:

ԴԱՍԱԽՕՍԱԿԱՆ ԵՐԵԿՈՅ

Կազմակերպութեամբ՝ ՄԴՀԿ Արեւմտեան Ամերիկայի Քաղաքական Դիւանի



«ԹՈՒՐԲ ՅԱՌԱՋԱԴԷՄ ՄՏԱԻՈՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՅՈՒԹԻՒՆԸ

Ելոյթ կ'ունենայ ԸՆԿ. ԱԼԵՔՍ ԲԷՕՇԿԵՐԵԱՆ

ՄԴՀԿ Հայ-Թուրք Յարաբերութիւններու Յանձնախումբի Անդամ Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմինի Նախկին Ատենապետ

Կիրակի
Հոկտեմբեր 2, 2016

Կ.Ե. Ժամը 5-ին

ՀԿԲՄ-ի Փաստփնայի կեդրոնի սրահէն ներս
1060 North Allen Avenue, Pasadena

Մուտքը Ազատ



ԵՐԿՈՒ ՆՈՐ ՆԱՄԱԿԱՆԻՇՆԵՐԻ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՀՅ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 25-ԱՄԵԱԿԻՆ



«Հայփոստ Թրասթ Մենեճ-մընթ» ՓԲԸ-ը շրջանառութեան մէջ դրած է 2 նամականիշ՝ նուիրուած Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակին:

«Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայութեան փոխանցած տեղեկութիւններով՝ մարման պաշտօնական արարողութիւնը տեղի ունեցած է ՀՀ Նախագահի նստավայրին մէջ: Մարումը իրականացուցած է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան: Նամականիշերը ունին 200 եւ 300 ՀՀ դրամ անուանական արժէք, տպուած են Ֆրանսա՝ «Կարտոր» տպարանին մէջ:

200 դրամ անուանական արժէքով նամականիշին վրայ պատկերուած են «25-ամեակ» եւ «Անկախութիւն» արձանագրութիւնները, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան ծածանող եռագոյն դրօշը կապոյտ երկիրքի խորապատկերին՝ խորհրդանշելով երկրի 25-ամեայ անկախութիւնը եւ պետականութիւնը:

300 դրամ անուանական արժէքով նամականիշին վրայ պատկերուած է «25-ամեակ» արձանագրութիւնը, որ կազմուած է Երեւան քաղաքի պատկերներու քուլթի տեսքով՝ ցոյց տալով նորանկախ պետութեան զարգացումը այս 25 տարիներուն ընթացքին:

Նամականիշերու ձեւաւորման հեղինակներն են «Հայփոստ Թրասթ Մենեճմընթ» ՓԲԸ կառավարող տնօրէն իրան ֆայլօ Կեչիճեան եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի ձեւաւորողներ Վահագն Մկրտչեան եւ Դաւիթ Տովլաթեան:

«ՀՐԱՆԴ ՏԻՆՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 8-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ՄՐՅԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹԻՒՆԸ



«Հրանդ Տինք» միջազգային 8-րդ ամենամեայ մրցանակաբաշխութիւնը Սեպտեմբեր 22-ին տեղի ունեցած է Պոլսոյ «Լիւթուի Քըրտար» կեդրոնին մէջ: Ինչպէս կը հաղորդէ «Արմենփրես»-ը, այս տարի մրցանակներու արժանացած են Թուրքիոյ մէջ մարդու իրաւունքներու համար պայքարի խորհրդանիշներէն մէկը համարուող Տիարպեքիւրի փաստաբաններու միութիւնը եւ Մալաուիիցի հասարակական գործիչ Թերեզա Կաչիլոմոտոն, որ կը պայքարի երեխաներու կրթութեան եւ մարդու իրաւունքներու համար:

Կանի Նոյեմբեր 28-ին փողոցին մէջ սպաննեցին: Մրցանակը միութեան կողմէ ստացած է փոխնախագահ Ահմետ Օզմենը: Ան իր խօսքին մէջ ընդգծած է, որ Թուրքիոյ խնդիրները հնարաւոր է լուծել միայն հասարակութեան տարբեր հատուածներու միաւորման, ժողովրդավարութեան շուրջ համախմբման ճանապարհով:

«Թահիր Էլչիի եւ Հրանդ Տինքի» մեզի աւանդած ժառանգութիւնը այսօր պահպանելն ու զարգացնելը ամենահիմնաւոր պարտականութիւնն ու պատմական պատասխանատուութիւնն է մեզի հա-

«ՈՒԻԼԻԱՄ ՍԱՐՈՅԵԱՆ» ԱՆՈՒԱՆ ՄԵՏԱԼ ՔԱՂՔԱՆՏԱՐԿԵԱԸՆՆԵՐԻ ՆՇԱՆԵԱՆԻ

Թրքահայ ալախի մտաւորական Սեւան Նշանեան պարգեւատրուեցաւ: Այս մասին տեղեկացուց «Արեւելք»: Նոյն աղբիւրը նաեւ փոխանցեց, թէ ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմէ եղած պարգեւատրումը տեղի ունեցած է Պոլսոյ ձէզպալի սրահին մէջ:

Հանդիսութեան ներկայ եղած են Սեւ Մովսէսի համագործակցութեան խորհուրդին մօտ ՀՀ ներկայացուցիչ՝ Արսէն Աւագեան, CHP փոխ կուսակցապետ Սէզկին Թանրըքուլու, Թուրքիոյ խորհրդարանի հայազգի անդամ Սէլինա Տողան: Խօսքերով հանդէս եկած են Նշանեանի փաստաբան էրկին ձինմէն, Անգարայի խօսքի

ազատութեան հիմնարկի անդամ՝ Մահմուտ Քոնուք եւ ՀՀ ազգային ժողովի անդամ՝ Արագած Ախոյեան:

Բանախօսներու խօսքէն ետք Ախոյեան յանուն ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Ուիլիամ Սարոյեան» անուան մետալը յանձնած է Նշանեանի փաստաբան էրկին ձինմէնին:

Յիշեցնենք, որ Սեւան Նշանեան 33 ամիսն ըլլալով կը շարունակէ մնալ Թուրքիոյ բանտերուն մէջ, իսկ անոր բանտարկութեան անտեղի վճիռը կապ ունի իր հիմնադրած Շիրինճէ հովոցին մէջ «ապօրինի շինարարութիւններ» ընելուն հետ:



Տիարպեքիւրի փաստաբաններու միութեան նախկին նախագահը Թահիր Էլչիին էր, որ Սուրբ զաւառին մէջ տեւական բախումներու ժամանակ կը պայքարէր պատմական ժառանգութեան պահպանման համար: Այդ նպատակով կազմակերպուած բացօթեայ մամուլի ասուլիսի ժամանակ էր, որ զայն 2015 թուա-

մար: Ասոր միակ ճանապարհը խաղաղութիւն ցանկալը եւ անոր հաստատման նպատակով մեր ձայնը բարձրացնելն է», - նշած է Օզմենը:

Միւս մրցանակակիրը՝ Թերեզա Կաչիլոմոտոն, Մալաուիի մէջ

Շար.ը էջ 17

Bedros S. Maronian
818/500-9585

Siamanto B. Maronian
818/269-0909

SERVING THE COMMUNITY SINCE 1975
More locations and more ways to service your insurance and financial needs

<p>6300 Wilshire Blvd. Suite 1900 Los Angeles, CA 90048</p> <ul style="list-style-type: none"> • Life Insurance • Health Insurance • Group & Individual • Long Term Care • Disability 	<p>805 East Broadway Glendale, CA 91205</p> <ul style="list-style-type: none"> • Estate Planning • Will & Living Trust • Full Annual Review • Mortgage Protection • College Planning 	<p>300 N. Lake Ave. Suite 500 Pasadena, CA 91101</p> <ul style="list-style-type: none"> • Workman's Compensation • Employee Benefits • Annuity • IRA • 401K & 403B
--	---	---

A.B.A. INSURANCE SERVICES

Insurance coverage can help you financially!
Ապահովագրութիւնը Աճիրաճեղտ է

Coverage & Protection should be on the top of your priority list.

ՀՄՄ-Ի 95-ԱՄԵԱԿԸ ՄՈՆԹՐԵԱԼԻ ՄԷՋ



Սեպտեմբեր 2 – 3, 2016-ին Մոնթրեալի մէջ տեղի ունեցաւ ՀՄՄ-ի 95-ամեակին նուիրուած ֆուլթայլի մրցաշարք եւ խրախճանք:

Այս միջոցարարումներուն իրենց մասնակցութիւնը բերին նաեւ Լոս Անճելոսի ՀՄՄ ֆուլթայլի զոյգ

ոգիին համար:

Շաբաթ երեկոյեան, Restaurant Lordia շքեղ սրահին մէջ տեղի ունեցաւ ճաշկերոյթ-խրախճանքը, ուր ներկայ էին շուրջ 400 ՀՄՄ-ականներ ու համակիրներ: Այս առթիւ Լիբանանէն յատուկ հրահրուած էր սիրուած երգիչ՝ Պերճ



խումբերը իրենց պատասխանատուններով: Երկօրեայ մրցաշարքը տեղի ունեցաւ ՀՄՄ 4 խումբերուն միջեւ եւ յաղթող ճանաչուեցաւ մասնակից խումբերը՝ իրենց գրսեւորած յետաքրքրական ու գեղեցիկ խաղալու ոճերուն եւ մարզական

Նագգաշեան, որ իր հարուստ երգացանկը սկսաւ ՀՄՄ-եան երգերով, որուն ներկաները՝ յատկապէս երիտասարդները, արձագանքեցին կարմիր-ճերմակ դրօշներով: Պերճ Նագգաշեան զգալով իրեն հարազատ միջավայրին մէջ երեկոն

խանդավառեց մինչեւ ուշ գիշեր: Երեկոյթին, ՀՄՄ Մոնթրեալի վարչութեան բարի գալուստի խօսքը փոխանցեց ընկ. Գրիգոր Թաթուլեան: Ան հակիրճ անդրադարձաւ ՀՄՄ-ի հիմնադրման ու անոր արժէքին մասին, շեշտելով, որ "առողջ միտք, առողջ մարմնի մէջ" եւ "միշտ պատրաստ" նշանաբաններով առաջնորդուելով, անցնող 95 տարիներուն հազարներով երիտասարդ-երիտասարդուհիներ մարզական տարբեր ճիւղերու մէջ միացան ՀՄՄ-ին:

Խրախճանքի ջերմ մթնոլորտի ընթացքին, տեղի ունեցաւ գնահատագրերու տուչութիւն: Ընկ. Գրիգոր Թաթուլեան բեմ հրաւիրեց ՀՄՄ Մոնթրեալի երկարամեայ ատենապետ ընկ. Գրիգոր Տէմիրճեանին եւ ՀՄՄ-ի կեդրոնական վարչութեան երկարամեայ ատենապետ ինչպէս նաեւ տարբեր շրջաններուն մէջ ՀՄՄ-ի կազմակերպման մէջ իւր սանձադրամացող ու ՀՄՄ-ի պատմութեան գիրքի հեղինակ՝ ընկ. Տիգրան Սարաֆեան:



րութ, պասքէթպոլ եւ հեծելարշաւ):

Այս գեղեցիկ արարողութենէն ետք ընկ. Տիգրան Սարաֆեան խօսք առնելով՝ անդրադարձաւ ՀՄՄ-ի 95 տարուան անցած ուղին եւ սփիւռքի տարածքին անոր կարեւորութիւնը հայապահպանման գործունէութեան մէջ: Խօսքի աւարտին՝ յաջողութեան իր շնորհակալութիւնները յայտնեց ՀՄՄ Մոնթրեալի վարչութեան,



նին: Իր ներկայութիւնը յատկանշական էր այն առումով, որ 95-ամեակը տօնուցաւ բոլոր սերունդներու ներկայութեամբ: Այնուհետեւ իրենց գնահատագրերը ստանալու համար բեմ հրաւիրուեցան՝ Վիգէն Ժամկոչեան (ՀՄՄ Մոնթրեալ, ֆուլթայլ), Քրիս Տօլմաճեան (ՀՄՄ Մոնթրեալ, ֆուլթայլ), Լեւոն Քէհէեան (ՀՄՄ Պէյրութ, ֆուլթայլի 2-րդ սերունդի ներկայացուցիչ), Պետիկ Պօյաճեան (ՀՄՄ Պէյրութ, ֆուլթայլի երկարամեայ դարպասապահ եւ մարզիչ) եւ Սօնիկ Մալեան-Տէմիրճեան (ՀՄՄ Պէյ-

մաղթելով կանաչ ճանապարհ դէպի 100-ամեակ: Ապա 95-ամեակի կարկանդակի հատումը կատարուելէ ետք մատուցուեցաւ ներկաներուն:

ՀՄՄ Մոնթրեալի վարչութեան կողմէ ընկ. Գրիգոր Թաթուլեան յատուկ շնորհակալութիւն յայտնեց Լոս Անճելոսի ՀՄՄ-ի վարչութեան՝ յատկապէս ընկերներ վարդան Քոճապապեանին ու վահէ Աջապահեանին, որոնք սոյն ձեռնարկի յաջողութեան համար իրենց կարեւոր ներդրում կատարեցին: ՀՄՄ-ական մը

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱԲԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՓԱՌԱԴՈՐԱՊԵՍ ՆՇԵՑ ԻՐ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 170-ՐԴ ԱՄԵԱԿԸ

Երեւանի մէջ հանդիսաւորապէս նշուեցաւ Հայաստանեայց Աւետարանական եկեղեցւոյ 170 ամեակը: Այս առթիւով աշխարհի տարբեր մայրաքաղաքներէն Երեւան ժամանած էին Հայ Աւետարանական համայնքի վերապատուելիներ, պատուելիներ եւ կրօնական ու աշխարհական գործիչներ: Հանդիսութիւնը տեղի ունեցաւ Երեւանի «Արամ Խաչատրեան» համերգասրահին ներս: Հանդիսութեան բացման խօսքը կատարած է վերապատուելի Գէորգ Գասպարեան, որ նոյնպէս Հայաստանեայց Աւետարանական եկեղեցւոյ նախագահն է:



եան՝ Ամերիկայի Հայ Աւետարանական ընկերակցութեան նախագահ, Զաւէն Խանճեան՝ Ամերիկայի Հայ Աւետարանական ընկերակցութեան գործադիր տնօրէն, վերապատուելի Դոկտ. Վահան Թուրքիեան՝ Հայ Աւետարանական Համաշխարհային

Խորհուրդի գործադիր տնօրէն եւ վերջապէս փակման խօսքով հանդէս եկած է վերապատուելի Մկրտիչ

Գարակէօզեան՝ Հայ Աւետարանական Համաշխարհային Խորհուրդի նախագահը: Խօսք առնող կրօնական գործիչները շեշտը դրած են Հայ Աւետարանական եկեղեցւոյ պատմական առաքելութեան վրայ, չի շեղելով, որ 1846-ին Պոլսոյ մէջ հիմնադրուած եւ հայ ժողովուրդի ծոցին ծնունդ առած Հայ Աւետարանական եկեղեցին եղած է մեր ժողովուրդին նեցուկ եւ տարբեր՝ կրօնական, հոգեւոր, մշակութային, կրթական, առողջապահական եւ տարբեր ոլորտներու մէջ ծաւալած է բեղուն՝ ազգօգուտ ու հանրօգուտ գործունէութիւն:

Յիշեցնենք, որ նախքան այս հանդիսութիւնը, անցնող օրերուն աշխարհի տարբեր երկիրներէն՝ ԱՄՆ-էն, Ֆրանսայէն, Յունաստանէն, Սուրիայէն, Լիբանանէն եւ այլ երկիրներէ Հայ Աւետարանական գործիչներ ներկայ եղած էին համայնքի ընդհանուր հարցերը քննարկող հաւաք-ժողովի մը:

www.massispost.com
daily news updates

Massis Weekly

Volume 36, No. 36

Saturday, October 1, 2016

Diaspora Celebrities Urge 'Democratic Change' In Armenia

YEREVAN -- Rock musician Serj Tankian and other prominent Diaspora Armenian artists have called on Armenia's government to end widespread corruption, respect laws and hold democratic elections, in a joint appeal which they hope will speed up democratic change in the country.

"We say NO to systematic corruption, monopolies, judicial inequality, police brutality, partisan politics, unequal rights, national depopulation, and elections tainted by fraud, all of which have contributed to the ongoing unrest," reads their petition released last week on the 25th anniversary of Armenia's independence.

"We say YES to the equality of all people, the fundamental preservation and protection of human rights, direct engagement in fair and transparent elections, respect for the rule of law, fair wages, separation of powers, a free press and advocacy for the disenfranchised," it says. "We say yes to tangible, democratic change through civic engagement with the citizenry of Armenia."

"Armenia can and should become

a country of opportunity, creativity, democracy and hope in a region rife with turmoil. The alternative is unthinkable," concludes the statement.

The petition was initially signed by about three dozen well-known individuals, virtually all of them ethnic Armenians living in Europe and North America. They include Tankian, filmmakers Atom Egoyan of Canada and Robert Guediguian of France, Canadian actress Arsinee Khanjian, American writer Chris Bohjalian and Alexis Ohanian, co-founder of the Reddit social media.

The signatories described themselves as a Justice Within Armenia coalition that will seek to promote profound reforms in their ancestral homeland.

Tankian urged other Armenians to sign the petition after it was posted on Change.org on September 21. "Independence means little when a large segment of the public are discontent," the outspoken American rock star wrote on Facebook.

About 2,300 people have signed the petition since then.

Armenia Ballistic Missiles Cause Serious Concern to Turkey



ANKARA (News.am) -- Aside from Azerbaijan, Turkey likewise is concerned by the display of the installations of long-range ballistic missiles at the military parade that was held Wednesday in capital city Yerevan, on the 25th anniversary of independence of Armenia.

Turkish press reflected on the Iskander long-range ballistic missiles that were displayed during the parade, and noted that they pose a threat to several countries in the region.

Dünya Bülteni (World Bulletin) news portal of Turkey, in particular, wrote that the Iskander, which is considered one of the world's most effective missile system and which can hit all the way to Sivas (Sebastia, in Armenian) town in central Turkey, is a part of Armenia's arsenal.

The portal also noted that the S-300 long range missile systems, which pose a threat to Turkey, also stand for duty in the armed forces of Armenia.

OSCE Mediators Ready to Host High-Level Talks Between Armenia and Azerbaijan



NEW YORK -- The three co-chairs of the OSCE Minsk Group met separately with Edward Nalbandian and Elmar Mammadyarov in New York on the sidelines of the latest session of the UN General Assembly to discuss further steps in the peace process. They issued a joint statements afterwards.

"The Co-Chairs of the OSCE Minsk Group, Ambassadors Igor Popov of the Russian Federation, James Warlick of the United States of America, and Pierre Andrieu of France, as well as the Personal Representative of the OSCE Chairman-in-Office Ambassador Andrzej Kasprzyk, met separately with the Foreign Ministers of Armenia and Azerbaijan in New York on the margins of the UN General Assembly to continue discussions on a settlement of the Nagorno-Karabakh conflict.

"During the meetings, we paid special attention to implementation of decisions taken at the recent summits in Vienna (May 2016) and St. Petersburg (June 2016). In particular, we discussed further steps that could create an atmosphere for advancing substantial negotiations that could lead to a settlement.

We also exchanged views on proposals that could be discussed between the sides.

Our governments are prepared to host another meeting of the Presidents or Foreign Ministers at the appropriate time.

We plan to visit the region in the near future."

The Armenian Foreign Ministry said Nalbandian and the three mediators discussed on Tuesday implemen-

Continued on page 4

Jewish Right-Wing Extremists Riot During Performance by Armenian Choir in Jerusalem



JERUSALEM (Haaretz) -- Right-wing extremists rioted in Jerusalem during a performance by the city's Armenian Church Choir at a contemporary arts event on Thursday. The police arrested two members of the anti-assimilationist Lehava organization, including its leader, Bentzi Gopstein.

Dozens of extremists infiltrated the Manofim contemporary arts festival event, being held in the Clal Center mall, and clashed with attendees. The event was the finale of Manofim's ninth annual festival. Organizers had wanted to take advantage of the circular shape of the Clal Center interior, one of the oldest commercial centers in Jerusalem.

Various choirs performed on the ground floor during the evening while hundreds of people stood on the floors

above to watch.

The right-wing demonstration erupted during the performance by the Armenian Church Choir. An eyewitness said the disruption started when the choir began singing, and that it took a long time for the police to arrive.

Gopstein and other activists allegedly shouted at the choir, "Christians!", "Go to Syria!", "Jew murderers!" and more. The choir was forced to stop performing after one song.

Rinat Edelstein and Lee He Shulov, the directors-curators of the Manofim festival, said in a statement: "We are still shocked and pained about the violent and vulgar behavior of Lehava, headed by Bentzi Gopstein. We wish to

Continued on page 2

Knesset Deputy Speaker: “We Cannot Recognize the Armenian Genocide”

YEREVAN (Mediamax) -- Israeli Knesset Deputy Speaker Tali Ploskov said in an interview with Mediamax that “Today Israel does not have the opportunity to recognize Armenian Genocide on state level”.

“President of Israel and President of Knesset said that they accept the fact of the tragedy. But the political relations between Israel and other states do not allow Israel to recognize Armenian Genocide on state level. Although all of us deep inside accept that horrible tragedy and offer our support to the Armenian side,” Knesset Deputy Speaker said to Mediamax correspondent during her visit to Yerevan.

Nevertheless, Tali Ploskov emphasized that progress was registered in the process of recognition of the Armenian Genocide by Israel, when Knesset Education, Culture and Sports Committee officially recognized it in June, 2016.

“The next step is supposed to be the recognition by President of Israel or Minister of Foreign Affairs, but I am not quite sure it will happen. This issue is not going to change yet. Such issues are not solved quickly,” she said.

Knesset representative noted that it is very important for Israel that “Everyone in Yerevan understands that we do not have anything against Armenia”.

“Yes, we cannot declare what our Armenian counterparts would like us to say. We have reasons that everyone understands. But this does not mean we cannot cooperate,” the MP said

Tali Ploskov informed that she



is in Armenia to participate in the celebration of the 25th anniversary of Independence of Armenia.

“Besides the main purpose of my visit, my counterpart Artak Zakaryan and I decided to hold a conference for entrepreneurs, which will host representatives of different spheres from both countries. We plan to hold the first such meeting on September 24,” Tali Ploskov said.

Israeli Knesset Deputy Speaker informed that she will have meetings with the Speaker and MPs of Armenian National Assembly to discuss inter-parliamentary cooperation related issues.

“Last year cooperation was intensified in different spheres between our two countries, which should be continuous. We should work hard to achieve it. I am convinced that there will be no obstacle on our way,” Israeli Knesset Deputy Speaker Tali Ploskov said in an interview to Mediamax.

Sevan Nishanian Awarded William Saroyan Medal


ISTANBUL (Agos) - Linguist and writer Sevan Nishanian is awarded with William Saroyan Medal by Armenian Ministry of Diaspora. Sevan Nishanian has been under arrest since January 2014 on the ground that he carried out “unlicensed construction work” in his private property. His lawyer Ergin Cinmen accepted the medal on behalf of Nishanian.

In the ceremony held in Istanbul on September 23, Aragats Akhoyan, an independent deputy from Armenian parliament, handed over the medal.

Armenians from Armenia, diaspora and Turkey, CHP Istanbul MP Selina Dogan, human right defenders, journalists and writers attended the ceremony.

Hrant Kasparyan, member of International Committee for Freedom and Justice for Sevan Nishanian gave the opening speech. After that, lawyer Ergin Cinmen provided information about the lawsuits against Nishanian and the ongoing legal progress.

Nishanian's mother Sona Nishanian also spoke through video call. She said that she wants to consider this medal as a promising development in terms of his son's release. Selina Dogan stated that she



hasn't received any response to her parliamentary question about Nishanian, which was addressed to Ministry of Justice.

In the ceremony, solidarity messages from Armenian National Committee of America. (ANCA), Armenian Council of Europe (ACE), German historian, scholar and author Prof. Dr. Tessa Hofmann and historian Taner Akçam were also read.

Armenian Genocide Centenary Coin Named “Coin of the Year” at Moscow Contest



YEREVAN (Armradio) -- The coin dedicated to the centenary of the Armenian Genocide issued by the Central Bank of Armenia has been named Coin of the Year at “Coin Constellation-2016” contest in Moscow.

Description of obverse and reverse

Obverse of the coin depicts Armenian Genocide Memorials in the world (right to left): the monument to the sorrowful mother (Izhevsk, RF), the monument to musician Komitas (Paris, France), the memorial – cross-stone (The Mother See of Holy Etchmiadzin, Armenia), the stela – cross-stone (Glendale, USA). Beneath – Tsitsernakaberd memorial (Yerevan, Armenia) and inscription “Armenian Genocide”. Around the rim – “REPUB-

LIC OF ARMENIA”, on the left – face value and year of issue.

Reverse of the coin depicts: Armenian Genocide Memorials (right to left): the monument to Armenian freedom fighters (Udjan, Armenia), a fragment from the memorial in the form of an eagle (Aleppo, Syria), a fragment from the memorial plaque: a statue of a woman (São Paulo, Brazil), a cross-stone (Antwerp, Belgium). Beneath – Tsitsernakaberd memorial and inscription “Armenian Genocide”. On the right – “1915-2015”.

The coin is designed by Suren Simonyan and Aram Urutyun and Produced at Lithuanian Mint.

Nominal value of Silver 925 coin is 100 dram in limited mintage of 1000 pcs.

Kurdish School Textbooks Published in Armenia



YEREVAN (Armenpress) -- The schools of Kurdish communities of Armenia are provided with textbooks prepared for 1-12nd grades, head of the Department of the Kurdish Writers of the Writers' Union of Armenia, poet Alixan Mame said in an interview with “Armenpress”.

Having such scientifically prepared textbooks is a historical event.

“Such textbooks haven't been published in the history of Kurdish people. 13 textbooks were published. A chance was given in Armenia to

publish textbooks with unique syllabus and scientific formulation. This is a really historical event in the Kurdish people's life”, he said.

He expressed concern there is a lack of Kurdish teaching professionals, but trainings are organized by the author.

He said before the publication of the textbooks, the minorities studied at schools with Yazidi textbooks.

The textbooks were published in “Spica” publishing house by the state's sponsorship.

Jewish Right-Wing Extremists Riot

Continued from page 1

express our solidarity with the Armenian choir that was forced to leave the event because of Lehava's violence

against them.

“We were shocked to find that in Israel in 2016, such a violent organization is not outlawed and its members are not sitting in jail,” they added.

Chapman University to Offer Students and Researchers Access to USC Shoah Visual History Archive on Genocide

ORANGE, CA -- Chapman University's Leatherby Libraries is partnering through ProQuest with the Visual History Archive (VHA) from USC Shoah Foundation to offer a fully streaming video collection of 53,000 primary-source testimonies of survivors and witnesses of genocide, the University and USC Shoah Foundation jointly announced today.

"Chapman is the first institution in California to purchase the Visual History Archive perpetual access license (PAL) via ProQuest," said Charlene Baldwin, dean of the Leatherby Libraries. "The VHA is one of the largest digital collections of its kind in the world, with interviews conducted throughout 63 countries and in 41 languages, providing students and scholars with unedited, personal narratives of life before, during and after the interviewee's experience with genocide. The collection includes testimonies from the Holocaust, the Genocide Against the Tutsi in Rwanda, Nanjing Massacre, Armenian Genocide and Guatemalan Genocide."

Access to the digital archive in its entirety is available through live-streaming 24/7 to all Chapman University students, faculty and staff. The Leatherby Libraries subscription was substantially supported by Chapman's Rodgers Center for Holocaust Education.

"The Visual History Archive is a truly unique and extraordinary resource for education and research," said Marilyn Harran, Ph.D., director of the Rodgers Center and Stern Chair in Holocaust Education at Chapman. "To date, relatively few academic research institutions and museums could provide full access to the entire Visual History Archive, and previously, that access was only available to users actually located on the campus of the participating universities or museums. We can now offer members of the Chapman community access whether they are on campus or off—and we are especially proud that we are the first university in California to subscribe through ProQuest. The Archive is an unparalleled resource to students and faculty in many fields, but particularly

to undergraduates studying the Holocaust and to graduate students in our new M.A. program in War and Society in the Department of History. The purchase of the perpetual license is yet another demonstration of Chapman University's commitment to research."

The unedited video archive provides multiple pathways to learn from the eyewitnesses of history across time, locations, cultures and socio-political circumstances. Within the archive, there are nearly 700,000 images (photographs, documents and works of art), more than 2,500 recitations of literary works (poems, letters and diaries), and more than 2,100 musical recitals (singing of wartime songs or playing of instruments). The length of each testimony averages about two hours, though actual run times vary widely.

The Visual History Archive is fully searchable, with each testimony indexed and hyperlinked to the minute. This allows students, professors, researchers, and others to retrieve whole testimonies and segments within testimonies related to their area of interest through a set of 63,000 indexing terms, 1.8 million names, and 683,000 images.

The digitization of the tens of thousands of interviews – many of which

**USC
SHOAH
FOUNDATION
INSTITUTE**

**FOR VISUAL HISTORY
AND EDUCATION**

took place in the 1990s and were originally recorded on VHS and Beta tapes, was a massive undertaking, but it has made possible access by many more scholars. "As recently as 2002, just four educational institutions had full access to the Visual History Archive," said USC Shoah Foundation Executive Director Stephen Smith. "It took us 13 years to get to our current number of 54 subscribing institutions. Now, with our partnership with ProQuest, we are poised to quadruple our current number within two years, and project a tenfold increase by our 25th anniversary in 2019. And that is just the beginning."

Hrant Dink Annual Award Granted to Diyarbakir Bar Association and Malawian Activist Theresa Kachindamoto



ISTANBUL (Agos) -- Given by Hrant Dink Foundation on Dink's birthday every year, International Hrant Dink Award was granted to Diyarbakir Bar Association, one of the prominent institutions struggling for human rights in Turkey, and Malawian activist Theresa Kachindamoto, who tries to prevent child marriage in her country, defending children's right to education. The 8th annual ceremony was held on September 22nd this year because of the holiday.

Ahmet Insel, Head of the Selection Committee, made the opening speech: "It's been almost 10 years since Hrant Dink was murdered. Nowadays, we are going through much darker times compared to 2007. The abominable coup attempt was foiled, but the state of law is completely suspended. Tens of thousands innocent people are detained without any legal procedure. Hundreds of journalists, academics, lawyers, teachers, artist and human rights defenders, meaning the usual suspects of the authoritarian regime are arrested, suspended and denied right to travel. We witnessed the arrest of Sebnem Korur

Fincanci and Ahmet Altan, whose struggles were granted with Hrant Dink Award. Granted with Hrant Dink Award in 2013, Saturday Mothers (Cumartesi Anneleri) have been staging the longest civil obedience action in Turkish history; its their 600th week of protest. In times like these, the significance of the award increases. We greet the ones who struggle for creating a just and free world without violence."

Diyarbakir Bar Association, one of the prominent institutions struggling for human rights in Turkey, is granted with Hrant Dink Award this year. Diyarbakir Bar Association Chair Tahir Elçi was murdered on November 28, 2015 in Diyarbakir, while he was making a press statement. Deputy Chair Ahmet Özmen received the award on behalf of the association. Tahir Elçi's wife Türkan Elçi and former chair of the association CHP MP Sezgin Tanrikulu were also present at the ceremony.

Deputy Chair Ahmet Özmen made a speech: "Since its establishment, Diyarbakir Bar Association is working for constituting peace in accordance

with universal principles of human rights. Defending the oppressed ones is a historical necessity for us. Diyarbakir Bar Association will always defend the oppressed ones, thanks to the strength coming from the past and honorable legacy of Tahir Elçi. I gratefully commemorate our dear chair Tahir Elçi, who devoted his life to the struggle for peace and freedom and sacrificed his life for this struggle.

"Tahir Elçi and Hrant Dink are two heroes, two human rights defenders who made history. People will remember them as intellectuals who made efforts for establishing a democratic order for the peoples of Turkey. Their only measure was rightfulness and justice. The ones who ordered their murder thought that their strong legacy will vanish and we won't be able to follow their lead, but they are wrong.

"For one and half year, during the clashes in Sırnak, Sur, Silvan, Cizre, Idil, Yüksekova and Nusyabin, all the fundamental rights and freedoms, especially the right to life, has been gravely violated. After the attempted coup, the state of emergency was declared, European Convention on Human Rights is suspended, the legislative power is by-passed and the country is started to be ruled by decrees. Law and security is gravely damaged.

"Today, our most important duty and historical responsibility is to preserve and improve the legacies of Tahir Elçi and Hrant Dink. Demanding peace and speaking up for building peace is the only way."

During the ceremony, a video titled "Inspirations" was shown. People and institutions from Turkey and all around the world, who gave people hope about the future with their actions, were featured in the video. There were also people who objected to the

coup and defended democracy on July 15.

The other Hrant Dink Award laureate is Theresa Kachindamoto, the paramount chief, or Inkosi, of the Dedza District in the central region of Malawi, one of the poorest counties of Africa. For years, she has been working for preventing child marriages and defending their right to education. Becoming the chief of a tribe with 900,000 people, Kachindamoto started to struggle against child marriages, when she saw that half of the girls in the tribe are forced to marry at the ages of 12 or 13. She banned "marriage camps", where children are abused under the name of sexual education. She managed to convince 50 tribe chiefs to abandon the traditions encouraging child marriage and to annul 850 marriages.

Receiving the award from Yildiz Tar on behalf of last year's laureate KAOS GL and Michèle Marian, Kachindamoto told the story of her struggle: "It wasn't easy to fight against this problem. For majority of people, this practice was one of the most fundamental traditions of Malawi and encouraged by the society. We had to inform all people about the dangers and consequences of child marriage and abolish the accepted opinion which deems this practice as normal. There is no doubt that I need to push against more of the old ways of thinking to achieve my ultimate goal of removing child marriage from Malawi, and giving all girls and boys the opportunity to complete their education. I am proud of what we have achieved so far, but I am aware that there is still a long way ahead of us. I am grateful to every one who walked this way with me. I hope more people will join us and fight for the rights of Malawian girls. God bless you all."

NAASR to Mark 60th Anniversary with Gala Celebration

BELMONT, MA -- The National Association for Armenian Studies and Research (NAASR) will be celebrating its 60th anniversary with a Gala on Saturday, November 12, 2016, at the Boston Marriott Burlington. The keynote speaker will be award-winning author and actor Eric Bogosian, and the Master of Ceremonies will be Editor-in-Chief of Harvard Business Review Adi Ignatius. NAASR invites the public to come celebrate and hear what's new for the next 60 years and beyond. The cocktail reception begins at 6 pm, and dinner at 7 pm.

Established in 1955, NAASR has led the movement to create and perpetuate Armenian Studies in the United States, including initiatives to establish the first two chairs in Armenian Studies at Harvard University and UCLA. "It is remarkable that fewer than 50 years after the Genocide, NAASR was able to achieve this. We are immensely proud that after sixty years we can not only look back at our accomplishments but also celebrate our present work and share our future vision," said NAASR Board Chairman Yervant Chekijian.

During the evening program, NAASR will honor leaders in the field of Armenian Studies. NAASR will give its Founders' Award for Outstanding Contributions to the Field of Armenian Studies to two highly distinguished scholars who pioneered the field: Dr. Richard G. Hovannisian, Professor Emeritus of Modern Armenian and Near Eastern History, UCLA; and Dr. Nina Garsoian, Avedissian Professor Emerita of Armenian History and Civilization, Columbia University.

Between them, Garsoian and Hovannisian helped to shape the study of, respectively, medieval and modern Armenian history, trained many scholars who have gone on to make significant contributions to the field, and wrote foundational works of scholarship.

As a 60-year-old organization, NAASR has brought Armenian Studies to a place of prominence in the academic world and has become one of the world's leading resources to advance Armenian Studies and to connect scholars with the public. NAASR achieved its founding goal of advancing Armenian Studies by raising funds to help endow the first chairs of Armenian Studies at Harvard and UCLA, and by supporting endowed positions at other universities. There are currently 14 endowed professorships, three endowed visiting positions, and two centers with endowments in the United



Eric Bogosian

States. NAASR has greatly increased awareness of Armenian contributions to world culture and civilization, and the place of the Republic of Armenia in the world. NAASR's work has helped to lay the factual foundation upon which Genocide recognition rests, and led to a new generation of scholars, historians, and authors, who rely on NAASR for academic research and global connections.



Adi Ignatius

NAASR currently sponsors over 40 programs around the country each year, supports Armenian Studies scholars with research assistance and grants, has a world-class rare book library of over 27,000 books (projected to increase to 40,000 in the next decade), and is the top distributor in the world of books in English on Armenian topics. For the next 60 years and beyond, NAASR is developing innovative programming; increasing grants to scholars and fellows; expanding global electronic access through our online bookstore, searchable library catalogue, and online lectures (on our YouTube channel); and undertaking a major capital campaign to transform its headquarters building to preserve and enrich Armenian heritage for generations to come.

For additional information or to purchase tickets, please contact Sarah Ignatius, NAASR Executive Director, at 617-489-1610, or email hq@naasr.org.

Pianist Sofya Melikyan in Concert at Fresno State

FRESNO -- Award winning pianist Sofya Melikyan will perform in recital as part of the Philip Lorenz Memorial Keyboard Concert Series at Fresno State. The performance will take place at 8:00PM on Friday, October 14 in the Concert Hall on the Fresno State campus. Melikyan will be performing works by Granados, Liebermann, Babadjanian, and Liszt.

The concert is co-sponsored by the Armenian Studies Program of Fresno State, the Thomas A. Kooyumjian Family Foundation, and the Armenian General Benevolent Union, Fresno Chapter.

Educated at the famed Royal Conservatory of Madrid and the École Normale de Musique Alfred Cortot in Paris, Sofya Melikyan is rapidly gaining international attention as one of the leading pianists of her generation. In her fast rising career she has already concertized in such prestigious venues as Carnegie Hall in New York, Jordan Hall in Boston, Palau de la Música Catalana in Barcelona, and Salle Cortot in Paris. Hailed for her "magnificent singing line and exquisite artistic sensibility," this Armenian-born pianist is recognized as an artist with a unique voice combining "high-wire virtuosity" with "deep musical intuition and the ability to connect with the audience" (Mundoclasico).



General tickets for the Concert are available for \$25 per person, for seniors at \$18 per person, and students \$5 per person. Ticket reservations for the concert may be made by calling 278-2337.

Tickets may also be purchased online at the following website: <http://www.keyboardconcerts.com/concert-sofya-melikyan.aspx>.

Free parking will be available in Lot P1 (Shaw and Maple entrance to campus). For more information please contact the Armenian Studies Program at 278-2669 or visit fresnostate.edu/armenianstudies.

Art Exhibit of Internationally Acclaimed Artist Lidya Tchakerian at Zorayan Museum

BURBANK -- The Zorayan Museum Committee of the Western Diocese of the Armenian Church is hosting an art exhibit "Parce Que La Vi Est," (Because Life is Beautiful), by internationally acclaimed Armenian artist Lidya Tchakerian. The official opening will be held on Tuesday, October 11, 2016 at 7:00 p.m. to 10:00 p.m.

This exhibition of the paintings of Lidya Tchakerian is in keeping with the mission of the Zorayan Museum to organize exhibitions to promote understanding and appreciation of Armenian ethnic, religious and cultural diversity by exposing the beauty of Armenian heritage, and preserving and sharing the experiences with people of the world.

The Zorayan Museum Committee states that they are proud to feature the paintings of Lidya Tchakerian. Born in Lebanon, Lidya Tchakerian has gained international recognition for her large-scale and multi-layer full color works that explore the conflicts of existence, history of war and culture, conscious and subconscious feelings of humanity; creating contemporary new expressionism art since 1986. Since 1988, her work has appeared in solo Exhibitions and more than 50 group Exhibitions in the United States, Europe, Lebanon and China.

Tchakerian completed her Master of Fine Art Degree at the University of Alba (Academic Libanese des Beaux-Arts) in 1988, Beirut, Lebanon. In 1989 she became Professor of Fine Arts, Department of Interior Design, Architect of Fine Arts and taught in several universities and

colleges; ALBA, Toros Roslin Academy and Armenian Technical College until 2002, at which time she moved to the United States. Tchakerian is the founder and owner of Lidya's Fine Art Classes, Santa Clarita, CA, from 2004 until now. Her work is held in many public and private collections throughout the United States, Europe, Lebanon and China.

Tchakerian has won International and National Awards in recognition of her outstanding works of art. In 2013 and 2009 she received the Art-Majeur International Silver Award in Montpellier, France.

In 1999 she received the "Certificate of Gratitude and Appreciation" by the Minister of Culture and Higher Education, Mohammed Yousef Bayddoun, in Tripoli, Lebanon. Tchakerian again received the Appreciation Certificate for Great Performance in Arts Plastic by El-Mina Municipality, Mayor of El-Mina, Abdel Kader Alamaddine, Tripoli, Lebanon.

Tchakerian's biography and art works are published in many newspapers and magazines. Also, her biography was featured in the Encyclopedia of prominent Armenian women, edited by Zari Balayan, and was released with the sponsorship of the Armenian President Serzh Sarkisian and with the blessing of His Holiness Catholicos Karekin II.

The exhibition and reception is open to the public and admission is free. For further information contact the Zorayan Museum at the Western Diocese Office (818) 558-7474.

OSCE Mediators Ready to Host High-Level Talks

Continued from page 1

tation of confidence-building measures that were agreed by the Armenian and Azerbaijani presidents at their last two meetings held in May and June.

A ministry statement said Nalbandian accused Azerbaijan of refusing to honor those agreements aimed at preventing ceasefire violations around Karabakh and along the Armenian-Azerbaijani border. Baku is thus preventing "appropriate condi-

tions" for progress towards a peaceful settlement, the Armenian minister said, according to the statement.

For his part, Mammadyarov reportedly accused the Armenian side of seeking to "disrupt the negotiation process" through "provocations" when he met Warlick, Russia's Igor Popov and France's Pierre Andrieu on Wednesday. The APA news agency cited him as complaining about Armenian military exercises which he said are being held near Karabakh.

«ՀԻՆԳ ՄԻԱԴՈՐ, ՀԻՆԳ ՑԱՄԱՔԱՄԱՍ»

ԴՈԿՏ. ՀՐԱՅՐ ԵՒՊԵՏԵԱՆ

Փրանսայի հարաւը գտնուող Փրովանսի շրջանը՝ զգլխած է ամէն գեղեցկութեան չափանիշ: Երեւի աշխարհի ամբողջ գեղեցկութիւնը թափած է այս շրջանին մէջ: Եթէ մէկ գիւղէն ու քաղաքէն միւսը ունի իրեն յատուկ գրաւչութիւնը, բայց նաեւ կայ պատմութիւն: Եւ այդ պատմութեան մէջ կայ մշակույթը, եւ ապրուած օրը եւ փորձառութիւնը: Եւ Արլ քաղաքը՝ Փրանսայի հարաւային բաժնի գեղեցիկ քաղաքներէն մէկն է՝ Ռոն գետին երկայնքին: Համաշխարհային գեղանկարիչ՝ Վան Կոկը ներշնչուած է այս քաղաքէն եւ ապրած ու ստեղծագործած: Արլ եղած է Հռովմէական քաղաք՝ եւ դարձած անոր շրջանային մայրաքաղաքներէն մէկը: Քաղաքը ունի պատմական շատ մը հնուածութիւններ՝ Հռովմէական ժամանակներէն, ուր յատկանշական է անոր Ամփիթատրոնը, որ ներկայիս կը գործածուի գեղարուեստական եւ մշակութային այլ համերգներու եւ ձեռնարկներու համար:



մէջ մէկտեղուած է հայուն արցունքը, եւ այս նոյն այս արձուակն է, որ ամրացուցած է հայը, անոր համար դառնալով ամուր կուռն:

Բայց հայկական այս քարը՝ օպսիտիանը, ունի նաեւ մշակութային մեկնաբանութիւն: Ան ոչ միայն հանգստացնող քար է, այլեւ՝ նորոգող եւ կազդուող: Եւ էրիք չէր սխալած հայուն արցունքները օպսիտիային մէջ ամփոփելու իմաստով: Եթէ մէկ կողմէ հայուն արձուակները ամրացուցած է օպսիտիանը, բայց նաեւ նոյն հայը անոր մէջ գտած է իր հանգիստը: Այս հանգիստը հայուն համար բուժիչ դերակատարութիւն ունեցած է, եւ անոր շնորհած է վերապրելու եւ վերանորոգուելու իրականութիւնը:

Էրիք չի զլանար այս ողբերգութիւնը ներկայացնելու իբրեւ համամարդկային ցաւ: Եւ ան կը յատկանշէ այդ համամարդկային ցաւը՝ յուշակոթողին երկլեզու իրականութեանը մէջ, ուր հայերէնը եւ ֆրանսերէնը միասին կ'արտայայտեն այս ցաւը:

«Ամառնային Պարտէզ» էն դուրս գալու ընթացքին խորհրդածեցի եւ ընկալեցի էրիքին պարզ, բայց միաժամանակ խորունկ մեկնաբանութեանը: Թէ տարածուած ենք աշխարհի հինգ ցամաքամասերու վրայ՝ եւ յատկապէս այս օրերուն: Իսկ եթէ ես կ'ապրիմ մէկ ցամաքամասի մէջ, սակայն մնացեալ չորս ցամաքամասերուն մէջ եւս կան հայեր, որոնց մարտահրաւէրները այսօր ամէն ժամանակէ աւելի նոյնն են, նոյնիսկ եթէ անոնց գտնուած վայրերը տարբեր են: Լեզուի, մշակույթի եւ ինքնութեան պահպանում, ու տակաւին յիշելու եւ պահանջելու մեծ հրամայական: Հայուն դիմագրաւած համահայկական այս մարտահրաւէրներուն մէջ, ժամանակը եկած է համոզուելու, թէ գաղութ հասկացողութիւնը հայուն փիւռքեան իրականութեանը մէջ էն կ'անցնի իւրաքանչիւրին՝ իմ մա գաղութին աշխարհագրական տուեալ սահմաններէն անդին: Պէտք է բաւարարուիլ ներգաղութային մտահոգութիւններով միայն: Պէտք է տեսնել թէ հինգ ցամաքամասերու վրայ տարածուած հայուն կեանքը՝ հինգ միաւորները պէտք է պարփակեն հինգ ցամաքամասերու աշխարհագրական սահմանները:

Բայց առկայ է նաեւ հայուն ներկայ օրերու միտքը: Եւ այդ

ՈՒՄՏԻ ԱՌԱՋԻՆ ԱՅՑ ԱՐՑԱԽ



ՅՈՎԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

Սեպտեմբեր 5, 2016 թուականին, վաղ առաւօտեան Սբ. Էջմիածնէն կ'ուղեւորուինք Արցախ աշխարհ, երկար տարիներու չիրականացուած երազը առաջին անգամ կեանքի կոչելով: Թէ ինչո՞ւ այս քան ուշացում դէպի Արցախ ուխտագնացութիւնը իրականացնելու համար այդ խորքին մէջ ինձ համար չստակ չէ: Երեւի Աստուծոյ նախախնամութիւնը այս էր:

Ամբողջ ճանապարհին Սբ. Էջմիածնէն-Արարատ, Եղեգնաձորէն Սիսիան ու Գորիս, դեռեւս պատկերացումը չունէի թէ ի՞նչ կը սպասէր ինձ ու ուղեկից իմ հոգեւոր եղբայրներուն: Կ'իրականացնէինք վեհափառի նախածեռնութիւնը՝ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի ժողովը գումարել Արցախի մէջ: Եւ առաջին անգամն ըլլալով աւանդութիւնը կը խախտէր Գերագոյնի ժողովը գումարելու Սբ. Էջմիածնէն դուրս:

Արդէն մուտք կը գործենք Արցախ աշխարհ: Ամէն ինչ կը փոխուի եւ մեր տեսադաշտին ու հոգեմտաւոր մեր էութիւնը կը խորասուզուի անցնող քսանեւեհինգ տարիներու չիշողութեանց շարքերուն մէջ եւ այնտեղէն դուրս կը սկսինք պեղել հազարամէկ պատկերներ, Շուշիի հերոսամարտը, հազարներով քաջամարտիկ հայ զինուորներու նահատակութիւնը եւ այն քաջ համոզումը, որ ուխտագնացութեան ուղին պիտի անցնէր այն ճանապարհներէն, որոնք նուիրականացած էին մեր հերոսներու արեան գնով:

Չորս օրերու Արցախ ուխտագնացութեան ընթացքը իմ հոգու մէջ կը ներարկէ ներքին այնպիսի ապրումներ, որոնք դժուար թէ կարողանամ բառերու մէջ սեղմել, որպէսզի ընթերցողին հաղորդ դարձնեմ այդ բոլորին: Այս ընթացքին մեզ կը հիւրընկալեն Լեւոնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահն ու Թեմի Առաջնորդը: Նախագահ Բակօ Սահակեանի անձը իր ողջ էութեամբ մաքրութիւն կը հաղորդէր: Զինք անձնապէս եւ մօտիկէն ճանչցած ըլլալով այս անգամ փորձառութիւնս այլ էր: Ականատես կը դառնայինք այն ճշմարտութեան, որ ինք կ'առանձնանար բոլորէն այն իւրովի առանձնաշատութեամբ, որ ժողովուրդի ամբողջական սէրն ու համակրանքը կը վայելէր: Իր առօրեան ժողովուրդին հետ էր: Ազատ ու անկաշկանդ կը քայլէր Ստեփանակերտի մաքուր փողոցներով եւ արժէր տեսնել ժողովուրդի մեծարումը իր նկատմամբ: Իր հերթին նոյնպիսի սէր ու յարգանք կը վայելէր նաեւ

Պարգեւ Սրբազանը, որուն էութիւնը արդէն նոյնացած է Արցախի հետ: Երբեւէ չէի տեսած զինք այնքան խանդավառ ինչքան այս օրերուն:

Երեքշաբթի, 6 Սեպտեմբերին, մեր հերթական ժողովի աւարտին, կ'այցելենք զինուորական գլխաւոր գործասերէն մէկը: Հսկայական դաշտին վրայ տարածուած հազարէ աւելի զինուորներու ներկայութիւնը խորապէս կ'այլեկոծէր ամբողջ էութիւնս: Բնական է ուրախութիւնս անսահման էր: Բայց ներքին լուռ ցաւեր կը տառապեցնէին հոգիս, երբ կը վերջիւնէի հեռաւոր ու մօտաւոր անցեալի մեր նահատակներու պատարագումը, որոնց հոգիները անտարակոյս այս պահուն կը սաւառնին հայոց երկնակամարին վրայ: Հայոց Հայրապետը իր պատգամը կը յղէ բոլորին ու այնուհետեւ մուտք կը գործենք իրենց շարքերէն ներս: Չեմ համարձակիր թուղթին յանձնել պատկերները, որոնք ամբարշտուեցան իմ հոգու վրայ: Հանդիպման աւարտին, դէպի ինքնաշարժ վերադարձին գօրակայանի պատին կը կարգամ հետեւեալ ուղերձը. «Եթէ մենք կորցնենք Արցախը, կը շրջենք Հայոց Պատմութեան վերջին էջը»: Այս պատգամը ինքնին կը խօսի թէ ինչպիսի վճռորոշ պահ մը առաջ է կանգնած Հայոց Հայրենիքն ու մեր ազգը...:

Չորեքշաբթի, 7 Սեպտեմբերին, մեր ժողովական կեանքի աւարտին կ'այցելենք Գանձասարի վանք: Հրաշագեղ բնութեան սրտին վրայ կանգնած վանքը չիրաւի կը խորհրդանշէր հայուն աննկուն կամքն ու հաւատքի տարողութիւնը: Ես ինձ հարց կու տամ, թէ ժամանակներու ընթացքին, մեր ընդ մեր թի ինչպէս է գրկուած հայը իր աղօթքը կատարելու Գանձասարի խնկաբոյր այս կամարներու ներքոյ: Այս գագացումը կ'ունենայի, որ ուխտաւոր հոգեւորականներու ներկայութեան կը շնչէր Գանձասարը ու անոր սրբատաշ եւ միւռոնաբոյր պատերուն մէջ էն կը լսուէին աղօթքը մեր հայրերուն: Գանձասար մեր ուխտի այցելութեան մեզի կը միանան նաեւ շրջանի հաւատացեալները մեծով ու փոքրով: Փոքրիկները իրենց քաղցրահունչ երգերով աղօթքի հրաւէր ու կոչ կը դառնային մեզի համար: Մեզի կը միանան նաեւ երիտասարդ զինուորները, որոնք մէկ առ մէկ մոմեր կը վառէին, որոնց լոյսին մէջ ես կը կարդայի իրենց կարօտը օջախին հանդէպ ու ուխտը Հայրենիքի ծառայութեան:

Հինգշաբթի, 8 Սեպտեմբերին,

ՀԻՎՊԱՏՈՒՄ ԳՐԱԿԱՆ ԳԱՆՁ ՄԸ

Հեղինակ՝ ՄԻՔԱՅԷԼ ԵՈՒՍՈՒՖԵԱՆ
Գրախօսեց՝ ԿԱՐՊԻՍ ՏԵՐ ԵՂԻԱՅԵԱՆ

Երախտագիտական անպարագ-
րելի զգացումներով, հոգեկոտոր
եռանդով ու ազգային պարծանքի
ապրումներով ըմբռնված չորս-
եակ հոգեւոր մշակ, ներհուն մտաւո-
րական, տեսլավաւ դաստիարակ,
տոկուն հայրենասէր, վաստակաշատ
ճարտարապետ՝ Միքայէլ Եոսուֆե-
անի տաղանդաշատ գրչին, փայ-
լուն միտքին ու անընկճելի հոգիին
արգասիքը: «Մութ ու Լոյս» բա-
նաստեղծութիւն-արձակ հիասքանչ
հատորը կը խորատու ընթերցողը,
թափանցելով հեղինակի սիրտէն ներս:
Իւրաքանչիւր հատոր կ'արժեւորուի
անոր երկասիրողին վայելած հեղի-
նակութիւնովը:

Միքայէլ Եոսուֆեան վաւե-
րական դէմք է մեր գրական անդա-
տանին մէջ: Անոր գրչին պատկանող
հատորները գեղեցկօրէն կը ցոլաց-
նեն օրինակելի կեանք մը: Կեանք
մը, որ կը բուրմէ հաւատք, յոյս ու
սէր. կեանք մը, որ հոգեւոր-բարո-
յական-ազգային-հայրենասիրական
սկզբունքները սակարկութեան նժա-
րին վրայ փոխադրելը կ'արգիլէ.
կեանք մը, որ կը բուրմէ պարկեշտու-
թիւն, ծառայասիրութիւն, համես-
տութիւն, ճշմարտաստութիւն, ան-
կեղծութիւն, արդարասիրութիւն ու
տակաւին շատ աւելին:

Հեղինակին լեզուն հաղորդա-
կան ու մակարդակը բերեղեայ է:
Մաշտոցեան վայելք է ընթերցել իր
եթերացայտ գրչին պատկանող իւ-
րաքանչիւր նախադասութիւնը:

Հատորն ունի ճոխ բովանդա-
կութիւն: Առաջին բաժինը՝ «Միր-
տէ սիրտ» կը ներկայացնէ հեղինա-
կին անհուն սէրը հանդէպ իր Փրկչին՝
Տէր Երեսնամեակի ինչպէս նաեւ
դժուարութիւններու, յուսախաբու-
թիւններու եւ մարտահրաւէրներու
մէջ՝ Փրկչին միայն կառչելու անհ-
րաժեշտութիւնը: Հեղինակին սէրը
հանդէպ իր կողակիցին բոցախմ-
բեցեալ է: «Արփիկիս» նուիրուած
բանաստեղծութիւնը կը բացայայտէ
զաղտնիքը երջանիկ բոյնի մը, որ
Քրիստոսակործիգ եւ Յիսուսա-
բոյր է:

Երկրորդ բաժինը՝ «Ուրախ եւ
Տխուր Ապրումներ» կը պարունակէ
տիպարներ Աստուածաշունչէն, եւ
որոնք զարուհը ապրելէ ետք՝ ձմրան
ձախորդ օրերուն հանդիպած են,
սակայն Աստուծոյ վստահելով յաղ-
թահարած են կեանքի խոչընդոտնե-
րուն: Այս բաժինն մէջ Ապրիլ 24-
ի յատուկ ուսանելի հոյակապ պատ-
գամի կողքին կը հանդիպինք Լիբա-
նանի մէջ բանտային կեանքը նկա-
րագրող բացառիկ «Գլուխ գոր-
ծոց»ի մը, որուն քսան ցնցիչ էջերը
զիս անակնկալի մատնեցին:

Հեղինակին կատարած ուխ-
տագնացութիւնը դէպի Արեւմտեան
Հայաստան ու Կիլիկիա կու գան
անվերջ յոյս ներշնչելու Տիրոջ
աղերսելով, որ «քարերը դադրին
այլեւս որք մնայլէ...»:

Երրորդ բաժնով, հեղինակը
մեզի կը ներկայացնէ «Ամպամած
Երկինք»-ը ուր կը շեշտուի ոսկեղէն
կանոնի կարեւորութիւնը — «Ինչ
որ կ'ուզէք մարդիկ ձեզի ընեն, դուք
ալ անոնց այդպէս ըրէք (Մատթ.
7:12): Նաեւ, երկու ուրիշ կանոններ
յիշուած են այս էջերուն վրայ —
«Պողպատի կանոն», որ կ'ըսէ թէ
իրաւունքը զօրանորին է ու «Արձա-
թի Կանոն», որ բացասական երե-
ւոյթ է, «Մի՛ ընէր»ի կանոնն է: Սոյն
բաժնին մէջ, հեղինակը «Մայրա-
մուտ»ով յուզիչ պահեր կը ներ-

կայացնէ ընթերցողին, նկարագրելով
լոյսի ու սիրոյ հեղեղները ժառանգե-
լու երջանկութիւնը եւ Յիսուսի հե-
քալելու ու երկինքի պարտէզները
վայելելու ուրախութիւնը: Այս բա-
ժինը ճոխ է վստահութիւն ներշնչող
բազմաթիւ օրինակներով, որոնք ազ-
դեցիկ պատգամներով ամենակարող
Աստուծոյ էութիւնը կը նկարագրեն:

Չորրորդ բաժինը լի է «լոյսի
ճառագայթներ»ով: Հեղինակը կը
ներկայացնէ Յիսուսի ծնունդէն 600
տարի առաջ կատարուած Եսայի
մարգարէին հրաշալի աւետիսը: Այս
բաժնին մէջ նաեւ կը հանդիպինք
հոգիի մաքրութեան անհրաժեշտու-
թիւնը շեշտող պատգամին եւ «Տօ-
նական Օրեր»ու եւ «հաւատացեա-
լին նկարագիրը» ներկայացնող ազ-
դեցիկ պատգամներու: Հեղինակը
յատուկ կարեւորութիւն կ'ընծայէ
«Յաւիտենական Երիտասարդին»,
շեշտելով, թէ ծերութիւնը ֆիզիքա-
կան վիճակէ աւելի՝ հոգեկան եւ
մտային վիճակ մըն է: Այս իրակա-
նութիւնը հեղինակին յարիւր է, որով-
հետեւ 84 գարուններ բոլորած «մնա-
յուն երիտասարդ»ը իր առողջ հոգիով
եւ արթուն միտքով հսկայ գործու-
նէութիւն կը ծաւալէ հոգեւոր եւ
ազգային մակարդակներով:

Հինգերորդ ու վերջին բաժ-
նով, հեղինակը կը ներկայացնէ «Եր-
կինքի բնակիչները», հերոսներ,
որոնք Քրիստոսի համար ապրեցան
մեզի օրինակ հանդիսանալով, ինչ-
պէս՝ Պօղոս Առաքեալ: Այս բաժնին
մէջ նաեւ ներկայացուած են նոր
օրերու հերոսներ, որոնց երկնագնաց-
ութիւնը խորհրդածութեան ար-
ժանացուցած են զանոնք:

«Ութսունամեակ»ի էջերը կը
նկարագրեն հեղինակին ծնունդը,
իր ամուսնութիւնը եւ հայր դառնա-
լու երջանկութիւնը, ինչպէս նաեւ
իր կեանքին հետապնդած նպատա-
կը: Հեղինակին կեանքը հարուստ է
հաւատքով, յոյսով ու սիրով: Անոր
գուրգուրանքը հանդէպ իր ընտա-
նիքին, անփոփոխ սրբութիւններու,
հոգեւոր սկզբունքներու, ազգային
արժէքներու ու մարդկային ըմբռ-
նումներու՝ եզակի է: Կեանք մը, որ
իր բուրմունքով օրինակելի դասեր
կը սորվեցնէ ընթերցողին:

Հատորը իր աւարտին կը հաս-
նի «Յարգանք Մայրերուն» եւ «Հայ-
րերուն ու Մայրերուն» հոյակապ
պատգամներով:

Հեղինակին յարգանքը հանդէպ
իր թանկագին հօր ու մօր վարակիչ
է: Մօտէն ճանչցած ըլլալով իր
անմահ մայրը՝ Ազնիւ քոյր, կրնամ
անվարան վկայել անոր ունեցած
անբաղդատելի հոգեւոր կեանքին
ներգործիչ ազդեցութիւնը իր գա-
ւակին վրայ:

Միքայէլ Եոսուֆեանի բանաս-
տեղծութիւն-արձակ պատգամներու
համախմբումով, սոյն հատորը կը
վերածեն եզակի շտեմարանի մը,
որուն իւրաքանչիւր նիւթը ոսկեայ
շղթայով մը շողկապուած հոգեւոր-
ազգային սնունդ կը պարգեւեն ըն-
թերցողին:

Հատորը լոյս տեսած է 2016-
ին: Գծագրութիւնները՝ Միքայէլ
Եոսուֆեանի, գեղարուեստական ձե-
ւաւորումը իր տաղանդաւոր գաւա-
կին՝ Արամ Եոսուֆեանի եւ համա-
կարգչային գրաշարութիւնը՝ Ազնիւ
էլէյնճեանի:

Ու փաստք՝ միմիայն Աստուծոյ:
ԾԱՆՕԹ. Սոյն գրքէն անվճար
օրինակ մը ունենալու համար՝ դիմել
Մաշտոց Գոյէճ – 818-548- 9345:

ՀԲԸՍ «ԳՐԻԳՈՐ ՍԱԹԱՄԵԱՆ» ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԵՍ ՊԻՏԻ ԳԱՅ «ԹԵՆՈՐ ՄԸ Կ՛ՈՒԶՈՒԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԵԱՄԲ

ՀԲԸՍ-ի թատերախումբի «Գրիգոր Սա-
թամեան» թատերախումբի «Գրա-
մը ինչե՞ր կ'ընէ» կատակերգու-
թեան աննախընթաց յաջողութե-
նէն ետք, թատերախումբը հանդէս
պիտի գայ ուրիշ ծիծաղաշարժ
կատակերգութեամբ մը՝ «Թենոր
մը կ'ուզուի» պիտակին տակ, որ
պիտի ներկայացուի յառաջիկայ
Հոկտեմբեր 22-էն սկսեալ:

Հոս տեղին է յիշել որ «Գրամը
ինչե՞ր կ'ընէ» կատակերգութիւնը
աւելի քան 10 անգամ ներկայաց-
ուեցաւ Փաստինայի եւ Սան Ֆէր-
նանտո Հովիտին մէջ, առաւել թա-
տերախումբը հիւրախաղերով հան-
դէս եկաւ Օրէնճ Քաունթի, Ֆրեզնո-
յի եւ հեռաւոր Նիւ Ճըրզի մէջ,
խանդավառելով բոլոր հանդիսա-
տեաները անխտիր:

«Թենոր Մը կ'ուզուի» կատա-
կերգութեան հեղինակն է ամերիկա-
ցի թատերագիր Քէն Լուտուիկ, իսկ
թարգմանիչը՝ բեմադրիչ Գրիգոր
Սաթամեան: Այս թատերախաղը բե-
մադրուած է աւելի քան 30 երկիր-
ներու մէջ, 20 տարբեր լեզուներով:

Երկու արարներով այս թատե-
րախաղին գործողութիւնը տեղի
կ'ունենայ 1934 թուականին, Օհայո
նահանգի Քլիվլենտ քաղաքին մէջ:

Քլիվլենտի օփերան պիտի ներկա-
յացնէ Օթելլոն, որուն գլխաւոր
դերը՝ մէկ գիշեր խաղալու համար
հրաւիրուած է Խաղաղի աշխա-
րահանգի թենոր Թիթօ Միրելլին:

Մեծ ակնկալութիւններով Թի-
թօ Միրելլի կը հասնի Քլիվլենտ,
սակայն իրարայայտող ակամայ եւ
խիստ ծիծաղաշարժ սխալմունքնե-
րով, ան բեմ չի կրնար բարձրանար՝
բայց ներկայացումը տեղի կ'ունե-
նայ, մեծ յաջողութիւն ձեռք ձգելով:
Ինչպէ՞ս, պէտք է անձամբ ներկայ
ըլլաք գիտնալու համար թէ ինչպէս
այդ թնճուկը՝ հանգոյցի մը նման կը
քակուի, քրքշալից տեսարաններու
ընդմէջէն...

Այս թատերախաղը պիտի ներ-
կայացուի ՀԲԸ Միութեան Փասա-
տինայի կեդրոնի սրահին մէջ, հե-
տեւեալ թուականներուն: Հոկտեմ-
բեր 22, 23, 30 եւ Նոյեմբեր 5 եւ 6.

Շաբաթ օրուան երոյթները երե-
կոցեան ժամը 8-ին, իսկ Կիրակի
օրերը՝ ժամը 6-ին:

Տոմսերու գիններն են \$25, իսկ
ստանալու համար եւ կամ այլ տե-
ղեկութեանց համար կարելի է հե-
ռաձայնել ՀԲԸ Միութեան Փասա-
տինայի գրասենեակը, հետեւեալ
թիւով: (626) 794-7942

51ՐԴ ՎԵՐԱՄՈՒՏ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ՇԱՐԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆԻ



Փաստենա քաղաքի Ս. Գրի-
գոր Լուսաւորիչ եկեղեցւոյ շաբա-
թօրեայ վարժարանը, 17 Սեպտեմ-
բեր 2016, Շաբաթ օր, պաշտօնա-
կան բացումը կատարեց իր 51րդ
տարեշրջանին: Այդ օր կրկնակ տօն
էր աշակերտութեան համար. անոնք
նաեւ նշեցին Հայաստանի Հանրա-
պետութեան անկախութեան 25 ամ-
եակը: Հանդիսութեան ներկայ էին
Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ
հոգեւոր հովիւ Արթ. Տ. Սարգիս
Աւագ Քհնյ. Փեթրոսեան, Արեւմտե-
ան Ամերիկայի Հայաստանեայց
Առաքելական Եկեղեցւոյ շաբաթօր-
եայ դպրոցներու ուսումնական խոր-
հուրդի ատենապետուհի Դոկտ. Էլի
Անդրէասեանը, ծնողներ եւ նախ-
կին աշակերտներ:

Օրը սկսաւ տնօրէն Նորայր
Տատուրեանի ողջոյնի խօսքով: Ան
նախ բարի վերադարձ եւ յաջող
ուսումնական տարի մաղթեց բոլոր
աշակերտներուն, ներկայացուց ու-
սուցչուհիներ Մարալ Դաւիթեա-
նը, Ազնիւ Սէրայտարեանը եւ Անի
Մարսէլեանը, ապա անդրադարձաւ
զաղութէն ներս շաբաթօրեայ
դպրոցներու յատուկ առաքելու-
թեան՝ երբ բազմաթիւ հայորդի-
ներ գրկուած են հայկական ամե-
նօրեայ վարժարանէն, շաբաթօր-
եայ վարժարանն է անոնց հայեցի
դաստիարակութեան յոյսը:
Ապա վարժարանի 45 աշա-

կերտները միաբերան երգեցին Հա-
յաստանի քայլերգը եւ ըսին Տէ-
րունական աղօթքը: Իսկ դասա-
րաններու մէջ եւ սահիկներու ցու-
ցադրութեան միջոցով՝ անոնք ծա-
նօթացան հայկական պետականու-
թեան խորհրդանշաններուն, ինչ-
պէս՝ գինանշանին, եռագոյնին,
խորհրդարանի շէնքին, երբ նա-
խագահներուն, քանակին, թղթադ-
րամներուն, եւ այլն...:

Ս. Գրիգոր Լուսաւորիչ շաբա-
թօրեայ վարժարանը 3-13 տարե-
կան հայորդիներուն կը մատուցէ
հայեցի դաստիարակութիւն: Վար-
ժարանի առաքելութիւններէն մէկն
է նաեւ իր շրջանաւարտները քա-
ջալերել հայկական ամենօրեայ երկ-
րորդական վարժարան յաճախել:
Այդ երիտասարդ-երիտասարդու-
հիները նոր նպատակով՝ որպէս
կամաւոր օժանդակ ուսուցիչներ,
կը շարունակեն ամէն շաբաթ օր
վարժարան վերադառնալ: Հայոց
լեզուի եւ գրականութեան ուսուց-
ման առընթեր, Ս. Գրիգոր Լուսա-
ւորիչ վարժարանը հայ ինքնու-
թեան համար կը կարեւորէ նաեւ
հայկական դարաւոր մշակոյթի փո-
խանցումը՝ պատմութեան, կրօնքի
եւ բեմական արուեստներու միջո-
ցով, ինչպէս՝ հայկական պարը,
երգը, սամուռներ եւ թատրոնը:
Բարի երթ աշակերտութեան
եւ ուսուցչական կազմին:

ՅՈՒՇԵՐ

ՀՈՌՈՍ ԿՈՐԾԱԼԵՑԱԲ, ՈՐՈՎՅԵՏԵԻ ՄՈՌՑԱԲ ԻՐ ՄԵՌԵԼՆԵՐԸ

ԳՐԻԳՈՐ ՇԵՆԵԱՆ

1952ին, Անթիլիասի Դպրե-վանքի պատմութեան մեր ուսուցիչ՝ Խորէն Գաբրիէան, գոր աշակերտ-ներս ուսուցիչը կ'անուանէինք «հա-մայնագիտարան» օր մը ըսաւ:

- «Հոռոմ կործանեցաւ, որով-հետեւ ան մոռցաւ իր մեռելները»: Հոռոմէացիին իր յաղթանակէն ետք, ինքզինք նետեց կերուխումի եւ հաճոյքի մէջ... անկէ ետք Հոռոմ չկանգնեցաւ այլեւս:

«Լոս Անճելոս Թայմզ»-ի մէջ յաճախ կը կարդայի թէ՛ պարզ եւ թէ՛ նշանաւոր անհատներու մասին եւ «Նոր Կեանքի» մէջ թարգմա-նութիւններ կը կատարէի:

Հայ ծանօթներու մէջ, մահա-ցողներու մասին, նոյնպէս պարզ կամ յայտնի, կ'արտայայտուէի: Ու աւելցնեմ, որ միշտ ալ մահազոյնե-րու վերջաւորութեան քանի մը տողով ալ հանգուցեալի մասին կը գրէի, կ'անդրադառնայի անուշտ, եթէ ազգային գործերու օգտակար անձեր ըլլային: Նոյնը կ'ընէի բո-լոր անոնց, որոնք գրող կամ բա-նաստեղծ եւ կամ մշակութասէրներ էին: Կը գրէի հանգամանօրէն:

Վերջին շրջանին կարգ մը թերթերու պատասխանատուներու մօտ, (ոչ խմբագիրները) նկատուե-ցաւ անտեսումը նոյնիսկ բանաս-տեղծ եւ չիսնեակ մը տարիներ ուսուցչութիւն եւ տնօրէնութիւն կատարած մարդոց:

Ի դէպ նաեւ անտեսուեցաւ 30 տարի «Նոր Կեանք»-ին ծառայած Արշօ Շէնեանը:

Վերջերս բարեկամ մը ըսաւ, թէ եպիսկոպոս մը ըսած է մէկու մը մասին, նշելով, որ «մարդը մը եղած է, ինչ պէտք է խօսինք...»:

Եպիսկոպոսին (Արեւելեան Ամերիկայի շրջանէն) ո՞վ ըլլալը գիտնալով հեռաձայնեցի եւ «Քա-րանթիմայ» թրքերէնով լաւ մը հայհոյեցի:

Ո՞ր կը հասնինք այսպէս:

Թերթերուն համար պարտ ու պատշաճ է խօսիլ կուսակցականնե-րու մասին, բայց անկուսակցական-ներու եւ կամ ալ անկախ մարդոց մասին ինչո՞ւ բոլորովին անտեսել, եթէ անշուշտ արժանաւորներ կան...:

Յաջորդիւ յականջ անուանէ պիտի արտայայտուի՝ եթէ նման անտեսումներու հանդիպիմ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՆՈՂԱԶՈՒԿ ԵՐԵՒԱՆԵՐՈՒ 17ՐԴ ԴՐԱՄԱՅԱԲ

Հայաստանի Ծնողագուրկ եւ Հաշմանդամ Երեխաներու Հայ-Աշխրոլիամ Ֆոնտի 17րդ դրամահաւաքը տեղի ունեցաւ Կիրակի Սեպտեմբեր 25ին: Ութը ժամեր տեւողութեամբ դրամահաւաքը սփռուեցաւ Կլեմէնտի չորս հայկական հեռուստակապաններէն: Օրհնութեան եւ բացման խօսքեր արտասանեց թեմիս Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեան: Նուիրաբերուած գումարը հասաւ 196,700 տոլարի, որ պիտի յատկացուի Կիւմրի քաղաքի «Լապտերիկ» մանկապարտէզի հիմնական նորոգութեանց:

ԿԵԱՆՔԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՐԺԱՆԻ ՏԵՂԸ ԳՏԱԾ ՊՐՆ. ԽԵՉՈՆ

Ո. ԿՈՐԻԻՍ

Մեր գաղթօճախների հասա-րակական կեանքի հայկականու-թեամբ գոյատեւումը ինքնաբերա-բար չի լինում, ինչպէս պարզ երկնքից անձրեւ չի տեղայ, նոյն-պէս՝ առանց աշխատանքի գործ առաջ չի գնայ, կարիք է նուիրուա-ծութիւն եւ հետեւողական աշխա-տանք ազգային մշակոյթը եւ ինք-նութիւնը պահելու համար: Ան-շուշտ տարուում են այդ աշխա-տանքները, կազմակերպում եւ կա-տարում են մեր կազմակերպու-թիւնների, միութիւնների, առաջ-նորդարանների, խորհուրդների, յանձնախմբերի, ընտանիքների եւ անհատ-ազգայինների գոհողու-թիւններով: Ահա նոյն ոգին եւ հոգեբանութիւնը առկայ է մեր իրանահայութեան մօտ, ուր սիրով իրենց ծառայութիւններն են բե-րում ազգային արժէքներով մտա-հոգուած մարդիկ: Այս գրութեամբ երախտագիտօրէն կ'ուզեմ յիշել պրն. Խեչօ Խեչումեանին իր երկար տարիների ծառայութիւնները «Սա-սուն» քաղաքամասում, որին ժա-մանակին որպէս թաղեցի, իրագեկ եմ եղել նրա աշխատանքներին: Նա ծանօթ դէմք է շատ-շատերի շուր-թերից հնչող՝ «Պրն. Խեչօ» անու-նով, համեստ, ինքնավստահ, հաւա-սարակչուած եւ գործունեաց:

Իմ ծանօթութիւնը պրն. Խե-չոյի հետ սկսում է 1979 թուից, իրանի յեղափոխութեան առաջին տարին: Այս թուականին Թեհրանի Հայոց Թեմական խորհուրդը մտա-հոգուելով իրանի յեղափոխութեան յետագայ յղի իրադարձութիւննե-րից «Կարիքաւորներին օժանդա-կող» յանձնախումբ կեանքի կոչեց, եթէ չսխալուեմ, տասնմէկ անդամ-ներից, կազմի անդամներից էինք ես եւ պրն. Խեչօն: Յանձնախումբը յետագային նկատուեց Թեմական Խորհրդի յարակից մարմիններից մէկը, որը մինչեւ օրս աշխատանք է տանում նիւթապէս օգնելով կա-րիքաւոր ընտանիքներին: Անդամ-ներից երկուսը՝ Ռուբէն Քէշիշեա-նը եւ Երուանդ Զամանին(հանգուց-եալ) ուսուցիչներ էին:

Յաճախակի հանդիպումները յանձնախմբի գործերով կազմի բո-լոր անդամների մէջ ջերմ կապեր էին ստեղծուել ի ծառայութիւն կարօտեալ անհատներին եւ ընտա-նիքներին պարէնի բաշխումով եւ նիւթականի յատկացումով: Պրն. Խեչոյի ներկայութիւնը յանձնախմ-բում առաջնորդող խորհուրդ-ներով: Նրա ընտրութիւնը յանձ-նախմբում մտածուած էր նկատի առնելով իր ազգային եւ հասարա-կական ծառայութիւնները: Յանձ-նախմբի աշխատանքների շնորհիւ ընկերական սրտամօտ կապ գոյա-ցաւ մի քանի հոգու միջեւ պրն. Խեչոյի հետ միասին, համեստ ըն-կերական հանդիպումներ տարբեր առիթներով, ուր առաւելաբար հա-մայն քայլին անցուղարձն էր քննուում: Նա մեր համայնքային ազգային դրուածքի եւ կատար-ուած գործերի պաշտպաններից է ամուր ոգով հաւատարիմ: Կարելի է վստահ ասել, որ նա առաւել քան քառասուն տարիների ազգային-հասարակական գործունէութեամբ՝ նախ որպէս դպրոցի հոգաբարձու, յետոյ որպէս Սրբոցն Թարգմանչաց եկեղեցու խորհրդի անդամ, ապա որպէս ատենապետ ծառայել է եկե-

ղեցուն, նաեւ մէկից աւելի յանձ-նախմբերի անդամակցելով անշա-հանդրօրէն աշխատանք է տարել եւ գնահատանքի արժանացել, այ-դու Կիրիկիոյ կաթողիկոս Արամ Ա. Վեհափառի ձեռամբ արժանացել է Կիրիկիոյ Ասպետ շքանշանին եւ գեղեցիկ ծաղկազարդ տպագիր աւե-տարան յուշանուէրին:

2016 թ. Ապրիլին Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսեանի հովանաւորու-թեամբ տեղի է ունենում ճոխ հանդիսութիւն նախաձեռնութեամբ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու խորհրդի կողմից առ ի գնահա-տանք պրն. Խեչոյի անվերապահ ծառայութեան:

Նա մեր արժանաւոր ժպտա-դէմ հայեացքով ընկերն է՝ հա-մաբաւառացիին, իր պայծառ լաւա-տեսութեամբ, ազգասիրութեամբ, հայրենասիրութեամբ, ընկերասի-րութեամբ եւ մարդասիրութեամբ:

Նա Բուրվարի գաւառի ծնունդ է, գիւղից Թեհրան քոչելով մի որոշ ժամանակ ապրում են Ալպուլա-ղում, ապա տեղափոխում են Թեհ-րան, նա փոքր տարիքից կորցնում է հօրը, հայրը՝ Շահբազ, մայրը՝ Նարգիզ, երկու որդի եւ չորս դստերի ծնողներ: Նրանք իրենց մօր անմիջական շունչի եւ հովա-նու ներքոյ են մեծանում:

Խեչոն գիւղական վարժարա-նի կրթութիւն է ստանում, պատա-նի տարիքից աշխատանքի է անց-նում: Նա աշխատասիրութեամբ եւ խելամուտութեամբ կառաւաթաշի-նութեան (մահճակալ) գործարան է հիմնում տասնեակ գործաւորներ աշխատացնելով: Պարտաճանաչու-թեամբ, ճշտապահութեամբ եւ հմտութեամբ մեծ յաջողութիւննե-րի է հասնում պետական հիւանդա-նոցների հետ աշխատելով:

Պրն. Խեչոյի ջանքերով եւ ծախսերով եղեռնի յուշարձան է կանգնեցւում Սրբոց Թարգմանչաց եկեղեցու բակում: Նա ամուսնանա-լով օր. Ծաղկուշի հետ բախտաւոր-ւում են երկու որդի եւ մէկ դուստր զաւակներով, յաջող եւ աւանդա-պաշտ ընտանիք բարեկեցիկ կեան-քով: Պրն. Խեչոն ոչ կանտաւոր ուսմամբ, սակայն օժտուած է գնա-հատելի ուշիմութեամբ եւ յիշո-ղութեամբ, ողջմտութեամբ եւ փոր-ձառութեամբ:

Մեր ընկերական հանդիպում-ներին արքան անեկղտոներ եւ առած-ներ կ'ասէր որ զարմանք կ'առնէր իր թարմամտութեան, յիշողութեան եւ տարբեր հարցերի տեղեակութեան համար, կատակով նրան մեր շարքե-րում կոչում էինք՝ «միկոյեան»:

Երբ 2014-ին գտնուում էի Թեհրա-նում, որը գուգաղիպեց Արամ վեհափա-ռի հովուապետական այցելութեան, ի պատիւ կաթողիկոսին հիւրասիրու-թիւն էր կազմակերպուած «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում հիւրե-րի հոծ ներկայութեամբ, ես էլ հրաւերով ներկայ էի, հանդիսութեան հանդիսա-վարն էր պրն. Խեչոն, նա խօսքատեղեակ արտայայտութիւններով հանդիսավա-րեց երեկոն բարեյաջող աւարտով:

Ահա արժանաւոր մարդը կեան-քի ոլորտներում իր կեանքն իմաս-տաւորած ծառայութիւններով՝ սի-րով մղեց մեզ գրելու այս գնահա-տագիրը:

Հպարտ ենք մեր պրն. Խեչօ ընկերով իրանի Հայ համայնքին նուիր-ուած իր ծառայութիւններով, մաղ-թում ենք երկար տարիների քաջա-ուող կեանք:

National Association for Armenian Studies and Research (NAASR), Armenian Educational Foundation (AEF), Ararat-Eskijian Museum, Hamazkayin Armenian Educational and Cultural Society, Hamazkayin Jemaran Association, Nor Serount Cultural Association, and Tekeyan Cultural Association. Present the newly published 14th volume in the UCLA series, Historic Armenian Cities and Provinces. Armenian Communities of the Northeastern Mediterranean Musa Dagh—Dört-Yol—Kessab (with Antioch, Beylan, Ruj valley, and villages near Latakia). Armenian Communities of the Northeastern Mediterranean Musa Dagh—Dört-Yol—Kessab. Edited by Richard G. Hovannisian. Featured Speaker with Illustrated Presentation Dr. Richard G. Hovannisian. Professor Emeritus of Modern Armenian and Near Eastern History, UCLA, President's Fellow, Chapman University, Adjunct Professor of History, USC, and the Editor of This Series of Volumes. Presented at the Armenian Society of Los Angeles, Main Hall, 117 S. Louise Street, Glendale, CA. Parking available in public lot at 120 S. Maryland Ave., one block west of Louise St. Thursday October 20, 2016 7:30 pm

ԿԱՊՈՅՏ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ ՀՐԴԵՐՈՒԹ ՄԵԼԳՈՆԵԱՆԵՆ Սկաուտական Շարժումը

ՎԱՐԴԳԵՍ ԳՈՒՐՈՒԵԱՆ

Մեղգոնեան հասնելիս երկու շաբաթ ետք, ծանուցում դրուեցաւ, անոնք որոնք կը փափաքին սկաուտական շարժումին միանալ, Չորեքշաբթի «Տաղաւար» (սկաուտարան) երթան եւ արձանագրուին:

Նախկին սկաուտները ըսին՝ որ շատ լաւ բան է սկաուտ ըլլալը: Խարոյկահանդէսներ, պտոյտներ, ձիւնազնացութիւն, մրցումներ, բանակումներ, արշաններ մաս կը կազմէին շարժումին: Այս պտոյտներուն յաճախ Արեւուշներն ալ կու գան, ըսին □ : Նոյնպէս, հոն գործնական կեանքի բազմաթիւ գիտելիքներու կը ծանօթանանք:

Չորեքշաբթի որոշուած ժամուն քանի մը տղոցմով Տաղաւար գացինք: Եղբայր Գէորգ Կիւրեղեանը մեզ դիմաւորեց: Սկաուտական շարժումի մասին կարճ բանախօսութիւն մը տալէն ետք, բացատրեց Մեղգոնեանի սկաուտական շարժումին միանալու պայմանները, մանաւանդ խիստ կարգապահութիւնն ու մեծերուն ամբողջական հնազանդութիւնն ցոյց տալու պարտաւորութիւնն ու անբեկանելի օրէնքը: Գրեթէ գինուորական կարգապահութիւն ...

Պատմական

Շատ երկար եւ ճոխ է Մեղգոնեանի Արիական Շարժումի պատմութիւնը: Հոս քանի մը պարբերութիւններու մէջ պիտի փորձեմ ամփոփել հաստատոր հատորի մը արժանի պատմութիւնը, եւ ապա պիտի սկսիմ քանի մը անուշ յուշեր գրի առնել իմ յուշերէս:

Մեղգոնեան Կրթական Հաստատութեան սկաուտական շարժումը հիմնուած է 1926-ին, Հաստատութեան բացման տարին, Լեւոն Աբգարեանի կողմէ: 1935-ին, եղբայրներ՝ Օննիկ Գովան, Լեւոն Աբգարեան եւ Յակոբ Փալամուտեան խումբը պաշտօնապէս կը վաւերացնեն Անգլիոյ սկաուտական կեդրոնին կողմէն, որը կը կոչուի «Հայկական Առաջին եւ Կիւրոսի 7-րդ Խումբ (Մեղգոնեան)»: 1933-ին, արդէն 200 արիներ մաս կը կազմէին սկաուտական շարժումին, արիապետ ունենալով Օննիկ Գովանը, իսկ Յակոբ Փալամուտեանն ու Բարունակ Թովմասեանը՝ որպէս

օգնականներ: 1936-ին Սըր Բէնըն Նիւհէմ, Կիւրոսի ընդհանուր արիապետը, Կղզիին 7-րդ Մեղգոնեան Խումբը կոչած է «ամենամեծ, ամենէն լաւ կազմակերպուած եւ ամենէն եռանդուն գործունէութիւն ցոյց տուող խումբը»:

1953-ին Արիապետ կը նշանակուի՝ Եղբայր Գէորգ Կիւրեղեանը: Այդ շրջանին, Արիներն ու Արեւուշները միասնաբար կը կազմակերպեն խարոյկահանդէսներ, դաշտագնացութիւններ եւ այլն: Միաժամանակ եւ կը ներկայացնեն նաեւ «Արշին Մալ Ալան» օփերէթը: Յաջորդող տարիներուն Արի-Արեւուշական խումբերը կը ներկայացնեն նաեւ «Չարըլը Արթին Աղան», «Պէպօ» եւ Չեխովի գործերէն ոմանք:

1959-ին կազմակերպուած համակիրական «Խաղաղութեան ձամբար» անունով բանակումին կը մասնակցին անգլիացի, յոյն, թուրք եւ հայ արիներ, թիւով 400: Բանակավայրի կոկիկութեան, կառուցուածքին, «կէճիտ»ներու բազմազանութեան, մաքրութեան եւ այլ բնագաւառներու մէջ Մեղգոնեանցիները կը խլեն առաջնութիւնները եւ իրենց ճամբարը կը կոչուի «ձամբարի Գոհար»ը: Նոյն գիշերը, Մարտ 22-ին կազմակերպուած խարոյկահանդէսին ներկայ կ'ըլլան աւելի քան 1500 հրաւիրեալներ:

1962ին, Եղբայր Գէորգ Կիւրեղեանի հայրենիք ներգաղթելէն ետք, Արիապետի պարտականութիւնները կը ստանձնեն աշակերտներէն Արա Գիւտեան (1962-1964), Համբիկ Մարութեան, Վարդգէս Գուրուեան եւ Նիկողոս Մարոնեան (1964-1965), ապա ուսուցիչներ Միհրան Ճիգմէճեան (1965-1974), եւ Վարդգէս Գուրուեան (1974-1980):

Մինչեւ Կիւրոսի Անկախութեան յայտարարութիւնը (1960) 18 Արիներ արժանացած են «King Scout» բարձրագոյն տիտղոսին (Կիւրոսի մէջ միայն 24 արիներ արժանացած եւ այս պէճին): 1966-ին, չորս Արիներ, Համբիկ Մարութեան, Վարդգէս Գուրուեան, Նիկողոս Մանոնեան եւ Յովհաննէս Տիմիճեան ստացան «Հանրապետական Արի»ի բարձրագոյն կոչումը

(Republic Scout): Այս տարիներուն կազմակերպուած համակիրական սկաուտական մրցումներուն, Մեղգոնեանի խումբը շահած է գրեթէ բոլոր առաջնութիւնները: Հոս պէտք է յիշենք նաեւ Սկաուտապետ՝ Եղբայր Յարութիւն Անմահունիին անունը: Այս ազնիւ սկաուտապետը, մանաւանդ 1963 - 1980 թուականներուն, եւ անկէ ալ անդին, ամէն Չորեքշաբթի Նիկոսիայէն կու գար Մեղգոնեանի խումբին օգնելու: Ան մեր «անպաշտօն» կապն էր Կիւրոսի Սկաուտական Շարժումի կեդրոնին հետ: Միշտ կը քաջալերէր մեզ, կը մասնակցէր մեր միջոցառումներուն եւ շատ օգտակար կ'ըլլար մեզի գիտելիքներու ուսուցման մէջ:

1972 Ապրիլ 16-ն տեղի ունեցան Մեղգոնեանի Արիական Շարժումի հիմնադրութեան 40-ամեակի Տօնակատարութիւնները: Երկար եւ մանրակրկիտ պատրաստութիւններէ ետք տեղի ունեցած բանակումային ցուցադրութիւնները, սկաուտական աշխատանքներու (մէկ ծառէն միւսը կախուած կամուրջներ, աշտարակներ, դրօշակի օղէն կախուած ձողեր, խոհանոցային կրակարաններ, եւ այլն) հիացմունքը արթեցին 1000-է աւելի այցելուներուն: Այս առիթով բացուած կատարուեցաւ նաեւ Սկաուտական 40-ամեակի Յուշարձանին, բազմաթիւ Արի-Արեւուշներ ստացան Առաջին կարգի պէճերը, իսկ կազմակերպուած աննախընթաց մեծ խարոյկահանդէսի ժամանակ, Հաստատութեան պատասխանատուները ստացան պատուոյ կոչումներ: Արիապետ Միհրան Ճիգմէճեան արժանացաւ «Զիֆ Գոմիշընըրը Առուրտ»ին:

Մեղգոնեան Կրթական Հաստատութեան Արեւուշական Շարժումը հիմնուած է 1950 Մարտ 18-ին, առաջնորդութեամբ Օր. Հռիփ Գարագաշեանի: 1954-էն մինչեւ 1980-ական թուականներու վերջը, Շարժումը ձեռնհասօրէն վարած է Տիկ. Հերմինէ Քէշիշեան - Պէքար-

եանը: Արեւուշապետի պաշտօնը կատարած է նաեւ (5 տարի) Տիկ. Թագուհի Տէվլէթեանը:

Մեղգոնեանի Արեւուշներն ալ Տիկ. Հերմինէ Քէշիշեան □ Պէքարեանի առաջնորդութեամբ Կիւրոսի ամենագործունեայ խումբին վերածուած էին: Կիւրոսի տասը Queen's Guide-երէն ութն եղած են մեր արեւուշները: Մինչեւ 1970-ական թուականներուն վերջերը, կղզիին հանրապետութեան վերածուելէն ետք, առաջին կարգի բոլոր արեւուշները եղած են Մեղգոնեանցիները, իսկ 1967-1968 տարեշրջանին, 18 արեւուշներ միասնաբար ստացած են 154 պէճեր, զարմացնելով կղզիին արեւուշական շարժումի պատասխանատուները: Այս պէճերուն քննութիւնները տեղի կ'ունենային յոյն կամ անգլիացի արեւուշապետ-քոմիշընըրներու կողմէ:

Մեղգոնեանցի արեւուշները (55 հոգի) կը մասնակցէին նաեւ արտադրողական բազմաթիւ միջոցառումներու, ինչպէս Լորտ եւ Լէյտի Պէյտըն Փալուշներու տարեդարձին առիթով կազմակերպուող «Thinking Day»ի տօնակատարութեանց, հայկական երգերով, պարերով եւ ցուցադրութիւններով, բանակումներու եւ այլն: 1968-ին «մերոնք», 6 արեւուշներ եւ Տիկ. Պէքարեանը Հայաստան այցելեցին եւ հոն բացի քոյր արեւուշներու բանակումներուն մասնակցութենէն, այցելեցին նաեւ Ամենայն Հայոց Վազգէն Ա. Կաթողիկոսին, Մարտիրոս Սարեանին, Սիլվա Կապուտիկեանին, Յովհաննէս Շիրազին, այլ մտաւորականներու եւ արուեստագէտներու եւ անշուշտ տեսարժան վայրեր:

Մեր Արեւուշներուն ներքին բանակումները տեղի կ'ունենային մրցակցական մակարդակով: Տարի մը «հակառակորդ» խումբերու իւրաքանչիւրին մակարդակը այնքան բարձր էր որ դատաւորները որոշեցին զոյգ խումբերուն ալ առաջնութեան բաժակը տալ...:

FRIENDS OF MARIA JACOBSEN
PRESENTS
A CONCERT IN MEMORY OF MARIA JACOBSEN
WHO SAVED THOUSANDS OF ARMENIAN GENOCIDE ORPHANS

Conducted by **MAESTRO SIR VARTAN MELKONIAN**
Conductor of the Royal Philharmonic Orchestra, London
Performed by The ISM Production's Chamber Orchestra

Friday, October 21, 2016, 7:30 pm
Glendale Presbyterian Church
125 South Louise St. Glendale, CA 91205

Under the auspices of
The Western Prelacy of the Armenian Apostolic Church
The Western Diocese of the Armenian Apostolic Church
Armenian Catholic Exarchate
Armenian Evangelical Union of North America

DONATION: \$ 50/ \$ 35 • STUDENTS: FREE with ID

FOR TICKET RESERVATIONS CONTACT:
Dr. Garbis Der Vaghyan – mashdots@aol.com – (818) 523-3353
Rev. Joe Matossian – joe@matossians.net – (818) 384-6885
Hagop Hovanesyan – h.hovanesyan@gmail.com – (818) 590-8668

itsmyseat.com • (818) 538-4911

Ani grocery • (818) 241-7229 Unique market • (818) 945-5774 Perfume & Gift Gallery • (818) 502-1825
Abril bookstore • (818) 243-4112 Berj bookstore • (818) 244-3830 Sardarabad bookstore • (818) 500-0790
Barseghian Photo & Records (Hollywood) • (818) 664-3365 Sis Bakery (N. Hollywood) • (818) 760-7520
Flor De Café Bakery (Glendale) • (818) 543-1401

VA Print Media
Book Printing • Hard Covers • Year Books
Restoration of Old Books & Bibles

Նոր Գիրքերու Տպագրութեան եւ
Հին Գիրքերու Նորոգութեան Համար
Հեռաձայնել՝ ՎԱՀԷ ԱՁԱՊԱՀԵԱՆԻՆ



Vahe Atchabahian
1743 E. Elizabeth St. • Pasadena, CA 91104
Tel: 626-793-6220 • Cell: 626-354-5924
vamedia@yahoo.com • www.vaprintmedia.com

ԻՆՉՊԵՄ ՅԱՂԹԱՅԱՐԵԼ ԱՄՉԿՈՏՈՒԹԻՒՆԸ

***Մ տ ա ծ ե ց է ք** դրական ուղղությունները - Տուրքիայի սկզբունքները հիմք կը հանդիսանայ մարդու մեջկենսամեջկոտորությունը արմատախիլ ընկելու համար: Առանց ճիշդ տրամադրությունների, մենք ոչինչ կրնանք ընել: Իսկ գլխուն մեջ պետք է հետեւեալ միտքը ըլլայ «Իմ սխալներս ոչ մէկուն կը վերաբերին»: Այլ խօսքով՝ մի կառչիք սեփական անձի մասին շրջապատի կարծիքին: Պարզ բան է՝ ոեւէ առողջ դատող մարդ կ'ուզէ դրական տպաւորություններ և ձգել անոնց վրայ, որոնց հետ սերտ կապերու մէջ է, ինչպէս նաեւ քիչ ծանօթ մարդոց վրայ: Բայց նոյնիսկ եթէ սխալած էք՝ որեւէ սխալ բան ըսած էք, անտեղի ծիծաղած էք, շտապելու ընթացքին սայթաքած էք եւ ինկած բոլորի աչքին առջեւ, ջանացէք իւրաքանչիւր պարզ ճշմարտություններն մը. խոշոր հաշուով, սակամայ սկանաւորներու կողմէ ձեր տհաճություններուն մեծ ուշադրություններ, ինչպէս նաեւ աչքերուն մէջ հեղանքը եւ դժուարությունները զայտուց ծիծաղը ընդամենը ձեր աշխոյժացած երեւակայութեան արդիւնքն են: Մենք այնքան անտարբեր աշխարհի մէջ կ'ապրինք, որ այսօր իւրաքանչիւր կը մտածէ միայն ինքն իր եւ իր խնդիրներուն մասին: Այսինքն իզուր օտարներէն կը սպասէք օգնություն, կարեկցանք եւ նոյնիսկ շարախնդրություն: Ի հարկէ, կան խառնուածքներ, որոնք չափէն շատ ունին վերջին «բարիքէն», բայց ի վերջոյ, ինչու պետք է ձեզ անհանգստացնէ ոեւէ մէկուն կարծիքը: Ուրիշի կարծիքն կ'ախառնու ձեր ինքնազգացմանը, կ'արգելակէ մարդուն զարգացումը, անոր յառաջիկայը ղեկի նպատակը, դէպի հասարակական եւ սպարտէզ-զային աստիճանը: Բացառություն կը կազմէ սոսկ հեղինակաւոր, յարգուած անձի կառուցողական քննադատությունը:

***Շփուկելով՝ մարդուցէք-** Այո, ինքնամասնակցություն մշակելը, սեփական միտքերը հրապարակայնօրէն յայտնելու կարողությունը՝ առանց կարմրելու եւ յուզումներ եւ ծայրաստիճան երկչոտություններ, հնարաւոր է միայն անվերջ շփման միջոցով: Ատիկա ըրէք ամէն տեղ, ուր որ կ'ուզէք. խանութի մէջ՝ վաճառողի հետ, անծանօթ անձերու հետ՝ հեռախօսով, սովորական մարդոց հետ՝ համացանցի ֆորումներու մէջ, սկիզբի համար անանուն եղանակով:

***Կանտոնաւորապէս «պտտեցէք»** այն մարդոց ընկերակցությունները, որոնց հետ յարմարաւէտ է, ուրախ եւ դիւրին, որոնց հետ դուք ձեզ կը զգաք ձեր արժանիքները, նոյնիսկ եթէ ատիկա ընդամենը երկու-երեք մարդ է, նոյնիսկ եթէ անոնք ազգականներ կամ ընկերակիցներ են: Բայց կ'արժէ ամէն օր զբաղիլ ատով, չծուլանալ, այդ պարագային արդիւնքները երկար սպասել չեն տար: Դուք ձեզ աւելի ինքնավստահ կը զգաք եւ կը կարենաք ձեր նոր

հմտությունները փորձել իրական լսարանի վրայ, առանց վախի, որ կ'արտայայտուի ցած հակուած աչքերով, մահացու գունատություններ եւ կարմրատակած այտերով:

***Կիրառեցէք շատ արդիւնաւէտ հնարք մը եւս, որ թոյլ պի տի տայ մտնալ բնական ամբողջութեան մասին՝ ոչ անմիջապէս, բայց աստիճանաբար եւ ընդմիջտ. պատկերացուցէք, թէ հանրային վայրի մէջ էք, լուսանկարչական սարքերու կիզակէտին: Պիտի տեսնէք, թէ ամբողջութիւնը ինչ արագ պիտի վերանայ:**

***Կատարելապէս գիտնալով՝** Ատիկա կը նշանակէ՝ նախապէս մտածել սեփական արտաքին տեսքին եւ ըսելիքին մասին, եթէ անհրաժեշտ է ոչ թէ ընդամենը արգելել խանութներ, այլ, օրինակ՝ որեւէ երեկոյթի կամ հանդէս գալ հանրային ձեռնարկի ժամանակ: Ընտրեցէք չէզոք գոյնի յարմարաւէտ հագուստ, որ ապրումներ չունենաք ծունկի վրայ յայտնուած բիծին կամ չափազանց կարծ կիսաշրջագոյնի պատճառով: Դիմալար դարանքը եւս ցանկալի է, որ ուշադրություն չգրաւէ, բնական ըլլայ, չլողողի եւ ի ցոյց չդնէ ձեր յայտնի ամբողջությունը: Մարզուցէք հայելիին առջեւ. տուեալ միջոցը ստուգուած է ժամանակով. անիկա իրօք կու տայ իր արդիւնքը:

***Վերահսկեցէք դուք ձեզ-** Ատոր համար անհրաժեշտ է սորվիլ կառավարել սեփական շնչառությունը: Դանդաղօրէն եւ խոր ներշնչեցէք, նոյն եղանակով արտաշնչեցէք եւ անպայման՝ քիթով: Ատիկա ձեզի պիտի օգնէ հանգստանալ: Մի փորձէք մատները շարժել, ճմուռի վիճակը. շրջապատող ներքին ամիջապէս կը նկատեն, որ դուք ձեզ անյարմար կը զգաք, իսկ ատիկա կարելի է թոյլ տալ: Խօսելու կամ հեռախօսութիւն ընելու ընթացքին (հանրային ելույթի ընթացքին), բառերը արտասանեցէք առանց շտապելու, վստահ, գործի իմացութեամբ. շրջապատի մարդիկ պետք է զգան ձեր բանիմացությունը եւ բարձր ինքնագնահատականը: Աւելի յաճախ ժպտացէք, բայց ոչ չափէն աւելի. եթէ ամէն անգամ ժպտով փոխարինէք պատասխանելու կամ պատմելու անհրաժեշտությունը, շրջապատողներուն մօտ այնպիսի տպաւորություն կը ձեւաւորուի, թէ դուք ի վիճակի չէք երկու բառ իրարու կապել: Մի բարուիք, ընդհակառակը, թուլ-ցուցէք մկանները. այդպէս շփուկը անհամեմատ աւելի դիւրին պիտի ըլլայ:

***Շատ արդիւնաւէտ խորհուրդ է.** եթէ պատմելու կարողություն չունիք, ձեր մէջ «միացուցէք» հարցազրուցաւարը: Հաւատացէք, ատիկա ըստ արժանուցի պիտի գնահատուի ձեր կողքին գտնուողներուն կողմէ: Ընդդէմ է, կարելի է կորսնցնել չափի զգացումը. այնպիսի գործի մէջ, ինչպէս շփուկը, պնդեցողությունը միայն վնաս կու տայ:

Պատրաստեց՝ ՆԱՐԻՆԷ Ն.

7 ԻՐ ՈՐՈՆՔ ԱԿՆԹԱՐԹՕՐԵՆ ԱՐԵԼԻ ԳՐԱԻՉ ԿՐ ԴԱՐՁՆԵՆ ԿԻՆԸ

Կան բաներ, որոնք մշտապէս կրնանք կը դարձնեն գրաւիչ, գայթակղիչ եւ ցանկալի: Անոնք հիմնուած են տղամարդոց հոգեբանութեան վրայ եւ նորաձեւութիւնը ոչինչ կրնայ ընել: Որպէսզի աւելի գրաւիչ զգաք դուք ձեզ հագուցեցէք այս ցուցակէն որեւէ բան եւ անպայման ձեր վրայ կը գրաւէք բոլոր հայեացքները:

-Բարձրակրունկ կօշիկ. Համաձայն հետազոտությունների, որ հրատարակուած է «Յանկալի վարքագիծի արխիւներ»-ուն մէջ, կրունկի բարձրութիւնը ուղիղ համեմատական է կնոջ գրաւչութեան տղամարդու համար: Բայց ատիկա դեռ բոլորը չէ. որ քան բարձր են կնոջ կրունկները, այնքան շատ տղամարդու մօտ կը յայտնուի ցանկութիւն մօտեանալ եւ առաջարկել իր օգնությունը:

-Փոքր սեւ զգեստ. Շատ աղբիւրներ սեւ գոյնը կը համարեն թիւ 1: Այս գոյնն է, որ կը համարուի ցանկալի եւ ինքնավստահ հոլութիւն հաղորդող:

-Բաց ուսեր. Եթէ դուք կը կարծէք, թէ տղամարդիկ կը սիրեն միայն կուրծքը եւ յետոյքը, ուստի կը սխալիք: Հետազոտողները պարզած են, որ տղամարդոց կը գրաւեն նաեւ կանացի ուսերը եւ

ձեռքերը:
-Որեւէ կարմիր իր. Կիրքի, սիրոյ եւ ռոմանթիկ գոյնը՝ տղամարդոց եւ կրնանք ամենասիրած գոյնը՝ ըստ հետազոտությունների:

-Մարմինը ընդգրկող զգեստ. Երկար ոտքեր, ի հարկէ, շատ գրաւիչ են, սակայն ոչ ոք կրնայ հերքել մեծ կուրծքի եւ «աւագէ ժամացոյց»ի կառուցուածքին գրաւչությունը: Պարզուած է, որ կլորիկութիւնները աւելի կը գայթակղեն տղամարդիկը, քան երկար ոտքերով, նիհար աղջիկները: Եթէ դուք ունիք կլորութիւններ, անպայման ցուցադրեցէք զանոնք:

-Շրթներկ. Նոյնիսկ ամենավատ օրը ձեր վրայ պէտք է շրթներկ ըլլայ: Ֆրանսական համալսարանի գիտնականները պարզած են, որ կարմիր շրթներկով մատուցողուհիներուն տղամարդիկ աւելի յաճախ թէյալձար կը ձգեն: Ապացուցուած է նաեւ, որ բնական դիւրաշարժարունով կրնանք աւելի իրագրելու եւ վստահելի կ'ընկալուին:

-Արեւու ակնոցներ. Նորաձեւութեան հետեւող իւրաքանչիւր աղջիկ գիտէ լաւ արեւու ակնոցներուն արժէքը: Անոնք թէ՛ հայեացքներ կը գրաւեն, թէ՛ կը թաքցնեն յոգնած աչքերը:

ՆՍՏԱԿԵԱՅ ԿԵԱՆՔԸ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ ԿՐՆԱՅ ՅԱՌԱՋԱՑՆԵԼ

Ժամանակակից աշխարհի մէջ դժուար է գտնել մէկը, որ գոնէ օրուան կէսը չ'անցնէ համակարգիչի կամ հեռատեսիլի առջեւ: Որոշ մասնագիտութիւններ կը ստիպեն վարել նստակեաց կեանք, բան մը, որ զգալիօրէն կ'ազդէ մեր առողջական վիճակին վրայ:

Խօսքը միայն ողնայարի խնդիրներուն մասին չէ: Խնդիրը այն է, որ, երբ երկար ժամանակ նստած կը մնաք, մկաններուն երկտրական աշխոյժութիւնը կը նուազի, հետեւաբար՝ ջերմութի (calorie) այրման գործընթացը կը դանդաղի, այսպէս մենք մէկ վայրկեանի մէջ կ'այրենք ընդամենը մէկ քիլօ ջերմութ: 3 ժամ անց

անօթները կը նեղնան, բան մը, որ կ'ազդէ արեան շրջանառությունների վրայ: Եթէ օրը 24 ժամ անցնէք նստած վիճակի մէջ, ինտուլինը կը կորսնցնէ իր կարողություններուն 40%-ը, որ կը յանգեցնէ 2-րդ տիպի շաքարախտի յառաջացման վտանգի բարձրացման: 2 շաբաթ շարունակ, ամէն օր 6 ժամ համակարգիչի մօտ անցնելով՝ մարմինն մէջ կը բարձրացնէք վատ քոլեսթերոլի մակարդակը, որ կը խթանէ աւելորդ կշիռի կուտակումը: Երկար ժամանակ չէզոք կեանք վարելով՝ մկանները կը տկարանան, իսկ կշիռը կորսնցնելուն նպաստող մասնիկները կը պակսին:

«ՀՐԱՆԴ ՏԻՆՔ» ՀԻՄՆԱԴՐԱՍ

Շարունակուած էջ 7-էն
Երկար տարիներ հանդէս կու գայ աղջիկ երեխաներու բռնի ամուսնութեան դէմ, կը պաշտպանէ անոնց կրթությունը ստանալու իրաւունքը: Ան ստեղծած է հիմնադրամ մը, որ կը վճարէ աղքատ ընտանիքներու աղջիկներու կրթութեան համար: Մրցանակը ստանալու ատեն ան նշած է. «Ես կը հպարտանամ այն ամէնով, ինչին հասած ենք, սակայն դեռ երկար ճանապարհ ունինք անցնելու: Երախտապարտ եմ բոլոր անոնց, որոնք այս ճանապարհը անցած են ինծի հետ: Յոյսով եմ, որ

աւելի շատ մարդիկ ինծի հետ ձեռք ձեռքի, ուս ուսի կը պայքարին Մալաուիի մէջ աղջիկ երեխաներու իրաւունքներուն համար»:

«Հրանդ Տինք» միջազգային մրցանակը ամէն տարի կը յանձնուի մէկ մարդու եւ մէկ կազմակերպութեան, որոնք թուրքերոյ կամ երկրէ դուրս կը պայքարին խտրականություններէ, ցեղապաշտություններէ եւ բռնություններէ զերծ աշխարհի մը համար, սեփական խոչընդոտ համար պատրաստ են վտանգի երթալու, կ'օգտագործեն խաղաղութեան լեզուն եւ այդպիսով կը խրախուսեն եւ կ'օգնեն միւսները:

ՎԱՐՁՈՒ ԳՐԱՍԵՆԵԱԿՆԵՐ
1060 North Allen Ave Pasadena, CA 91104
Գրասենյակները վերանորոգուած եւ յարմար վարձքերով
հեռաձայնել՝ (626) 398-0506

ԱՍՏՂԵՐԸ Ի՞ՆՉ Կ'ԸՍԵՆ

ԽՈՅ **Մարտ 21-Ապրիլ 19**
Այս շաբաթ պիտի ըլլայ ինքնաճանաչման շաբաթ մը: Ներքին իրավիճակը մեծ փոփոխութիւններու պիտի ենթարկուի: Շաբաթավերջին մեծ գոհունակութիւն պիտի ունենաս անձի մը այցելութեամբ:
Բախտաւոր թիւերդ են: 2,11,18,20,30

ՑՈՒԼ **Ապրիլ 20-Մայիս 20**
Կարգ մը արարքներդ կրնան դատուիլ ծանօթի մը կողմէ, սակայն պէտք է համբերութեամբ դիմագրաւես զանոնք: Ձգուշացիր դատելէ շուրջիններդ, աւելի լաւ է որ կեդրոնաճանաչ քու արարքներուդ եւ քայլերուդ վրայ:
Բախտաւոր թիւերդ են: 8,15,24,29,33

ԵՐԿՈՒՈՐԵԱԿ **Մայիս 20-Յունիս 20**
Գործընկերներուդ նկատմամբ փափկանկատութեամբ վարուէ եւ մի փորձեր փոխել զանոնք: Բախտի բերումով պիտի ծանօթանաս անձի մը հետ, սակայն մի խաբուիր անոր անկեղծ թուող արտայայտութիւններէն եւ հետեւէ սրտիդ ծայրին:
Բախտաւոր թիւերդ են: 6,13,17,23,29

ԽԵՑՂԵՏԻՆ **Յունիս 21-Յուլիս 22**
Այս շաբաթ անակնկալներով բեղուն շաբաթ մը պիտի ըլլայ: Սիրելի անձ մը, հիանալով ինքնավստահութեամբ վրայ եւ ներշնչուելով քու կարողութիւններէդ, պիտի հետեւի օրինակիդ: : Մեծ որոշումներ առնելէ զգուշացիր:
Բախտաւոր թիւերդ են: 4,14,22,31,35

ԱՌԻԺ **Յուլիս 23-Օգոստոս 22**
Այս շաբաթ քու առաջնորդութեամբդ մեծ ծրագիր մը պիտի յաջողի, որու հետեւանքով մօտ ապագային նոր գործի առաջարկ մը պիտի ստանաս: Ուրախութեամբ ընդունէ քեզի տրուած պատիւը եւ յարգանքը:
Բախտաւոր թիւերդ են: 7,18,21,24,29,33

ԿՈՅՍ **Օգոստոս 23-Սեպտեմբեր 22**
Այս շաբաթ ամենափոքր պատահարները շատ դժուար պիտի թուին ըլլալ քեզի: Ջոկանութեամբ մէկ րոպէին, զսպէ բերնդ ելած խօսքերը խուսափելու համար անոնց հետեւանքներէն:
Բախտաւոր թիւերդ են: 1,14,18,25,35

ԿՇԻՈՔ **Սեպտեմբեր 23-Հոկտեմբեր 22**
Ապագայի երազներդ իրականացնելու համար, հեռատես եղիր եւ լաւ ծրագրէ: Վաղեմի բարեկամէ մը լուր պիտի առնես եւ հաւանաբար տեսակցութիւն ունենաս հետը, որը կրնայ յուզում եւ նեղութիւն յառաջացնել:
Բախտաւոր թիւերդ են: 10,19,22,31,35

ԿԱՐԻՃ **Հոկտեմբեր 23-Նոյեմբեր 21**
Այս շաբաթ անակնկալ առաջարկ մը որ քու կարելիութեամբ սահմաններէն վեր է, պիտի մտահոգէ քեզ: Մի վախճար, վասնզի քու թաքուն կարողութիւններուդ պատճառաւ յաջողութիւն պիտի գտնես: Ջրաղ շաբաթավերջ պիտի ունենաս:
Բախտաւոր թիւերդ են: 3,15,17,31,35

ԱՂԵՂՆԱԻՈՐ Նոյեմբեր 22-Դեկտեմբեր 21
Այս շաբաթ մեծ արշալոյս մը պիտի բացուի դիմացդ, թոյլ մի տար բազմազբաղ ժամանակացոյցիդ որ արգելք հանդիսանայ զայն իրագործելէ: Հեռաւոր ծանօթ մը պիտի փորձէ կապուիլ հետդ, լսէ զինք եւ տուն հրաւիրի զայն:
Բախտաւոր թիւերդ են: 8,9,11,17,28

ԱՅԾԵՂՁԻՒՐ Դեկտեմբեր 22-Յունուար 19
Այս շաբաթ մեծ ծրագրի մը առիթը պիտի ներկայանայ քեզի, զգուշացիր միւթը արծարծելէ բարեկամներուդ առջեւ, չ'ըլլայ որ գաղափարներդ յափշտակեն իրենց օգուտին օգտագործելու:
Բախտաւոր թիւերդ են: 1,14,24,26,32

ԾՈՎԱՆՈՅՇ **Յունուար 21-Փետրուար 18**
“Ոչ “ ըսելու մի վարանիր, երբ վստահ գիտես որ արդիւնքը վատ է: Շաբաթավերջին պտոյտ մը պիտի սփոփէ քեզ: Կողակիցիդ նկատմամբ անկեղծ գտնուիր, ունենալու համար առողջ ընտանեկան յարաբերութիւն:
Բախտաւոր թիւերդ են: 14,18,22,34,35

ԶՈՒԿ **Փետրուար 19-Մարտ 20**
Թէեւ թերութիւններդ ակնթարթի մը մէջ չես կրնար բարեփոխել, սակայն անոնց ճանաչումը քայլ մըն է դէպի լաւը: Ապրելակերպդ ճիշդ ընթացքի մէջ շարունակելու համար, պէտք է ֆիզիքական ոյժդ հաւաքես եւ զօրացնես:
Բախտաւոր թիւերդ են: 8,22,26,31,33

ՈՒՄՏԻ ԱՌԱՋԻՆ ԱՅՑ ԱՐՑԱԽ

Շարունակուած էջ 13-էն

ըին, մեր ժողովը կ'եզրափակենք Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ վանք այցելութեամբ ու Նախագահի կողմէ տրուած ողջերթի ընթրիքով: Շուշիի մէջ վեհափառի գլխաւորութեամբ կը կատարենք մաղթանք Հանրապետական: Նախագահ եւ ժողովուրդ համախմբուած Մայր Եկեղեցոյ գմբեթի տակ հաւատքի սրբութիւնը կը վերցնէին իրենց հոգիներուն մէջ: Մոմերու լոյսին տակ հոգիներէն արտաբերուած աղօթքները կ'ամրապնդէին բոլորս: Ի՞նչ էր որ կը կատարուէր այնտեղ: Աստուծոյ աչքի տակ ժողովուրդի մը գաւակներուն իրական կեանքի պատկերն էր այդ, որ ամէն վայրկեան աճ ու սարսափի մէջ կ'ուզէր ապահովել իր երկրի անդորը, ապրելու համար ազատ:

Նոյն օրը, ցերեկին, վեհափառի գլխաւորութեամբ կ'այցելենք սահմանագծին ծառայող զինուորներուն, որոնք իրենց քաջարի կեցուածքով կ'ապահովէին իրենց ժողովուրդի խաղաղութիւնն ու անվտանգութիւնը: Մի քանի ժամերու տեւողութեամբ կը ծանօթանանք մեր հրաշք երիտասարդներուն, որոնցմէ ամէն մէկուն կեանքը աղօթք է մեզի համար: Պատահաբար իմ ուշադրութիւնը կը գրաւէ երիտասարդ զինուորներուն կացարաններէն մէկու ճակատին գրուած հետեւեալ աղօթքը. «Իմ հոգին ունի զոյգ հենարան. Աստուած եւ Հայրենիք»: Յուզումս կը զսպեմ, բայց ի զուր կ'անցնին փորձերս: Հոգիս կ'ապրի իր նոր ծնունդը: Ո՞վ է այն հայ քրիստոնեան, հայ հոգեւորականն ու մտաւորականը եւ իւրաքանչիւրս անխտիր որ կրնայ անտարբեր մնալ այն պատկերին առջեւ, երբ ջահել երիտասարդները իրենց կեանքը վտանգի են ենթարկած Աստուծոյ սիրով եւ յանուն Հայրենիքի: Բոլորիս համար զգաստացնող էր հանդիպումը սահմանագծին ծառայող երիտասարդ զինուորներուն հետ: Մենք քաջ պիտի գիտակցինք, որ մեր երիտասարդ զինուորները իրենց կեանքի գնով ծառայու-

թիւն կը մատուցեն: Ի՞նչ կը մնայ մեզի եթէ ոչ ծառայել հայ զինուորին ու հաւատալ անոր Մեծ երազին՝ վաղուան Հայրենիքին:

Վարդանանք եւ Ղեւոնդ երէցներ կ'ապրին նաեւ մեր օրերուն: Եթէ խաղաղ ու ապահով է մեր Հայրենիքը, ապա այդ կը պարտինք հայ զինուորին: Ես կը խոնարհիմ հայ զինուորի ծառայութեան առջեւ եւ փառք կու տամ Աստուծոյ, որ մեր կեանքը կ'օրհնէ Աստուծոյ սիրովն ու հաւատքը գործնապէս ապրող հայ զինուորին կեանքով:

Արցախ իմ առաջին ուխտի այցելութեամբ, բազում յոյզերով լեցուն է հոգիս: Պարբերաբար թուղթին պիտի յանձնեմ յուշեր, որոնք իմ հոգու պատկերին ու ներաշխարհին երազն են այսուհետեւ: Հայ հոգեւորականին համար այսօրինակ փորձառութիւն մը զգաստութեան հրաւիրող հոգեւոր ուժականութիւն մը ունի իր մէջ, որպէսզի լիարժէք կերպով մեր մէջ կրողն ըլլանք Աստուծոյ սիրուն եւ մեր կեանքը նուիրենք մեր ժողովուրդին: Հայ հոգեւորականին կեանքը կ'արժեւորուի, երբ իւրաքանչիւրս գէթ մէկ զինուորի պատարագեալ կեանքի համահունչ ծառայութիւն մատուցենք:

Այսօր, աւելիով կը զգամ թէ մեր մեծերը, որոնց շարքին են Խրիմեաններ, Սուրենեանցներ, Յովսէփեանցներ. Վազգէն Ա. Կաթողիկոս, ինչպիսի խոր հաւատքով ու տեսիլքով ապրեցան Աստուածատուր իրենց կեանքը: Մինչ այսօր կը խօսին անոնք մեզի, պատմութեան ձայնն ու պատգամն են անոնք այսօր եւ յաւիտեան: Այնքան ժամանակ անհաղորդ կը մնանք իրենց հոգիէն բխած պատգամներուն, ապա այնքան ատեն կը մնանք հոգիով աղքատ ու բոպիկ:

Ժամանակի հրամայականն է, որ ամէն հայ իր տան սեմին արձանագրէ սա խօսքը, որովհետեւ արտաշխարհի մէջ հայ օջախն ալ սահմանագիծն է ուրիշ իմաստով. «Իմ հոգին ունի զոյգ հենարան. Աստուած եւ Հայրենիք»:

ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՈՆ

Yes, I wish to subscribe to Massis Weekly

Enclosed a check for (one year)

* \$50,00 * \$100,00 (first class) for USA

\$ 125,00 (Air Mail) for Canada.

\$ 250,00 (Air Mail) Overseas.

Name: -----

Address: -----

City: ----- State:----- Zip CodDe:-----

Country: -----³

Tel:----- Email: -----

ՄԱՐԱԶԴ



ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱԶԵՐ ԳՐԱՃԵԱՆ
(Ծնեալ Յունուար 1, 1935 Պէյրուս-Լիբանան)

Սրտի դառն կակիծով կը գուժենք մեր սիրեցեալ ամուսնոյն, հօր, եղբօր, հօրեղբօր, մօրեղբօր, տագրոջ եւ հարազատին՝ Վարուժան Գրաճեանի մահը, որ պատահեցաւ Սեպտեմբեր 21, 2016-ին:

Յուզարկաւորութեան արարողութիւնը տեղի պիտի ունենայ Շաբաթ, Հոկտեմբեր 1, 2016-ին, առաւօտեան ժամը 9:30-ին, Forest Lawn Hollywood Hills, Church of the Hills մատրան մէջ:

Սգակիրներ՝

Այրին՝ Տիկ. Լիզա Գրաճեան

Դուստրը՝ Զարի Գրաճեան

Զաւակը՝ Քրիս Գրաճեան

Եղբայրը՝ Վահէ ու Ժորժէթ Գրաճեան ու զաւակունք

Եղբայրը՝ Գրիգոր ու Սոնա Գրաճեան ու զաւակունք

Եղբօր կինը՝ Արմէնուհի Գրաճեան ու զաւակունք

Եւ համայն Գրաճեան, Աւետիսեան, Տէքէրմենճեան, Հայրապետեան, Պոլեան, Գամպուրեան, Մոմճեան, Պաշտեան, Բրինճեան, Անմահունի, Պապոյեան, Յովնանեան, Կրիկորեան ու Պատրա ընտանիքներն ու բարեկամները:

Փոխան ծաղկեպսակի նուիրատուութիւնները կը խնդրուի կատարել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան:

Թաղման արարողութենէն ետք հողեմաշ պիտի մատուցուի Elegante Banquet Hall, 10519 Victory Blvd., North Hollywood, CA 91606:

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Հանգուցեալ Գրիգոր Գասպարեանի եւ Անդրանիկ Նորաշխարհեանի մահուան տխուր առիթով շնորհակալութիւն ընտանիքի բոլոր հարազատներուն եւ բարեկամներուն, որոնք իրենց ներկայութեամբ, սրտի խօսքերով, ծաղկեպսակով, նուիրատուութեամբ, ցաւակցական քարտերով, նամակներով եւ հեռաձայնային կապով մխիթարեցին մեզ իրենց զգացական վշտակցութիւնները յայտնելով՝ մեր այս ցաւը փորձեցին ամօքել:

Այս տխուր առիթով Գասպարեան, Յովսէփեան եւ Կարոյեան ընտանիքները 300 տոլար կը նուիրեն Մասիսե շաբաթաթերթին:

«ՀԻՆԳ ՄԻԱԴՈՐ, ՀԻՆԳ ՅԱՄԱՔԱՄԱՍ»

Շարունակուած էջ 13-էն

մտքին տուն տուող մտահոգութիւնն է ծրագրային տեսողաշարի հիմքը: Պիտի կարենանք տեսնել, թէ հայուն մտքին հիմքը պէտք է մեկնարկ ունենայ անոր հինգ ցամաքամասերը, եւ թէ հայուն գոյատեւելու գրաւականը անոր հինգ միաւորները իրար հետ համախմբելուն մէջ է: Հայուն այս «Միտքը» ամրացումը է իր ազգային քարին՝ օպսիտիային մէջ: Հայը իր կեանքի ամուր ենթահողն ու կուռանը գտած է ու պիտի շարունակէ օպսիտիային մէջ: Եւ օպսիտիան հայուն հայրենիքն է: Այն հայրենիքը, որ հայը կերտեց ցաւով եւ արցունքով: Բայց այս ցաւն ու արցունքը վերածուցան ամուր, իրական, ապրող ու ապրեցնող հայրենի պետականութեան, եւ անոր կողքին նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան:

Նուրը՝ կրէնատը պայթեցաւ, ու փշրուեցաւ ու տարածուեցաւ աշխարհի հինգ ցամաքամասերու վրայ, ուր հայը ստեղծեց հինգ միաւոր, որ այսօր ապրող իրականութիւնն է:

Բայց այս հինգ ապրող միաւորները առանձին չեն: Հայը ունի իր օպսիտիանը՝ հայուն հայրենիքը, որ արդէն կերտած է քսան եւ հինգ տարիներու անկախացած պետակա-

նութիւն: Այս իրականութիւնը ինքնին կարեւոր գրաւական է, նկատի ունենալով որ հայուն ինքնութիւնը ապրեցաւ ու տակաւին կ'ապրի ու պիտի շարունակէ ապագայի հորիզոնին նայել նոր տեսիլքով: Եւ հետեւելով Ուիլիըմ Սարոյեանի բանաձեւումին, պատմութեան ընթացքին հայը փշրուեցաւ, սակայն ան միշտ կերտեց նոր Հայաստան:

Եւ կ'արժէ որ հայը ապրի այս տեսիլքով, եթէ հինգ ցամաքամասերու վրայ երկարած հինգ միաւորները պիտի կամրջէ հայուն օպսիտիանին՝ հայրենի պետականութեանը մէջ:

Եթէ անցնող քսան եւ հինգ այս տարիներուն ընթացքին ունեցանք յառաջխաղացք, սակայն տակաւին առկայ են շարք մը մարտահրաւերներ: Այս մէկը իրական կեանքի անխուսափելի տուեալներն են: Եթէ կան քննադատութիւններ եւ պիտի շարունակեն ըլլալ, բայց նաեւ պէտք է աշխատիլ որպէսզի հայրենի պետականութեանը սրսկենք դրական ուժ, որովհետեւ ան է, որ կառուցողական է: Եւ հայը պարտի շարունակել իր կեանքը եւ կառուցել իր հայրենիքը հիմնուելով Սարոյեանի սկզբունքներուն հիման վրայ:

Ուիլիըմ Սարոյեան յանդգնեցաւ փնտռել աշխարհի վրայ այն ուժը, որ պիտի կարենար քանդել հայ ժողովուրդը: Ան անվարան կրցաւ յայտա-

ՄԱՐԱԶԴ



ԶԱՐՈՒՀԻ ԲԱՐԻՔԵԱՆ
(1928-2016)

Սրտի դառն կակիծով կը գուժենք մեր սիրեցեալ մօր, մեծ մօր եւ հարազատին Զարուհի Բարիքեանի մահը, որ պատահեցաւ Սեպտեմբեր 25, 2016-ին յետ կարճատեւ հիւանդութեան:

Յուզարկաւորութեան եկեղեցւոյ կարգը տեղի պիտի ունենայ Ուրբաթ, 30 Սեպտեմբեր, 2016-ին, առաւօտեան ժամը 11:00-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ, 2215 Colorado Blvd. Pasadena CA 911071, որմէ ետք հանգուցեալին մարմինը պիտի փոխադրուի Հոլիվուտ Հիլզ Ֆորըսթ Լոն գերեզմանատունը:

Սգակիրներ՝

Զաւակները՝

Տէր եւ Տիկ. Պօղոս եւ Արփի Մարգարեան

Տէր եւ Տիկ. Ժիրայր եւ Աղանի Կտանեան եւ զաւակը Լիզա

Տէր եւ Տիկ. Նազարէթ եւ Մարալ Քէօշկէրեան եւ զաւակը Աւօ

(Լիբանան):

Տէր եւ Տիկ. Վազգէն եւ Անի Քէօշկէրեան եւ զաւակը Թաթիւնա:

Եղբայրը՝ Տէր եւ Տիկ. Սարգիս եւ Հեռմինէ Բարիքեան եւ զաւակը

(Լիբանան):

Եղբայրը՝ Տէր եւ Տիկ. Երջանիկ եւ Թագուհի Բարիքեան եւ զաւակները

(Լիբանան):

Քոյրը՝ Տէր եւ Տիկ. Անդրանիկ եւ Ատել Աբանեան եւ զաւակը

(Աւստրալիա):

Քոյրը՝ Տէր եւ Տիկ. Սարգիս եւ Ռեբեքա Գօգեան եւ զաւակները

(Աւստրալիա):

Տէր եւ Տիկ. Յակոբ եւ Մարօ Մարգարեան եւ զաւակները:

Տէր եւ Տիկ. Լեւոն եւ Ալին ձիկերեան եւ զաւակները:

Տէր եւ Տիկ. Հրաչ եւ Նենաի Մարգարեան:

Տէր եւ Տիկ. Սերուժ եւ Միրէյ Պասմաճեան եւ զաւակները

Տէր եւ Տիկ. Սաֆօ եւ Ռիթա Նալպանտեան եւ զաւակը:

Տէր եւ Տիկ. Սաֆօ եւ Սինթիա Քէլիսաչեան:

Եւ համայն Բարիքեան, Քէօշկէրեան, Մարգարեան, Կտանեան, Քէշիշեան, Աբանեան, Նիկոլեան, Գօգեան, Պօղոսեան, ձիկերեան, Մանսուր, Պասմաճեան, Արթիւնեան, Պալապանեան, Իլանճեան եւ Լեռնեան ընտանիքները:

րարել, թէ չկայ ուժ մը, որ կրնայ քանդել հայը, որովհետեւ պատմութեան բոլոր առանձններուն մէջ հայուն ուժը միշտ եղած է դրական: Այս դրական ուժն է, որ ապրեցուցած է հայը եւ նոյն այս ուժով ան դէմ դրած է քանդիչ բոլոր ուժերուն՝ առանց քանդուելու: Եւ այս դրական ուժն է, որուն արսկումը անհրաժեշտ է շարունակել՝ համահայկական մեր կեանքին մէջ: Այսօր ունինք մէկ կարեւոր դրամագլուխ: Քսան եւ հինգ տարիներու վրայ երկարած հայկական հինգ միաւորները՝ հինգ ցամաքամասերու մէջ, եւ հայրենի պետականութիւնն ու Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնը շատ աւելի լաւ

կրցան ու կրնան գիրար հասկնալ: Եւ այս պէտք է պահել, ամրացնել ու շարունակել: Այս դրամագլուխով շատ աւելի լաւ կրնանք սրսկել այս դրական ներուժը:

Արլ քաղաքին յուշակոթողը, ուր էրիք կրցած է տեսնել հայուն ապրող իրականութիւնը:

Հինգ միաւոր, հինգ ցամաքամաս: Եթէ նուրը պայթեցաւ, փշրուեցաւ ու տարածուեցաւ: Բայց չի մեռաւ:

Եւ չի մեռնելու այս սկզբունքը պիտի շարունակենք տանիլ վաղուան օրունան:

Բայց այս սկզբունքը կ'ապրի երբ կայ ներուժը, որ դրական է՝ կառուցող եւ ոչ թէ քանդիչ:

MEHER BABIAN, D.D.S. General Dentistry. 1111 S. Glendale Avenue Suite 206 Glendale, CA 91205. Tel: (818) 547-0884 Tel: (818) 547-1476

ՈՒՆԱԼԴՈՒԻ ՎԱՏԱԳՈՅՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՍՊԱՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ

2009-ից Մադրիդի «Ռեալում» հանդես եկող պորտուգալացի յարձակուող Կրիշտիանու Ռոնալդուի համար Սպանիայի ընթացիկ առաջնութեան մեկնարկը արդիւնաւէտութեան ցուցանիշով վատագոյնն է: Դեռ երբեք 31-ամեայ ֆուտպոլիստը «Ռեալում» Սպանիայի առաջնութիւնների առաջին վեց հանդիպումներում չէր բաւարարուել մէկ կոլով:



Նախորդ ամենավատ ցուցանիշը եղել էր 2010-2011 թուականների մրցաշրջանում: Այն ժամանակ նա վեց խաղում խփել է երեք կոլ: Լաւագոյն արդիւնքը՝ 2014-2015 թուականների առաջնութիւնում՝ 10 կոլ: Ընթացիկ առաջնութիւնում Ռոնալդուն մէկ անգամ գրաւել է «Օսասունայի» դարպասը: Յիշեցնենք, որ Ռոնալդուն Եւրօ-2016-ի եզրափակիչում ստացած ծնկաչօղի վնասուածքի պատճառով բաց թողեց «Ռեալի» նախապատրաստական փուլը:

ՍՈՒՐԻՆԻՕ. «ՌՈՒՆԻՆ ՄՆՈՒՄ Է ԻՄ ԱՒԱԳԸ, ԵՍ ՆՐԱՆ ՎԱՏԱՅՈՒՄ ԵՄ»

«Մանչեսթեր Եունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզէ Մուրինիոն «Լեսթերի» հետ Անգլիայի առաջնութեան 6-րդ տուրի խաղում թիմի աւագ Ուեյն Ռուսինի պահեստայինների նստարանին թողնելուց յետոյ նշել է, որ անգլիացի յարձակուողին լիովին վստահում է: «Ռուսին կարեւոր խաղացող է ինձ համար, «Մանչեսթեր Եունայթեդի» եւ ամբողջ Անգլիայի համար: Նա մնում է իմ աւագը, ես նրան լիովին վստահում եմ: Նա երջանիկ է մեր յաղթանակից յետոյ: Յաղթել են բոլորը, Ռուսին՝ այդ թւում: «Մանչեսթեր Եունայթեդը» նրա թիմն է», - պորտուգալացի մասնագէտի խօսքը մէջբերում է skysports-ը: «Լեսթերի» դէմ խաղում Ուեյն Ռուսին 83-րդ րոպէին փոխարինեց Մարկուս Ռեշֆորդին: 4:1 հաշուով յաղթել է «Մանչեսթեր Եունայթեդը»:



ԳԻՐԴԻՈԼԱ. «ՎԱՂ Է ԽՕՍԵԼ «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ» ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ»


Անգլիայի առաջնութեան վեց խաղում վեց յաղթանակ տարած «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գուարդիոլան վաղ է համարում խօսել իր ղեկավարած գերիշխանութեան մասին Պրեմիեր լիգայում: «Դեռ չեմ մտածում, թէ ինչպէս կ'աւարտենք մրցաշրջանը: Ամռանն անցկացրած ստուգողական հանդիպումներից յետոյ խնդիր դրեցինք դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: Այժմ մտածում ենք միայն յաջորդ հանդիպման մասին: Այժմ կը սկսենք պատրաստուել «Սելթիկի» դէմ Չեմպիոնների լիգայի խաղին, յետոյ էլ «Տոտենհեմի» հետ Անգլիայի առաջնութեան հանդիպմանը:



Մեր գերիշխանութեան մասին խօսելը դեռ վաղ է: «Մանչեսթեր Եունայթեդը», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին», «Արսենալն» ու «Էվերտոնը» շատ ուժեղ մրցակիցներ են», - Յիշեցնենք, որ Անգլիայի առաջնութեան 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հիւրընկալուելիս 3:1 հաշուով պարտութեան է մատնել «Սուոնսիին»:

ԵՈՒՐԱ ՄՈՎՍԻՍԵԱՆԸ «ՍՊԱՐՏԱԿԻ» ՀԵՏ ԿԸ ԲԱՆԱԿՑԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ

Ամերիկեան «Ռեալ Սոլթ Լեյքը» վարձավճարով հանդես եկող Եուրա Մովսիսեանը Մոսկուայի «Սպարտակի» հետ բանակցութիւններ կը սկսի MLS-ի կանոնաւոր առաջնութեան աւարտից յետոյ: Այդ մասին յայտարարել է 29-ամեայ յարձակուողի գործակալը՝ Պատրիկ Մաքեյբը: «Ինչպէս գիտէք, Եուրա Մովսիսեանը վարձավճարով է հանդես գալիս այս մրցաշրջանում: Մենք կը սպասենք MLS-ի մրցաշրջանի աւարտին եւ բանակցութիւններ կը սկսենք «Սպարտակի» հետ: Մոսկովեան ակումբը հիանալի է հանդես գալիս եւ Եուրան երջանիկ է այդ կապակցութեամբ: Մովսիսեանի ապագայի վերաբերեալ այլ տեղեկատուութիւն դեռ չունենմ», - գործակալի խօսքը մէջբերում է «TACC»-ը: Յիշեցնենք, որ «Սպարտակը» Եուրա Մովսիսեանին վարձավճարով «Ռեալ Սոլթ Լեյքին» էր տրամադրել Յունուարի 15-ին: Կողմերի միջեւ պայմանագիրն աւարտուում է 2016 թուականի Դեկտեմբերի 1-ին: MLS-ի ընթացիկ առաջնութիւնում հայ յարձակուողը մասնակցել է 24 խաղի եւ խփել 9 կոլ: «Սպարտակի» հետ Մովսիսեանի պայմանագիրը նախատեսուած է մինչեւ 2017-ի ամառը:




«ԱՐՍԵՆԱԼԻ» ՆԱԽԿԻՆ ՅԱՐՁԱԿՈՒՈՂ ՄՆԻԹԱՐԵԱՆԸ ՊԵՏԷ Է ԽԱՂԱՅ ԻՐ ՀԱՐԱՋԱՏ ԴԻՐՔՈՒՄ

Լոնտոնի «Արսենալի» եւ Անգլիայի հաւաքականի նախկին յարձակուող Իան Ռայթը վստահ է, որ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը «Մանչեսթեր Եունայթեդում» յաջողութիւն կ'ունենայ յարձակողական կիսապաշտպանի դիրքում: «Կը ցանկանայի Հենրիխ Մխիթարեանին տեսնել խաղադաշտում, քանի որ նա իսկապէս գերազանց խաղ էր ցուցադրում Դորսեմոնդի «Բորուսիայում»: «Մանչեսթեր Եունայթեդ» գալուց յետոյ նա դեռ գրեթէ չի խաղացել: Կարծում եմ՝ Հենրիխը պէտք է խաղայ իր հարազատ դիրքում, որի շնորհիւ ցուցադրում էր իր լաւագոյն խաղը», - Ռայթի խօսքը մէջբերում է Daily Star-ը: Յիշեցնենք, որ Մխիթարեանը ազդրի մկանային վնասուածք ունի:



ԶԻՂԱՆ. «ԱՌԱՆՑ ՄԵՍԻ ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ԱՅԼ ԹԻՄ Է»

«Բարսելոնան» կը մնայ գերագանց թիմ, սակայն առանց Մեսիի այդքան լաւ չի լինի, ասել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսացի գլխավոր մարզիչ Զինեդին Չիզանը: Արգենտինացի յարձակուողը ազդրի մկանային վնասուածքի պատճառով բաց կը թողնի 3-4 շաբաթ: «Բոլորս էլ շատ լաւ գիտենք, թէ ինչ է տալիս «Բարսելոնային» Մեսին: Իհարկէ, առանց նրա թիմի խաղը կը տարբերուի նախկինից: Մեր յարձակողական եռեակը (Բեյլ, Բենգեմա, Ռոնալդու) ցուցադրում է որակեալ ֆուտպոլ, բայց բոլորն էլ կարող են աւելին անել: Ռոնալդուն ամէն տարի առաջադիմում է: Նա իսկական վարպետ է, որը գիտի՝ ինչպէս կոլ խփել: Բենգեմայի տեղը մեկնարկային կազմում անվիճելի չէ: Մրցաշրջանի ընթացքում անցկացնում ենք 60 հանդիպում: Մորատայից եւ Բենգեմայից բացի, մեզ պէտք են նաեւ միւսները: Մարիանոն եւս դուրս կը գայ խաղադաշտ: Շատ խաղացողներ ունենք, որոնք կարող են խաղալ առաջին զօնում», - Չիզանի խօսքը մէջբերում է AS-ը:



Ձեր Ծանուցումները Վստահեցէք «Մասիս» Շաբաթաթերթին
T: (626) 797-7680 massis2@earthlink.net

Save Support Sustain
SYRIAN ARMENIAN RELIEF FUND
Syrian Armenian Relief Fund
P. O. Box 1948
Glendale, CA 91209-1948
www.syrianarmenianreliefund.org